


891.99

8-84



Ա. Մ. ԾՈՑԻԿԵԱՆ

 ԱՌԻՄՆՈՒԹԻՒՆ



ԲԱԶՄԱԼԵՋՈՒԾԱՆ ՑՊԱՐԱՆ

Փ Ա Ր Ի Ձ

1914

1. 99

5-84

19 NOV 2010

Ա Ր Թ Ն Ո Ի Թ Ի Ի Ն

14 .05. 2013

ՏՊԱԳՐ
Ց-84

Ս. Մ. ԾՈՑԻԿԵԱՆ

Ա Ր Թ Ն Ո Ի Թ Ի Ի Ն

Imprimerie Polyglotte — G. H. NERCÈS
272, Rue Saint-Jacques PARIS.

« Սուրբ կոտեցաւ,
ա՛լ չսպաննուիւր »
Թուրքը Հայուն պահապան
Գոհութեան աղօթք
Սահմանադրութիւն
Իրաւունք եւ Արդարութիւն

Հովուերգ
Ժպիսք
Համբոյրը
Խաչը
Հարսանիք



ՏՊԱԳՐ. „ՀԱՅ ԿԵԱՆՔ“ Ի
Փ Ա Ր Ի Զ
1914



«ՍՈՒՐԸ ԿՈՏՐԵՑԱԻ ԱՆ ՀՍՊԱՆՆՈՒԻՐ»

Ա.

Ծերունին Մկրտիչեան Յակոբ, Ակն քաղաքի հարուստներէն մէկն էր: Երկնային ամեն տեսակ բարիքներով լեցուն անոր յարկին տակ, իւրաքանչիւր օր պակաս չէին հիւրերը: Անոր շուրջը, ունեւորին քով աղքատը: Ամենուն մատչելի, ամենուն ընկեր, բարեկամ ու մտերիմ: Ուէ մէկը, երբ անոր դիմէր խնդրով մը, կարելի չէր որ առանց այս կամ այն կերպով զոհացում ստանալու ետ դառնար: Անոր ամեն տեսակ օգնութիւնները հասած էին անհամար մարդկանց: Անկէա բարիքը քմահաճոյքի չէր ծառայեցներ: Գիտակցութիւնը միշտ անբաժան Նախադասութիւնը իրական կարօտութիւնը: Երբեք խտիր անձի, դաւանանքի ու ազգի միջեւ: Իր ըրածներէն ակնկալութիւն չունէր: Փառքի ու պատիւի համար չէր տար: Բարիքը ընդունողէն չոր շնորհակալութիւն մը խի լսել չէր ակտրժեր: Վսեմ հոգի մը, համեստ սիրտ մը: Ձեռքէն եկածը կ'ընէր իբր պարտականութիւն և ոչ իբր շնորհ: Ծարունակ աչքին առջեւ ունէր աշխարհի ունայնութիւնը, և մարդկային թշուառութիւնները, ախտը ծակատաղիրը, վախճանը, գերեզմանը: Ու ամեն անգամ, ձեռքը կարօտեալի մը կարկառելուն և կամ մէկուն բարոյական օգնութիւն մը ընելուն, երկնային սփոփանքի վերարձարձում մը կը գգար իր հոգւոյն մէջ: Բայց



55413 - 66

որքան որ ալ գովքերէ հեռու կը փախչեր, մէկալ դիէն, անթիւ բերաններ, իրենց երախտագէտ սրտերէն բղխող օրհնէնքները կ'ուղղէին անոր հասցէին: Զայն սուրբի պէս պաշտողներ, և անոր անունովը երգուընցողներ ալ կային:

Այսպէս, Մկրտիչեան ունէր զինքը սիրող բազմաթիւ բարեկամներ: Բայց բարեկամներու համատարած շարքէն դուրս, անիկա ունէր նաեւ թշնամիներ: Բարեկամ ունեցողը թշնամի ալ կ'ունենայ: Մարդ երկինքէն ալ իջնէ, և ինքզինք ուրիշներու երջանկութեանը համար զոհէ, դարձեալ ամենուն աչքին աղէկ չերեւար:

Կարգ մը հարուստ Հայեր կային, որոնք Մկրտիչեանի վեհանձն վերաբերումէն ու վստահութենէն երբեմն օգոտուած ըլլալով հանդերձ, ծուռ աչքով կը նայէին անոր վրայ: Ինչո՞ւ: Վասն զի անիկա իր իրական բարեգործութիւններովը մեծ ժողովրդականութիւն կը վայելէր: Գիտէին զայս: Ասոր համար ալ նախանձ կը զգային իրենց մէջ: Կ'ըսէին, թէ անիկա կատարեալ կեղծաւոր Փարիսեցի մըն է, և թէ անոր կատարած բոլոր բարի գործերը զիտաւորեալ են ու կը ծառայեն պարզապէս անձնական շահու աղբիւրները շատցնելու: Ի հարկէ այս սուտ ու փուտ խօսքերուն ականջ կախողները միայն անոնք էին, որ մօտէն չէին ծանօնար Մկրտիչեանը: Ամեն պարագայի մէջ սակայն, այս հարուստ Հայերու ցոյց տուած հակառակութիւնը լուրջ թշնամանքի մը կերպարանքը չունէր: Անոնք իրաւ է, խօսքով Մկրտիչեանը կը զգէին, կը քաշկուտէին, խաչը կը հանէին, բայց խօսքի շրջանակէն դուրս չէին ելլեր բնաւ: Այդ մարդիկ իրենց մտքովն իսկ չէին անցներ, երբ և իցէ օր մը, անոր անձին փաստ ու չարիք հասցնել:

Բ.

Դժբախտաբար այդպէս չէին տեղին բնիկ Թուրքերը: Անոնց գլխաւորները, որ տեղական իշխանութեան վարիչներն էին, ինչպէս միւս Հայ հարուստներուն, նոյնպէս, և ալ աւելի

Մկրտիչեանի ոխերիմ թշնամիներն էին: Չէ որ այս վերջինը իր նիւթական կարողութեանը հետ ունէր նաև բարոյական մեծ անուն ու հռչակ: Անոնք Մկրտիչեանի նկատմամբ իրենց ունեցած բուռն ստեղծութիւնը ծածկելով ու երեսանց բարեկամ ձեւանալով հանդերձ, դաւ կը նիւթէին: Որոշած էին սպաննել զայն, և ստացուածքին տիրանալ: Իսկ որպէս զի, սպաննութենէն ետք անոր ինչքերը օրինաւոր ձեւականութեամբ մը գրաւուին, անոնց կողմէ պատրաստուած էին քանի մը կեղծ պարտամուրհակներ: Ու վերջապէս, օր մըն ալ, անոնք փորձեցին տուած ոճրագործական որոշումնին գործադրել Թուրք ստահակ երիտասարդի մը ձեռամբ, անոր հրացան մը նուիրելով, և տասը ոսկի ալ դրամ խոստանալով, ի փոխարէն կատարելիք սպաննութեան:

Այն օրը, իրիկուան, Մկրտիչեան մօտակայ գիւղէ մը քաղաք կը վերադառնար միայնակ: Մութը կոխած էր արդէն, և քաղաքի սահմանին մօտերը, ամայի տեղէ մը կ'անցնէր, երբ դէմը ելաւ այդ Թուրք երիտասարդը: Անիկա իր հրացանը անոր վրայ ուղղելով, գոչեց սպաննադին.

— ԱՂ մի շարժիր, քեզ պիտի սպաննեմ:

Մկրտիչեան սարսուեցաւ, բայց ինքզինքը չի կորսնցուց:

— Շատ աղէկ, բարեկամն, պատասխանեց ան խաղաղ ու ողորջ ձայնով, և եղած տեղը կանգ առաւ: Միայն թէ քեզի երկու խօսք ունիմ:

— Շնոր ըսէ:

— Կ'ուզեմ գիտնալ, թէ ինչ է իմ յանցանքս: Քեզի գեշութիւն մը ըրած եմ արդեօք:

— Այս է եղեր ըսելիք խօսքդ:

— Սպասէ: Քանի որ քեզի գեշութիւն մը չեմ ըրած, այն ատեն պէտք է որ խորհիւ, թէ անիրաւաբար մարդ մը սպաննելով դուն քու կրօնքիդ առջև ու ամենուս Աստուծոյն դատապարտուած պիտի ըլլաս:

— Վերջացա՛ւ:

— Իսկ եթէ, ստակի համար է որ կ'ուզես գործել այս

ոճիրը, շատ ի դուր: Ես քեզի ստակ ալ կուտամ, և ոչ տուածս ու ոչ ալ այս պատահածը ուէ մէկուն կ'ըսեմ:

Մկրտիչեանի այս խօսքին վրայ Թուրքը թուլցաւ, և մտքին պէս, հրացանին նշանառութեան ուղղութիւնն ալ փոխեց:

— Է՛յ, սրբան պիտի տաս նայինք, հարցուց անիկա:

— Գուն սրբան կ'ուզես:

— Յիսուն ոսկի:

— Պատրաստ եմ ուղածի տալու, բարեկամս: Հիմա մօտս գտնուածը ամբողջ քեզ կը յանձնեմ: Մնացածն ալ վաղը ինձմէ կը ստանաս:

— Եթէ խօսքդ զրոնքս...

— Նորէն սպաննէ զիս:

Թուրքը, այս անգամ, այլևս հրացանը բոլորովին վար առնելով, իր ուսէն կախեց, և « բարեկամաբար » մօտեցաւ Մկրտիչեանին:

Գ.

Այս դէպքէն քանի մը ամիս ետքն էր, որ քաղաքին Հայերը մեծ վտանգի մը ենթարկուեցան: Ահազին քանակութեամբ Քիւրտեր, կատարելապէս սպառազինուած, լեռներէն վար իջնելով, շրջապատեցին քաղաքը: Ու անոնք սպառնացին, որ հոն գտնուող բոլոր Հայերը պիտի կոտորեն, եթէ ասոնց կողմէ մեծագումար փրկանք մը չի հատուցուէր իրենց:

Տեղւոյն Թուրք իշխանութեան ներկայացուցիչները, բացարձակապէս չեզոք դիրք մը բռնեցին Քիւրտերու այս պաշարման ու պահանջման դէմ: Անոնք յայտնեցին, թէ իրենց զինուորական ոյժը անկարող է զիմադրել: Միեւնոյն ժամանակ գաղտնապէս համաձայնութեան եկան քաղաքը պաշարողներուն հետ, առևուելիք փրկանքը մէջերնին հաւասարապէս բաժնելու մասին:

Սպառնացող վտանգէն ահաբեկ, քաղաքին հարուստ ու բարեկեցիկ Հայերը ժողով գումարեցին, և սկսան խորհրդակցութիւն կատարել: Բանակցութեան մտնելն աւելորդ էր:

Հատուցման օրուան հետ փրկանքի գումարն ալ որոշուած էր վճարականապէս Քիւրտերու կողմանէ: Հատուցուելիքը 1500 ոսկի էր:

Արդարեւ անկարելի էր նկարագրել ժողովականներուն ունեցած տենդոտ շուարումը, յուզումը, բարկութիւնն ու վախը: Ամեն գլխէ մէջ մէկ ձայն կը բարձրանար: Ամեն կողմէ տրտուեց, բողոք, հառաչանք, անիծանք: Ու անոնց մէջ միայն Մկրտիչեանն էր, որ լըջօրէն անկիւն մը նստած, և բերանը գոց, կը լսէր տեղի ունեցած խառնաշփոթ աղմուկն ու բացազանչութիւնները:

Վիճակի ողբումներէն յետոյ, եկան յանդեցան վերջապէս հատուցուելիք գումարը գոյացնելու գործնական խնդրոյն: Այն ատեն, ընդհանուր լուռութիւն տիրեց: Ծանր, ձնշող, շնչառութեանց շշուշն ու հագուստներու շրջիւնը զգացնող լուռութիւն մը: Ոչ մէկը չէր համարձակուէր յառաջ նետուիլ, և այդ մասին ունեցած կամքն ու արամսդրութիւնը յայտնել: Ամենն ալ իրարու երես կը նայէին: Ամենն ալ իրարու կը թողէին խօսելու առաջնութեան կարգը: Աւելի ձիշտը, ամենն ալ Մկրտիչեանին կը սպասէին, անոր վեհանձն ու առատաձեռն պատրաստակամութենէն մեծ արդիւնք յուսալով:

Դ.

Եւ ահա Մկրտիչեան իր բերանը բացաւ: Անիկա խօսքը ներկաներուն ուղղեց, և խաղաղ ու պարզ եղանակով մը անոնց լսաւ:

— Սիրելի բարեկամներս, տարակոյս չկայ, թէ ամենքս ալ պէտք է որ պատրաստ ըլլանք մեր բաժիններուն ինկած պարտականութիւնը կատարելու: Դրամը արժէք չունի ի հարկէ, երբ անով կարելի պիտի ըլլայ մեր՝ մեր սիրելիներուն ու մեր ազգակիցներուն կեանքը փրկել վերահաս մեծ վտանգէ մը: Մնաց որ, փրկուելու համար մեր ամբողջ ունեցածը տալու պէտք ալ չկայ: Արդ, ես իմ բաժինս երկու հարիւր ոսկի

կը ստորագրուիմ: Սակայն եթէ քիչ ըլլայ ու հարկ զգացուի աւելին տարու, անշուշտ դարձեալ պատրաստ եմ ձեռքէս եկածն ընելու:

Կարգը եկաւ միւսներուն:

— Ես հարիւր յիսուն ոսկի կուտամ, ըսաւ անոնցմէ մէկը, որ մեծ հարուստ մըն էր:

— Դժբախտաբար, վրայ բերաւ զլիւսաւորներէն մէկ ուրիշը, այս միջոցիս գործերս գէշ երթալուն համար, ես ալ միայն հարիւր յիսուն ոսկի պիտի կրնամ տրամադրել:

— Թէև քանի մը փոխանակազրեր վճարեցի շարժուս մէջ, աւելցուց երրորդ ջոջ մը, բայց և այնպէս հարիւր ոսկի վճարել յանձն կ'առնեմ:

— Հարիւր հատ կարմրուկ ալ ես կը յարմարցնեմ, յայտարարեց մէկ ուրիշը:

Երեք հարիւր ոսկի եւս հինգ հոգի ստորագրուեցան: Անկէ ետք, երկու հարիւր ոսկիի չափ գումար մըն ալ խոստացան իրենց և իրենց ծանօթներու շրջանակներուն մէջ հաւաքել՝ ժողովին ներկայ գտնուող մնացեալ անձերը: Այսպէս հատուցուելիք դրամէն դեռ կը պակսէր երեք հարիւր ոսկի:

Մկրտիչեան այս իրողութեան առջև մտածման մէջ ինկաւ: Աւելի նեղուեցաւ, երբ դիտեց որ ոչ ոք այլևս խոստացածին վրայ բան մը աւելցնելու յոյսը կը ներշնչէր: Անոնք բեռին մեծագոյն մասը իր վրայ կը ձգէին, գիտնալով որ ինք հարկ եղածը պիտի ընէր: Եւ իսկապէս, Մկրտիչեան չուզեց այլևս իր դէմիներուն նոր առաջարկ մը ընել, և հարկ զգաց մնացեալ գումարն ամբողջովին իրմէ վճարելու:

Եւ մինչ անիկա, իր այդ տրամադրութիւնը յայտնելու վրայ էր, ներկաներէն մէկը առաջարկեց, որ ժողովուրդին մէջ ալ հանգանակութիւն մը բացուի միւսնոցն նպատակաւ, որպէս զի պակասած գումարը ձեռք բերուի:

Մկրտիչեան բողոքեց այս առաջարկին դէմ և յարեց.

— Մեղք է խեղճ ժողովուրդին վրայ այդ տեսակ բեռ մը դնելը: Այդ պարտականութիւնը միայն մեր վրայ կը ծանրանայ:

Բայց որովհետև, հազար երկու հարիւր ոսկիէն աւելի չի գոյացաւ, և պահանջուած գումարը ամբողջովին յանձնել պէտք է, մնացածը ես ինձմէ կը հոգամ, որպէս զի դուռերն իսպախ առնող այս չարիքը մեզմէ հեռանայ:

Եւ արդարև, այդ կերպով, Ակնայ Հայերը աղատուեցան ստոյգ աղէտէ մը:

Ե.

Անցաւ այդ դէպքը, և տարի մը ետք յառաջ եկաւ աւելի մեծ, բազմադէտ, և ահաւոր փորձանք մը: Այս անգամուան սարսափը, սակայն, զրամով հեռացող տեսակէն չէր: Անիկա ուրիշ հայաբնակ գաւառներէ անցնելով եկած էր, և իր ծամբան կը շարունակէր, ետեւը թողելով մահ ու աւեր...:

Տեղւոյն կառավարութեան ամբողջ ղինուորական ոյժը ոտքի ելաւ, հրահանգուած ու երես առած բարձրէն եկող աշխարհաւեր հրամանէ մը: Զինուորականութեան միացան Թուրք ազգաբնակիչներն ու լեռնաբնակ Քիւրտերը և բոլորը մէկ, յանկարծակիօրէն Հայերուն վրայ յարձակելով, անխնայ ջարդ մը սկսեցին: Խեղճ Հայերը անպատրաստ, ընդհանրապէս զուրկ ինքնապաշտպանութեան միջոցներէ, խեղցեղօրէն կը փախչէին սողին անդին: Անոնք թաղէ թաղ կը վազէին, տունէ տուն կ'ապաստանէին, ծակէ ծակ կը մանէին: Նոյն խակ կոյուղիներու ու ստորերկրեայ անօղ թաղաստոցներու մէջ կ'իջնէին: Ահա ելի էր արիւղ խուճապը: Մար գմանուկ կ'ուտէր: Մարսափէ խենթեցողներ կային: Լեղապատառ շատ մեռնողներ: Անոնք ոչ կրնային օղին մէջ ելլել, և ոչ ալ գետնին տակը մտնելու հնարաւորութիւն ունէին, որպէս զի աղատուէին ամեն կողմէ վրանին խուճող դժոխային բանակներէն: Յարձակողները, վայրագ մոլեգնութեամբ, Հայերը կը զարնէին, մեծ ու պղտիկ կը կոտորէին: Սպաննութիւններն ու ամեն տեսակ պղծութիւնները կատարելէ ետք՝ անտէր մնացած գոյքերն ու ապրանքները կը թալլէին և տուները կրակի կուտային: Քանի մը հարուստ Հայեր, սպաննուելու վայր-

կեանսուն, իրենց ամբողջ հարստութիւնը առաջարկած էին, կեանքերնին ազատելու համար: Անյաջող: Անոնցմէ մէկը, իր վաճառատունէն փախած միջոցին, ձեռքը թաշկինակով լեցուն ոսկի բռնած՝ իր շուրջն ու ետեւը ցանած էր, որպէս զի սպաննիչները զբաղեցնելով, անոնց հետասնդումէն խուսափի: Սակայն Թուրքերը, առանց վար ծռելու, հասած էին քովը: Զինքը նախ դանկտելով գետին ձգած, և սպա ցանուած ոսկիները ժողված էին: Անոնք չէին կաշառուեր դրամով, և « Հայ անհաւատ կտորելու » գերագոյն հաճոյքէն ձեռք չէին քաշեր, քանի որ կտրտուած Հայերու ունեցածն ալ արդէն իրենց կ'ըլլար: Այս էր սրտածառը որ կտրուպտուսներէ ու հրձիգութիւններէ առաջ Հայ կեանքերու ետեւէ ինկած էին, Հայ ազգութեան բնաջնջումը ամեն բանէ գերադաս: Այն անոնց մտայնութիւնը: Այդ իսկ վերին պատգամը: Գոհացում, յագեցում, ցեղային ու կրօնային տարբերութիւնէ, և հպատակ ժողովուրդի մը անհամեմատ յառաջդիմութենէն զոյացող իրենց սխերիմ՝ ատելութեանն ու բուռն մախանքին: Եւ երբ անոնք ահանէին իրենցմէ մէկը, որ կը մուրբի այս ընդհանուր ուղղութենէն, անոր կը յիշեցնէին. « Նախ հոգիին, յետոյ ապրանքին: »

Զ.

Մկրտիչեան, իր տանը ներքնայարկը գտնուող մեծ մտանքը քաշուած էր կնոջը, զաւակներուն ու քանի մը խեղճ դրացիներու հետ: Այս վերջինները, Մկրտիչեանի տունը աւելի ապահով նկատելով. եկած էին հոն պատասխարուելու: Ամենըն ալ այդ նուազ օդով, մութ ու խոնաւ մտանքին մէջ, թաց պատերուն տակը կ'ծկտած, որտրդէ հալածուող թռչուններու պէս կը դողդղային: Անտուգութեան ասը, սրտիկնուն խորը: Ո՛չ ձայն, ո՛չ ծպտուն: Անոնք իրենց տամուկի, և յուսահատութեամբ լեցուն աչքերը յառած էին մտանքի դռնակին: Անոր բացումը ամենուն մահը: Իսկ Մկրտիչեան, ըստ երեւոյթին անխուով կը մտար, և երբեմն ալ քովիներուն քաջա-

լերական խօսքեր կը փոփտար: Սակայն, անոր միտքը շարունակ զբաղած էր փրկութեան կարուկ միջոց մը գտնելու խորհուրդով:

— Այ մի՛ յուսահատիք, շնչեց անկեալ յանկարծ, ամենքը անդորրացնող աւելնով մը ու շարժումով մը: Կարծեմ՝ թէ փախչելու ճամբայ մը գտայ վերջապէս: Սա մեր տան պարտեղէն կ'անցնինք Հայ դրացիներու պարտեղները, և շլտակ կ'երթանք անոնց ծայրը գտնուող ձորը: Ետքը, ձորին մէջէն իջնելով, կը հասնինք գետեղբեր, ուր պահոււրտելու տեղեր շատ կան: Ու երբ որ մութ ըլլայ, քաղաքէն դուրս կ'ելլենք, կ'ազատինք: Գիտնալու ենք, թէ այս տեղ մնալը վտանգաւոր է: Մենք հոս կամ սուրէ պիտի անցնինք, և կամ հրդեհի աւերաններուն տակ պիտի թաղուինք: Բայց նախ քան ասկէ դուրս ելլելիս, վայրկեան մը ինձի սպասելու էք հոս, որ երթամ մեր պարտեղը աչքէ անցընեմ անգամ մը: Խոհեմութիւն պէտք է: Եթէ հոն թշնամի ըլլայ, այն ատեն կուգամ, և ուրիշ միջոց մը կը խորհինք: Ամեն պարագայի մէջ, մի՛ վախնաք, սրտերնիդ ամուր բռնեցէք, և հաւատով եղիք, սիրելիներս, որ երկնաւոր Տէրը պիտի փրկէ մեզ:

Այս ըսելով Մկրտիչեան կամացուկ մը դուրս ելաւ մտանէն: Պահ մը ականջ կախեց: Տան մէջը, վեր վար, ձայն ձուն չկար: Ներսը տիրող գերեզմանային լուսութիւնը կը վրդովէին դրսի խուժաններուն հայհուցները, հրազեններու պայթիւնները, հրդեհներու ձարձատիւնները, և զոհերու վաճառները: Սակայն քանի մը քայլ առնելէ ետք, կասկածի մէջ ինկաւ: Արդեօք ուշը պիտի չմնայ, մինչեւ որ պարտեղը քննէ ու վերադառնայ զինք սպասողներուն մօտ: Ու վարանում մը ունեցաւ: Քայլերը ետ դարձուց, որպէս զի անոնք ալ իր հետ առնէ: Միւնոյն ժամանակ մտքէն անցաւ, որ եթէ պարտեղը Թուրքեր մտած են, այդ կողմէն փախելը ո՛չ միայն անկարելի պիտի ըլլայ, այլ նաև բոլորը մէկէն պիտի մատնուին: Եթէ միմիայն իր կեանքը ըլլար, կրնար համարձակօրէն յանձնել բախտի առազաստին: Յամենայն դէպս, պարտեղը տեսնել պէտք էր: Ուստի, դարձեալ ուղղուեցաւ

դէպի պարտեզ, այս անգամ վճռականօրէն:

Պարտեզին դուռը կը գտնուէր տան գետնայարկի ներսի գաւթին մէկ անկիւնը: Մկրտիչեան երիտասարդական աշխուժով մը, գրեթէ վաղն ի վաղ, վեր ելաւ ներքնայարկէն, և գաւթին անցնելով գնաց բացաւ պարտեզին դուռը: Ու դուրս ելաւ:

Է.

Պարտեզը ոչ ոք կար: Մկրտիչեան այդ երջանիկ իրողութեան բոլորովին վտահ եղաւ, երբ որ իր սուր նայուածքը, երկտրական լամպարի մը պէս պտտուց պարտեզին ամեն մէկ անկիւնը: Ապա, անիկա, զգոյշ շրջահայեցութեամբ մը ելաւ մարդահասակի չափ բարձրութիւն ունեցող ցանկապատին վրայ, ուրկէ կ'երեւար դրացի Հայերու պարտեզները: Այն կողմերն ալ մարդ մարդասան չտեսաւ: Կայծակի արագութեամբ վերադարձաւ տուն:

Եւ սակայն, Մկրտիչեան, գաւթէն անցած միջոցին իմացաւ, որ խուժանախմբերը իր տան առջեւը հաւաքուած, դրան կացինի հարուածներ կ'իջեցնեն: Ուրեմն անոնց ներս թափուելու վայրկեանը հասած էր արդէն: Ծունջը բռնած իջաւ մառան:

— Քալեցէք, վաղեցէք, գոչեց հոն գտնուողներուն և բոլորը ձգեց առջեւը:

Կին, մարդ, մեծ ու պղտիկ, թուով տասնէհինգ հոգի ամենը, ելան վեր: Գաւթէն վազեցին, պարտեզ մտան: Ճիշտ այդ պահուն ալ, արդէն տան դուռը կոտրուած, թուրքերը ներս կը լեցուէին, և ամեն յարկ, սենեակէ սենեակ ինչալով տնեցիները կը փնտռէին՝ սպաննելու համար:

Խուժանէն երկու հոգի, պարտեզի դրան առջեւէն անցած ատենին, զայն կիսաբաց տեսնելով, կասկածեցան: Բացին, և զուրս ելան, կարծելով որ տան ախրուանքը պարտեզին մէջը կը գտնեն գուցէ: Այդ միջոցին փախչողները բոլոր, բացի Մկրտիչեանէն, արդէն անցած էին միւս պարտեզը, և իրենց վագքը կը շարունակէին: Իսկ Մկրտիչեան դեռ եւս ցանկա-

պատին այս կողմը կը գտնուէր, ամենէն ետքը մնացած ըլլալով: Ճիշտ ինչպէս իր հօտը պահպանող անձնուէր հովիւ մը, անիկա նախ իր գառնուկներուն ապահովութիւնը ի նկատի ունենալով, ամենուն օգնած էր որ անդին անցնին: Ու երբ ինքն ալ պատէն վեր կը շուրուէր, ոտքերու դբատոց մը, և «Անհաւատը կը փախչի» գոչող դաժան ձայն մը եկաւ սկանջին: Սարուաց: Ոտքը գայթեցաւ: Վար ցատկեց, և ետին դառնալով նշմարեց, որ երկու ծանօթ դրացի թուրքեր, սուր ու հրացան ի ձեռին, կուգան դէպի իրեն: Անիկա տեսաւ իր վրայ խուժող այդ անվրիպելի մահը, բայց և այնպէս չուզեց որ դարձեալ պատէն վեր ելլէ ու ցառքէ անդին: Վստահ էր թէ թուրքերն ալ նոյնը պիտի ընէին, և այդպէսով անդին գտնուող հաշտականներն ալ փոսնդի պիտի մատնուէին: Ուստի, պարտեզի պատին երկայնքն ի վար, և ըստ դիպաց, սկսաւ վագել, ուրիշ կողմէ մը գուցէ կարենալ աղատուելու անյոյս յոյսէ մը մղուած: Ու վագած միջոցին, յանկարծ, իր աջ ուսին վրայ հատու հարուած մը զգաց: Ետեւէն հասած այդ հարուածը այնքան ծանր էր, որ հէք Մկրտիչեան խելայեղ աղաղակ մը հանեց, փռուեցաւ գետին, և զգացած սուր ցաւէն սկսաւ ցնցուիլ ու գալարուիլ արիւնոտած խտտերուն վրայ:

Ը.

Բայց այդ հարուածը տուողը՝ որ ապշանքով տեսած էր, թէ իր զինուորականի երկայն սուրը կոտրուած էր Մկրտիչեանի վրայ, ոչ միայն այլևս չի կրկնեց հարուածը, այլ նաև բռուն հոսանքէ մը մղուածի պէս ետ քաշուեցաւ: Անիկա երկիւղածօրէն Աստուծոյ անունը մրմնջեց, և ձեռքը մնացած կէս սուրը մէկ կողմ նետելով, վրայ հասնող իր ընկերը կեցուց, ու ըսաւ անոր խորհրդաւոր եղանակով մը.

— Սուրը կոտրեցաւ, ալ չսպաննուիր: Ետքը մեզի գէշութիւն կուգայ...

— Թող Աստու սիրոյն դուն ալ, անաստեց ընկերը:

Այդ ինչ պարապ խօսք է որ կ'ընես: Այս անհատներուն արմատը կտրելը պարտք է: Ո՛չ միայն պարտք՝ հապա նաև վարձք ու երջանկաբեր ալ է: Իրաւ է թէ այս մարդը քեզի ալ ու ինձի ալ աղէկութիւններ ըրած է, բայց որո՞ւ հոգ: Ատոնցմէ հաս մը իսկ ողջ թողելու չէ: Սուրը կտարեր է եղեր. է, ինչ կ'ըլլայ ատով: Գուն կատարեալ ապուշ մըն ես: Հիմա նայէ, թէ ես ինչպէս պիտի սպաննեմ զայն այդ կտորած սուրովդ, ու բան մըն ալ պիտի չըլլանք:

Այս խօսքերն ընելով հանդերձ, անկա իր ձեռքին հրացանը տարաւ ծառի մը կրթնցուց, և գնաց առաւ կէս եղած սուրը, հակառակ ընկերոջը յանդիմանութիւններուն ու պընդումներուն: Այն ատեն, Թուրքը, կատաղօրէն Մկրտիչեանի վրայ խոչարացաւ: Անոր գլուխը բռնեց, դարձուց և իր գարշապարին տակն առաւ: Ապա, ոչխար մը մորթելու պէս, անոր պրկուած վիզը կտրեց, և անգլուխ մարմինը հրեց անդին: Եւ արիւնակաթ սուրը ճօճելով, դաժան քրքիջներ արձակելով և յաղթական քալումքով մը կ'երթար հրացանն առնելու, նկատեց, որ իր ընկերը սարսափահար ձայներ հանելով դիւահարի մը պէս կը փախչէր, առանց ետին նայելու: Մարդասպանը զարմանքով ու քիչ մըն ալ վախով, շուրջը դիտեց, հասկնալու համար, թէ ինչ կը դառնար:

Ու անոր աչքերուն երեւաց, որ զոհին գլխատուած մարմինը ստրի ելած է, և ձեռներուն մէջ արիւնոտ գլուխը բռնած կը քալէ, կուգայ իրեն վրայ: Անկա չուղեց հաւատալ տեսածին: Աչքերը շփեց: Սակայն անգլուխ մարմինը շարունակ կը մօտենար: Զանազ փախչիլ ընկերոջը պէս: Սրունքները կ'թոտեցան: Զգացած ահէն արիւնը սառեցաւ: Դէմքը կիրի գոյն առաւ, աչքերը գոցուեցան, և ինքն իր վրայ օրօրուելով, կործանուեցաւ գետին, ու մէջ մըն ալ չերերաց տեղէն:

Մեռած էր ան:



ԹՈՒՐՔԸ ՀԱՅՈՒՆ ՊԱՀԱՊԱՆ

Ա.

«1 Օգոստոս, 1896, 4. Պոլիս»

Սիրելի մայր իմ և բոյր իմ:

Այս անգամ, դեռ սովորական երկու շաբաթը չի լրացած նամակ կը գրեմ, որպէս զի անակնկալ հաճոյք մը պատճառեմ ձեզ, և ատով ես ալ գոհունակութիւն զգամ:

Երէկ, սիրելի հօրս մահուան տարեկիցին առթիւ, գնացի Պալղղը, և անոր գերեզմանին վրայ հոգեհանդիստ կատարել տուի: Կը հաւատամ, թէ այս պարտակատարութեամբս բարի հօրս բարի հոգին հրձուեցաւ: Զեր կողմէն ալ, կրկին ու կրկին անգամ, համբուրեցի անոր տապանաքարը:

Սակայն, ամեն անգամ որ այս մեռելաստանը կուգամ, միշտ աւելի տխուր տպաւորութեամբ մը կը համակուիմ: Մեր Ակնայ հողվրտիքը, երբեք այս տեսակ ազդեցութիւն մը ըրած չէր վրաս: Անշուշտ ասոր պատճառն այն է, որ այստեղ թաղուած են իմ սիրելի հայրս, և ուրիշ անհամար պանդխտութեան զոհեր: Երբ մարդ այս անփառունակ հողակոյտերը կը դիտէ, կարելի չէ որ դառնութեամբ չի խորհի անոնց մէջ պառկողներուն վրայ: Արդեօք, այդ հայրենաց ու սրտի սիրելեաց կարօտովը խորովուող հէք թշուառ արարածները նրբան վշտահարած են իրենց հոգին աւանդած պահուն...: Արդեօք ինչ խռովքներու և յուսահատ տանջանքներու մէջ գալարած են այն սեւ համոզումով, թէ վրանին լացող մը իսկ պիտի չունենան, երբ իջնեն գերեզման:



Այս կարգի ցաւազին մտածումներով սրշարուած, տաք-տամ նայուածքս ամեն կողմ փռուած սղբատեսիլ հոգակոյտերը հովանաւորող նոճիներուն վրայ, կանգնած էի դեռ հօրս գերեզմանին քով, երբ տեսայ, որ Աղգային Հիւանդանոցէն մեռել մը բերին հեւի հեւ: Ահաւասիկ նոր մըն ալ, ըսի ինքնիրենս: Արդարեւ պանդուխտ և անտէր մեռեալ մըն էր բերուածը: Երկու հոգի իրենց ուսերուն վրայ կը կրէին անոր ճաղը: Բացուած փոսը քանի մը քայլ անդին կը գտնուէր: Ո՛հ, կեանքիս մէջ երբեք չպիտի մտնամ այդ «մեռել-թաղ»ը...: Հաղիւ թէ ճաղը գետինը զրին, և ահա, պատանուած խեղճ մեռելին ոտքէն ու գլխէն բռնած, անդէտ առարկայէ մը պէս նետեցին փոսին մէջ, այն տեղ գտնուող տէրատէր բաներ մը լիւռուաց, և սկսեցին հողը վրայ տալ: Ու երբ որ, վայրկեան մը ետքը, ալ մէկը չի կար այդ սեւբախտ էակի գերեզմանին քով, մօտեցայ, ծնրադրեցի, և լացի անոր վրայ . . . :

Այս տիրաւոր խօսքերը անշուշտ չպիտի ընէի ձեզ, բայց դիմամբ յիշեցի, որդէս զի գիտնաք, թէ պանդխտութեան մէջ դեռ եւս երկար մնալու գաղափարն իսկ սրբան սոսկում կը պատճառէ ինձի: Բարեբախտաբար, ձեզ շուտով տեսնելու յոյսն ունիմ, որով կը սփոփուիմ, կը քաջալերուիմ ու կը զօրանամ:

Ձեր վերջին նամակին մէջ գրած էիք, թէ պանդխտութեանս եօթներորդ տարին լրացաւ, ու ձեզի եօթանասուն տարուան չօփ երկար կը թուի այդ ժամանակամիջոցը: Ասոր տարակոյս չունիմ: Ու եթէ ինձի ալ հարցնէք, ես պիտի ըսեմ, որ ո՛չ թէ եօթանասուն, այլ կարծէք թէ եօթը հարիւր տարի է որ ձեզ տեսած չեմ ու կարօտնիլ կը քաշեմ: Բայց, ինչպէս որ արդէն գրած եմ ձեզ, այլեւս վերջ պիտի դնեմ այս պանդխտութեանս: Ու այդ երջանիկ ժամանակը շատ մօտ է արդէն: Երկու տալիս ալ, ու ես պիտի վերադառնամ հայրենիք, ձեր գիրկը: Հետս պիտի բերեմ զբանաստեղծ մը, որով մեր ապրուստը ապահովող կանոնաւոր գործ մը պիտի

սկսիմ՝ այդ տեղ, և այլ եւս պէտք պիտի չըլլայ նորէն դիմելու օտարութեան:

Ուրեմն, դուք ձեզ ուրախ գուարթ պահեցէք, միշտ ի նկատի ունենալով, որ քիչ ատենէն պիտի վայելենք խիտ գեղեցիկ կեանք մը: Երկու շաբաթէն նորէն նոսմակ: Նաւավարեաններուն հինգ ստիկ յանձնեցի այս օր ձեզի համար: Մեր սիրելի Արմենակին նամակը ստացայ. պիտի գրեմ իրեն քանի մը օրէն:

Արդէն կէս գիշոր է, երբ այս տողերը կ'աւարտեմ: Ու ձեր կենդանի յիշատակովը, ձեր խօսքերովը, և ձեր պաշտելի դէմքերու որստիկերին վերջնամտը օրօրուս, անկողին կը մտնեմ քնածարս համար: Վստահ եմ թէ երազիս մէջ այդ ինչպէս միշտ, այս անգամ եւս ձեզ հետ ըլլալու երջանիկութիւնը պիտի ունենամ:

Կարօտալից սիրով ու համբոյրներով ձերդ՝

Վ.Ա.Ս.Ն Ն. ՄԱՐԿԱՐԵԱՆ յ:

Բ .

Երբ որ քանամուտ գեղանի Սրբուհին, սենեակի պատահանին առջեւ կանգնած, երբորը իրենց գրած նամակը կարդաց լնացուց, նկատեց որ իր ձերունի մայրը յուզուած, կ'արտասուէ: Բնականաբար ինքն ալ յուզուեցաւ: Բայց ինքզինք զսփրով. դնաց զորդապատ ընկողմնարանին վրայ նստած մայրը գրկեց սիրաղեղ թափով մը, թաշկինակովը անոր աչքերը սրբեց, և իր վճիտ ու զուրգուրտ ձայնովը հարցուց. — Ինչո՞ւ կուրաս, մայրիկ: Միթէ սափեա լաց պատճառող նամակ մըն է:

— Փառք Աստուծոյ, հաւաքեց մայրը աչքերը. դէպի վեց բարձրացնելով զօհոմակօրէն, հաղաց փառք Աստուծոյ, ողջութեան նամակ է:

Անիկա առաւ որդւոյն գիրը, մատուցի մը պէս համ

բուրեց, աչքերուն քսեց, և յետոյ տարաւ ծոցը, կուրծքին վրայ գետեղեց:

— Այս նամակներն աչ որ չըլլան, ըսաւ անիկա կրկին հառաչելով, քաշած կարօտներուն կրնամ դիմանալ:

— Ալ շատը գնաց, քիչը մնաց, մայրիկ: Անոր հայրենիք գալու ժամանակը ահա մօտեցաւ բոլորովին:

— Ախ, պիտի կրնամ մինչեւ եկած ատենը ողջ մնալ:

— Այդ ինչ խօսք է:

— Ինչ գիտնամ, աղջիկս, սիրտս մաշեր ու հատեր է:

— Շատ աղուոր օրեր պիտի տեսնենք, երբ որ գայ եղբայրս: Ինքզինքդ աղէկ պահպանելու ես, որ քաջ առողջ ըլլաս: Եթէ դուն տկար ըլլաս, երջանկութիւննիս կատարելապէս չենք կրնար վայել:

— Իրաւ է ըսածդ, դաւակս, պէտք է որ ապրիմ ու առողջ անձ ունենամ ձեզի համար, որ ուրախ ու երջանիկ ըլլաք: Ու ես ալ, երբ որ ձեզ ատանկ ուրախ տեսնեմ, սիրտ պիտի առնեմ ու դիմանամ իմ սեւ սուգիս ազդած ցաւերուն ու մաշանքին:

— Ի՞նչպէս հոգիս կը թուրուայ, աչքիս առջեւ բերելով այն աննաման օրը, երբ որ վահանը տան դռնէն ներս պիտի մտնէ: Օհ, ես կը փափաքիմ, որ հասնելուն աւետիսը առնելուս պէս, բարեկամներու հետ մենք ալ երթանք քիչ մը տեղ ընդառաջ, զինքը դիմաւորելու համար: Ի՞նչ կ'ըսես այս գաղափարիս, մայրիկ:

— Ես ալ կը բաղձամ ատիկա, Սրբուս: Միտակ թէ մոռնալու չենք, որ կանոնէ դուրս է կնիկ մարդոց ճամբորդի առաջք երթալը:

— Թող կանոն չըլլայ: Մենք կ'երթանք:

— Բայց, աղջիկս, շիտակը որ կ'ուզես, իմ կարծ խելքովս ատիկա դէշ կանոն մը չէ: Կնիկ մարդիկս ի բնէ անանկ տկար սիրտ մը ունինք, որ ինքզինքնիս չենք կրնար բռնել, և դուրս տեղ մըն ալ մեր տանը պէս կը սկսինք լաց ու թղկուն ձգել: Ատիկա, ինչպէս ըսի, մեր ձեռքը չէ:

— Ճիշտ է, կին մարդիկ աղմկարարութեան կողմէ առաջին մրցանակի արժանի են: Սակայն թողունք այս խօսքերը: Հիմա, սիրելի մայրիկս, եղբօրս կամքը կատարելու ու մի և նոյն ժամանակ ինձի հաճոյք մը պատճառելու համար անգամ մը խնդան տեսնեմ:

— Երկուքիդ ալ արեւուն մեռնիմ, որդիք, ապրիք ու զօրանաք:

— Չեղան, չեղան:

— Աղջիկս . . . :

— Չէ, չէ, ես ատանկ «աղջիկս»-ով ալ կաշառուող չեմ. հասկցնո՞ւ: Տես թէ ես ինչպէս պիտի խնդամ հիմա, ու ինձմէ օրինակ առ:

Եւ ուրախ տրամադրութեամբ լեցուած երիտասարդուհին, շնորհալի ծիծաղ մը փրթցուց:

Մայրն ինքն իր վրայ ձիգ մը ըրաւ ու ժպտեցաւ:

— Շնորհակալ եմ, մայրիկ:

— Սա տղուն պատկերը վար առ, ու աչուրներուս մօտ բեր, ուր երեսը նայիմ անգամ մը:

— Իրաւունք ունիս, այսօր գայն չսիրեցիր:

Սրբուհի եղբօրը լուսանկարը պատէն վար առաւ, և երկնցուց մօրը, որ գուրգուրոտ մրմունջներով ձեռները քանի մը անգամ ապակիին վրայ շփեց: Յետոյ իր երեսներուն քսեց, համբուրեց, և սկսաւ հիացական արտայայտութեամբ մը դիտել գայն:

— Էհ, բաւական է, մայրիկ: Տես արեւը դիմացի լեռը ելեր, օրը իրիկուն եղեր է: Ալ պարտէզ իջնենք ու տեսնենք թէ ինչպէս են մեր ծաղիկներն ու կանաչները:

Մայր ու աղջիկ իջան պարտէզ:

Գ.

Պարտէզը երկու մասէ կը բաղկանար, և մէկը միւսէն աւելի բարձր դիրք ունէր: Բայց անոնք իրարու կից, և ամեն կողմէ ցած պատերով ու ցանկերով բաժնուած էին դրացիներու պարտէզներէն:

Իրիկուան զովութիւնը իջած ըլլալով, բոլոր ծագիկներն ու կանանչները հողի առած, իրենց գլուխները վեր բարձրացուցած էին: Փչող հովիկ մը մեղմօրէն կ'օրօրէր զանոնք, զտղալից ծառերու ստիկներուն հետ, և անոնց անոջ բոլորը կը տարածէր ամեն կողմ:

Մայր ու աղջիկ գնացին, վերի եզին ասնող սէզուին վրայ նստան: Հեռուէն կը հասնէր Եփրատ գետի աբաց ժխորը: Աւելի մօտէն կը լսուէր դրացիներու հանած աղմուկները, և փողոցներուն ու տներու երգիքներուն վրայ խաղցող աղոց պոռչաւորները: Համակ կեանք ու կենդանութիւն ներկայացնող այս համերգին կը միանային ծառէ ծառ սառսառող թռչուններու բերկրառիթ ձուռողիւնները:

— Մեղք որ, դարձաւ մայրը իր աղջկան, սա ծագիկները, կանանչներն ու պտուղները չվիտի մնան մինչեւ աղբորդ գալած օրը:

— Բայց, մայրիկ, միթէ չե՞ս դիտեր որ ժամանակը շատ արագ ու անդգալի կերպով կ'անցնի: Աչքերնիս դոցենք ու բանանք, դարունը եկած է: Իսկ դարնան եղանակին գեղեցկութիւնները աւելի հրաշալի են:

— Անանկ է: Ու դարունը, դուք, քուր ու աղբար ի միասին, հոս, եղիին մէջը պիտի ցատքուտէք: Ես ալ ձեզ պիտի հոտուրտամ գարնան ծաղիկներուն պէս, ու ձեր անմահական բոլորէն մահին մօտեցող սրտիկս լացուելով կենդանութիւն պիտի առնէ:

— Արեւները հարելուն պէս, աղուոր մը հերկել ու մշակել պիտի տանք այս հողերը, և եղինիս պիտի դարձնենք դրախտ մը, ճշմարիտ դրախտ մը:

— Դրախտ մը, ուր դուն ու վահանս, Աստուծով, թաղով ու պահով դարդարուած, պիտի ծլիք ու ծագիկը:

Այդ միջոցին, փողոցէն իրենց ձայն տրուեցաւ:

— Մայրիկ, Սրբնէկ:

— Ահա եկաւ մեր խենթը, գոչեց Սրբուհի սրտագեղօրէն ու ժպտագին:

— Խենթ, ո՞վ ըսաւ խենթ, նկատեց մայրը, ինքն ալ ժպտելով: Անիկա շատ խելօք ու անեման տղայ մըն է:

— Սակայն շատ կը ձանձրացնէ մեզ իր այցելութիւններով . . . :

— Ի՞նչ, նշանածդ չե՞ս ուզեր տեսնել, աղջիկ:

— Իրաւ որ չեմ գիտեր . . . : Բայց ես կ'ուզեմ որ այս անգամ դուռը քիչ մը ուշ բանանք, ու տեսնենք թէ սա չարածձին որքան պիտի պոռայ կանչէ:

Դարձեալ կանչուեցաւ դրսէն:

— Սրբնէկ, մայրիկ:

— Մեղք է, մեղք է տղան: Ծուռ գնն դուռը բաց որ ներս գայ:

— Բայց, շիտակը, կ'ուզէի որ քիչ մը սպասցնեմ զինքը . . . :

— Սրբնէկ, մայրիկ, Սրբնէկ, լսուեցաւ երրորդ անգամ: Հոտ չէք: Տունը իրաւէն մարդ չիկայ, թէ ականջնիդ բամպակ խղիկեր էք, որ ձայն չառնէք:

— Եկնայ, եկնայ, պատասխանեց Սրբուհի բարձրաձայն, և ուղղուեցաւ դէպի տուն:

Երբ որ անիկա տնէն ներս մտաւ, քայլերն աւելի արագացուց, յետոյ վազել սկսաւ, և շուտը դրան առջեւ առնելով, բացաւ դայն:

Գ.

Համակերկի և զուարթաղէմ երիտասարդը, ռումբի մը պէս ներս իջնալով, համբուրեց Սրբուհին: Ապա, մեղադրական ձեւով մը գլուխն օրօրելով, ըսաւ անոր.

— Ո՛ւր էիր որ այսքան ուշ բացիր դուռը: Բարբառեան, տեսնեմ, ո՞վ յաւերժահարսնեակդ Արմենակայ: Անանկ կ'երեւայ թէ ինձմէ աւելի սիրելի բաներով դրաղած ես . . . :

— Հարկաւ . . . :

— Ուրեմն սպասէ որ քեզի պատժեմ, որպէս զի ասիկա ականջնիդ օղ ըլլայ, և ուրիշ անգամ ասանկ յանցանքի մը մէջ չի գտնուիս:

Ու Սրբուհին կրկին անգամ համբուրելու համար, հակեցաւ դէպի գայն, որ անմիջապէս հեռուն նետեց ինքզինքը, և խիստ հրապուրիչ ժպիտով մը սպառնաց Արմենակին.

— Բնդհակառակը ես պիտի պատժեմ քեզ, որ այս առտու բնաւ չերեւացիր ու աչքերս ձամբան թողուցիր:

— Լաւ ուրեմն, քանի որ երկուքս ալ յանցաւոր ենք, եկուր որ զիրար պատժենք...:

Եւ մինչ Արմենակ Սրբուհին կը մօտենար.

— Ի՞նչ տի գաս, կանչեց մատաղատի աղջիկը ձեռքը Արմենակի թեւին դպցնելով, ու սկսաւ վազել դէպի պարտէզ, մօրը քով:

— Չարածձի՛, պոռաց Արմենակ, Սրբուհին ետեւէն իյնալով: Կը կարծես թէ չեմ կրնար բռնել քեզ: Դ՞նն ով ես որ: Սրբուհի, հեւ ի հեւ հասաւ մօրը մօտ, և սէզուին վրայ նստաւ:

— Տեսնո՞ր որ չի կրցար, տեսնո՞ր որ չի կրցար, կրկնեց անիկա քնքոյշ ձայնով մը, միամիտ շեշտով մը ու յաղթական, և սկսաւ անզսպօրէն խնդար:

— Չաւակա, ծերունին դիմեց Արմենակին՝ ուրախ դէմքով մը, անանկ կ'երեւայ թէ դուն այս քու նշանածիդ շատ երես կուտաս:

— Այո՛, այո՛, հաստատեց Արմենակ: Շիտակ է ըսածդ մարիկա: Ու ես ալ կը զգամ արդէն, թէ կամաց կամաց երեսներս կը հատնին, ու բոլորովին աներես կը դառնամ...:

— Թէ չէ ինտո՞ր անիկա քեզ այնչափ ատեն կը կեցնէ դուռը:

— Ետոր պատճառը բոլորովին այլ է: Անիկա զիս չի սիրեր...: Ոչ միայն չսիրեր, այլ նաեւ կ'ատէ, ու եթէ ձեռքէն գայ, գաւաթ մը ջրի մէջ պիտի խեղդէ զիս...:

— Չի սիրեր անանկ է, միակ թէ վրադ հոգի կուտայ, ու եթէ օր մի չի տեսնէ քեզ, խենթ կը դառնայ:

— Իրա՞ւ...: Է՛ ուրեմն, նայինք, դեռ ուրիշ ի՞նչ բաներ կ'ըլլայ, եթէ զիս չի տեսնէ:

— Ա՛լ հերթէ է, մայրիկ, մէջ մտաւ Սրբուհի, սրտնեղած ձեռով մը, բայց խնդումերեսով: Ուրիշ խօսք չունին ընելու: Հիմա այս մեր պատուական պարոնն ալ ըսածներդ բոլոր իրաւ պիտի կարծէ, ու հալած խղի տեղ պիտի կլլէ, քանի որ իր գործին անանկ կուգայ...:

— Դուն անոր ըսածներուն մի՛ նայիր, ու շարունակէ խօսքդ, իմ անուշ բերնիկ մարիկա: Կարծես թէ եղ ու մեղը կը կաթէ պուկունքներէդ:

— Չեր պատիւովը ու սիրովը ապրեցէք ու այս ազատութեաննուզ յարգը գիտցէք, գաւակներս: Մեր ատենները տեսնուած բան էր, որ նշանածները ասանկ շուտ շուտ իրարու քով գային ու խօսէին, կամ կատակներ ընէին: Անոնք մէջ մը նշանտուքին ու մէջ մըն ալ հարսնիքին օրը իրարու երես կը տեսնէին: Ամենէն շատը մեծ տաղաւարներուն ու բարեկենդանին, այն ալ իրարու հետ չէին կրնար խօսիլ:

— Ուրեմն, ընդմիջեց Արմենակ, երբ որ այն երանելի ժամանակներուն խեղճ նշանածները իրարու մօտ որ կուգային, քէն ըրածի պէս մէջ մէկ կողմ կը նայէին, չէին կրնար անուշիկ սիրոյ խօսք մը ընել, և այլն...:

— Ալ ինչ բաներ: Ամենուն առջեւ խաղք կ'ըլլային, կը լմնային:

— Չըսես որ վայն ի վրանիս եկած ու մուխերնիս մարած էր, եթէ դուն ալ այդ փշոտ կանկարի քաղաքականութեանը հետեւող մը ըլլայիր:

— Բայց դեռ հիմա ալ շատ կան հին օրերու մարդոց կարգէն ու կանոնէն անդին չանցնողներ:

— Այսինքն ըսել կ'ուզես Ամերիկեան Հնդիկներ, Հողենդոտներ, Չուկուններ...:

Սրբուհի խօսակցութեան նիւթը փոխեց:

— Դիտես, Արմենակ, ըսաւ անիկա, նամակ առինք վահանէն:

— Ո՞ր է: Շուտ տուր որ կարգամ: Տեսնենք սա մեր աներձագցու փիլիսոփայ մանչուկը նորէն ինչ ազուր բաներ գրեր է:

Մերունին ծոցէն հանեց որդւոյն նամակը, և համբուրելով տուաւ Արմենակին, որ բացաւ զայն ու սկսաւ կարդալ:

Ե.

Արմենակ զբազած էր նամակով: Բարձրաձայն ու ծանր ծանր կը կարդար, իւրաքանչիւր պարբերութեան վրայէն կրկին անգամ անցնելով: Երբեմն ալ կատակերգական բացատրութիւններ կուտար կարդացածի մասին: Մերունին սիրտն ու աչքերը դարձեալ լեցուած էին: Անիկա նստած տեղը կ'օրորուէր, գլուխը կը տատանէր, և փոփոխակի դանազան արտայայտութիւններ կ'ունենար, իր որդւոյն նամակի ամեն մէկ բառին մէջ մէյմէկ նոր աշխարհ գտնելով: Իսկ Սրբուհին որ ոտքի վրայ կեցած, մերթ մտքովը դէպի եղբայրը կը թռչէր և մերթ սրտովը դէպի Արմենակը կը ձգուէր, յանկարծ ցնցում մը ունեցաւ, գունափոխուեցաւ, և նայուածքը դեռին խոնարհեցուց: Դէմք մը երեւցած էր աչքերուն, իրենց քովի պարտէզին մէջէն:

Դրացի թուրքի մը կը պատկանէր այդ պարտէզը, որուն տիրոջ տունն ալ պարտէզէն քիչ մը հեռուն կը գտնուէր: Իսկ պարտէզին մէջ երեւցողը մանկութենէ ի վեր ծանօթ Ահմէտն էր: Արիւնտա դէմքով երիտասարդ մը: Անիկա կարմրորակ պարեգօտ մը հազած, և գլխուն կարմիր գտակն ալ մինչև յօնքերուն վրայ ծած էր: Խիստ յամառօրէն, պազշտ, նախանձոտ, և սարսուղրեցիկ նայուածքով մը կը զիտէր Սրբուհին, միւսնոյն ժամանակ իր թեւերը ջղաձիգ գալարումներով կը շարժէր օդին մէջ:

Սրբուհի, որ մինչև իր այդ հասակը հաղորաւոր անդամներ նկատած էր Ահմէտի տարօրինակ նայուածքները, 'չ անոր պատասխան մը տուած, և ո՛ր ալ մէկուն բան մը ըսած էր այդ մասին: Անիկա, տակաւ, համոզում գոյացուցած էր արդէն, թէ այդ թուրք տղան, որ Հայ աղջկան մը կը նայի այդպէս շարունակ, և անպատկառ շարժումներ ու նշաններ կ'ընէ,

անշուշտ խիստ վատ, և աղէտաւոր զիտաւորութիւն մը ունի: Ու այդ համոզումը գոյացուցած ատենէն ի վեր, սկսած էր միշտ խուսափիլ թուրք տղուն հանդիպումներէն:

Սակայն, այդ պահուն, Ահմէտին նպատակաւոր կերպով պարտէզ իջնելը անակնկալ էր. վասն զի անիկա այն ատենները միայն կ'երեւար Սրբուհիի աչքին և կը զիտէր զայն հեռուէն կամ մօտէն, երբ որ այս վերջնոյն քով ուրիշ մէկը չէր գտնուէր: Ասկէ դատ, Ահմէտի նայուածքը այս անգամ ամեն ժամանակէ աւելի բուռն և ահասարսուռ խոր ազդեցութիւն մը գործած էին Սրբուհիին վրայ: Եւ ահա թէ ինչու հէք աղջիկը, հակառակ իր սաստիկ ջանքին, չկրցաւ ինքզինք բռնել, և սոսկումի բացազանչութիւն մը հանեց: Ապա, դողոջուն քայլերով դէպի մայրը յառաջացաւ, ու ինկաւ անոր գրկին մէջ, թէև Ահմէտ անհետացած էր արդէն:

— Ի՞նչ եղար, աղջիկս, խուժած հարցուց մայրը, զայն իր թեւերուն մէջ առնելով:

Արմենակ նամակին ընթերցումը ընդհատելով, փութաց իր խօսեցեալին մօտ: Սրտով յուզուած, բաց երեւոյթով դուարթ:

— Վայ, վայ, չորձան չոր խոտերը, կատակեց անիկա: Ցաւը ինչ է: Սպասէ մէյ մը նայի՛մ սա բաշկերակդ: Օ՛հ հասկցայ: Եկուր որ ըսեմ...:

Ու բերանը մօտեցնելով Սրբուհիի ականջին, քանի մը խօսք փսփսաց, և ժպտեցուց զայն:

— Բան մը չունի՛մ, միամտոցուց Սրբուհի իր մայրն ու Արմենակը, հանգիստ ցոյց տալով ինքզինք: Յանկարծ մարելու չափ տկարութիւն մը զգացի վրաս...: Բայց անցաւ...:

Արմենակ վաղեց տնէն գաւաթ մը ջուր բերելու: Մինչ ծերունին, Սրբուհիին ձակատն ու մազերը շոյելով կը շնչէր.

— Չաւանկս, հիժուի հիմա դուն ինձի ուժ ու սիրտ կուտայիր: Ինչո՞ւ ատանկ եղար, ըսէ նայի՛մ, ինչո՞ւ ատանկ եղար:

Արմենակ ջուրը բերելով, երկնցուց Սրբուհիին:

— Ա՛ռ, ձեռքդիս բերուած սա օրհնած ջուրը, ու խմէ

տեսնեմ: Դէ, շուա: Եթէ չի խմես, իրաւ որ վրադ կը թափեմ, զիտցած ըլլաս:

Սրբուհի ջրէն խմեց քիչ մը, մնացածն ալ ձեռքովը երեսը չափեց:

— Ալ երթանք տուն, առաջարկեց Սրբուհի, ինքզինք բաւական հանդարտած զգալով:

— Երթանք, գաւախ, երթանք, ձայնակցեցաւ ծերունին Սրբուհիին, և ոտքի ելաւ:

Արմենակ Սրբուհիին թեւը մտաւ, և երեքը միասին ուղղուեցան դէպի տուն:

Զ.

Խռովայոյց տառնապներով լեցուն գիշեր մը ունեցաւ Սրբուհի: Պարտէզին մէջ երեւցած Թուրք տղուն արիւնոտ դէմքը, մարդկային դէմքերէ հետզհետէ դուրս ելած, հրէշային ու ձիւաղային կերպարանք մը առած էր հէք աղջկան բորբոքած երեւակայութեանը մէջ: Այդ ահռելի կարմիր ուրուականը շարունակ անոր աչքերուն առջև, և նոյն օրն աւելի սաստկացած չարագուշակ զգացումը ներսիդին էր: Ինչ որ կ'ընէր, չէր կրնար դանոնք իրմէ հեռացնել:

Տիրող խաղաղ գիշերուան մէջ կը բարձրանար Եփրատի բարձրագոռ ցայգանուազը: Ակնցիներու յաւիտենական օրօրը: Շրջակայ պարտէզներու մէջէն ալ, մերթ ընդ մերթ իրարու հետ կը խօսէին գիշերահաւքերը, իրենց տխրաձայն հարց պատասխանիով. կա՞ս, — կա՞մ. — կա՞ս, — կա՞մ:

— Ո՛ւր էր որ, կը տենչար անիկա, այս կա՞ս, — կա՞մ. — ներուն տեղ Արմենակիս սիրտ խաղաղեցնող ձայնը լսէի: Ո՛ւր էր որ ամբողջ էութիւնս ու գոյութիւնս ապահովող իր ներկայութիւնը վայելէի այս պահուս:

Վրան ջերմ ու տենդ կուգար: Իսկ երբ պատահէր, որ վայրիկ մը աչքերը փակուելով ինքնամոռացութեան մէջ իյնար, յանկարծ կը սթափէր ընդոտտ, և անկողնին մօտը վառող մոմի պատրոյզը քնթառով մը կը մաքրէր, որպէս զի աւելի լաւ

լուսաւորուի ննջասենեակը: Ու միշտ զգոյշ կը մնար ուէտ աղմուկ ու շշուկ հանելէ, մօրը քունը չխանգարելու համար:

Եւ սակայն, եղաւ վայրկեան մը, ուր անոր այնպէս թուեցաւ, թէ իր դիմացը կանգնող կարմիր ուրուականը կը շարժի, կը քայլէ, և իրեն վրայ կուգայ...:

— Աստուած իմ, Աստուած իմ, փրկէ զիս, մտքովը աղօթեց անիկա, վախով ու հաւատով, չհամարձակելով նոյն իսկ անկողնին մէջը շարժիլ, կամ տեղէն ելլել:

Աղօթքին վրայ, հրէշային պատկերը անհետացաւ աչքերուն առջևէն: Բայց և այնպէս, անոր սարսափելի դաղափարը ոչ միայն անջնջելի մնաց իր մէջ, այլ նաև հետզհետէ սկսաւ միտքը աւելի տանջել, արիւնը աւելի սաստիկ վրդովել, և ջրագրգռութիւնը իր ծայր սատիճանին հասցնել:

Եւ ահա, այդ միջոցին, կարծեց լսել ներսէն կղպուած ննջասենեակի դրան սարսիլն ու անոր փականքին և ծխնիներուն ձուկնը: Անիկա այս անգամ ինքզինք բոլորովին կորսնցուց, ահաբեկ ձիւ մը արձակեց: Յետոյ, պառկած տեղէն խեղաքարի պէս վեր թռաւ, և վաղեց մտաւ մօրը մահիճը, որ իրենէն քիչ մը անդին, նոյնպէս տարածուած էր գետնին վրայ:

Մայրն արդէն արձակուած ձիւէն յանկարծ արթնցած էր: Եւ մինչ, ինքզինք կը ջանար գիտնալ, թէ ի՞նչ կը նշանակէր այդ ձիւն, իր գրկին մէջ գտաւ դողահար աղջիկը: Ու ինքն ալ դողերու մատնուած, հարցուց անոր.

— Ի՞նչ պատահեցաւ, աղջիկս:

— Մայրիկ, մայրիկ...:

— Դուն իրիկուընէ ի վեր բան մը եղեր ես:

— Սա դուռը կտորուելու ու բացուելու ձայն մը առի:

— Իրան:

Երկուքն ալ շունչերնին բռնած, և իրենց ամբողջ էութեամբ լսողութիւն կտրած, սպասեցին պահ մը:

— Ո՛ւր է ձայնը:

— Չեմ գիտեր, միայն թէ լսեցի: Դեռ սիրտս կը գարնէ:

Մայրը ձեռքը տարաւ աղջկանը կուրծքին վրայ: Յետոյ

դաշն աւելի պինդ կերպով սեղմեց իր գրկին մէջ:

— Մի վախեր, հանդարտէ ու միամտէ: Բան մըն ալ չիկայ: Ատո՞նու աչն ու աջը կը պահպանէ մեզ: Մեր դրացիները, Հայ թէ Տաճիկ, աղէկ մարդիկ են ամենն ալ:

Անոնք այլևս չկրցան քնանալ: Խօսեցան այլևայլ նիւթերու վրայ: Գլխերը կ'անցնէր տակաւ, և արշալոյսի նշոյլները նշմարելի կը դառնային:

— Ա՛լ երեսնք, աղջիկս, լոյսը բացուեր, սուտու եղեր է: Մեզք է ասիէ, հոք պառկիր:

Այդ պահուն արդէն յաջորդաբար լսուեցան եկեղեցեաց կոչակներու հնչիւնները, և խօսող աքաղաղներու ձայները:

Մայր ու աղջիկ հաղուեցան, անկողինները ժողկեցին, և ծագած լոյսէն սրտապինդ, սենեակէն դուրս ելան, գնացին խոհանոց: Լուսոյուեցան, երեսնին խաչակնքեցին: Ապա, ըստ սովորութեան բարձրացան երդիր, ուր դէպի արեւելք դառնալով, միտման ծունր իջան, և սկսան աղօթել:

է-

Մարդարեանց տան մէջ սովորական խաղաղ կեանքը վերսկսաւ խառվալոյց դիշերուան յաջորդ օրը:

Երիկուան կողմ, մայքը տեսնելով, որ աղջիկը հակառակ ամենօրեաց սովորութեան, պարտէզ երթալու խօսք չընէր, ինքը չիշեցուց:

— Եզի իջնելու չենք, Սրբու:

— Այս օր ամենեւին տրամադրութիւն չունիմ...:

— Աղէկ, այն ատեն աղբօրդ նամակը գրէ:

— Շխտակը, նամակ գրելու ալ փափաք չեմ դրար այս պահուս:

— Ինչո՞ւ: Ի՞նչ ունիս: Տեղ մը կը ցաւն:

— Ոչ, ուեւ ակարութիւն չունիմ, մայքիկ, սիրտս հանգիստ պահէ: Միայն ունտրամաղլութիւն մը կա՛յ վրաս, և ինչ որ կ'ընեմ, չեմ կրնար աղատել անկէ:

— Դուն ատանկ բաներ չունէիր, դաւախ: Ինձի անանկ կուզայ որ զիշերուանս պարտալ վախդ քեզ այս օր ասանկ ըրաւ: Ինչ որ է, հիմա Արմենակը կուզայ ու քեզ ատանկ երեսակս չի թողուր:

Այդպէս ալ եղաւ: Արմենակին երեսուսովը բալոր դէմքերն սկսան ուրախութեամբ փայլիլ:

— Մայքիկ, զիմեց երկտասարդը ձերունիին, որոշեր եմ որ այս իրիկուն ձախ ձեռքդ պահեմ:

— Ինչո՞ւ:

— Որովհետեւ աջդ շատ պահնելով մաշեցուցի կարծեմ:

— Միշտ այդ շէն բնութիւնովդ մնաս, տղաս:

Արմենակ գալէն ի վեր, Սրբուհին չտեսնելու տուած էր:

— Իսկ սա մեր պատուական օրինորդ ուր է, որ մէջ տեղը չկայ: Կ'ուզէի զինքը տեսնել, որովհետեւ խիստ կարեւոր գաղտնիք մը պիտի հաղորդէի իրեն...: Անանկ բան մը որ...

Եւ խօսքը առկախ թողնելով, դարձաւ, քալեց դէպի Սրբուհին, աչքերը դէպի ձեղունը: Ու անոր դպաւ:

— Օ՛, Օրեօրդ, դուք հոս էք եղեր:

— Օ՛, Պարոն, դուք հոս էք եղեր, միևնոյն ձեւով կասակեց Սրբուհի, և քիչ մը անդին քաշուեցաւ:

Արմենակ, ձեռները բերնին շուրջը բոլորելով, մօտեցաւ Սրբուհիի ախանջին: Եւ փոխանակ բան մը ըսելու, ակտրճանօք ու կոկորդալիւր ծիծաղ մը ձգեց: Յետոյ, անմիջապէս, խից Սրբուհիին ձեռքը, հոյնալէս գնաց ձերունիին ձեռքը բռնեց, և երկուքը միասին իրեն հետ բռնի քաշելով, սկսաւ սրտիկ տղու մը պէս խենթ ու խելաւ ցատկրատել սենեակին մէջ: Անդադար ցատկելով հանդերձ, քթին տակէն ալ խալ մը կը մրուար:

Քիչ ետքը, ամենն ալ դառնալէն յոգնած, ու խնդալէն թուցած, ինկան մէջ մէկ կողմ:

— Իննթնակ, խննթնակ, հեհեւաց Սրբուհին, ձեռներովը կողերը բռնած:

— Ուր էք որ վահանա ալ հիմա հոս ըլլար, ու մեզի

հետ ան ալ ուրախացնելի, սիրտը քաշեց ծերունին, միեւնոյն ժամանակ տակաւին չկրնալով զսպել իր խնդուքը:

Եւ ի պատասխան ծերունիին, Արմենակ անմիջապէս որոշեց.

— Ահա ես ալ իրեն նամակ մը պիտի գրեմ հիմա, և պիտի հրամայեմ, որ նամակս ստանալուն պէս, ցորեկ ըլլայ թէ զիշեր, ի մէջ զիշերի թէ ի հաւախօսի, ճամբայ ելլէ ու գայ: Ալ մէկ երկու ամիս սպասելը ինչ պիտի ըլլայ եղեր: Հարկաւ դտակը լեցուցած է ոսկիով: Վաստիպօք իր թոռնեւրուն ալ ու ծոռներուն ալ կ'օգտէ:

— Ես ալ պիտի գրեմ որ աւելի շուտ գայ, Արմենակին ձայնակցեցաւ Սրբուհի: Ինչ կ'ըսես, մայրիկ:

— Գրեցէք, ձագրուկներս, գրեցէք: Ըսէք որ ալ իր կարօտին չեմ դիմանար, ու համբերութիւնս հատեր է:

Արմենակ գլուխն օրօրելով, խօսքը ծերունիին ուղղեց.

— Դուն քու Բալլիդ լաց, մարիկս, ես ալ իմինս: Ես կ'ուզեմ որ այդ տղեկը շուտ մը գայ ու կարգուի, որպէս զի մենք ալ սա մեր անկարգութենէն դուրս ելլենք օր առաջ...

Ու Սրբուհիին դառնալով հարցուց.

— Անանկ չէ:

Անանկ չէ...:

— Օ՛, այդ քու «անանկ չէ»դ հասկնալի է: Լեզուդ «ոչ» կ'ըսէ, իսկ աչքերդ «այո» կը գոռան: Չեմ ուզեր, գրպանս ձգէ: Ինչ որ է, այլ ևս նստինք ու նամակնիս գրենք:

Եւ Սրբուհի ու Արմենակ մէյմէկ թուղթ ու գրիչ առնելով, նստան Վահանին նամակ գրելու:

Ը.

Այդ նամակագրութենէն քանի մը օր ետքն էր, որ Պոլսէն խիստ ծանր, ընդհանուր գուժկան լուր մը հասաւ Ալը: Նոյն օգոստոս ամսուան Հայոց կոտորածը տեղի ունեցած և անոր սարսափն ու սուզը Պոլսէն տարածուած էր Հայաստանի բոլոր

գաւառները: Աւելի խոր թախիժով մը համակուած էին մասնաւորապէս այն քաղաքներն ու գիւղերը, որոնք շատ պանդուխտ ունէին Պոլիս: Ու ասոնց կարգին մէջ, ամենաառաջինը կը համարուէր Ալը:

Արդ, այն Ակնցիները, որոնք ազատուած էին աղէտէն, փութացած էին ամենն ալ հեռագիր քաշել հայրենիքը իրենց սիրելիներուն, թէ իրենք ողջ և առողջ են:

Ակնայ փողոցներուն մէջը, անտօր երեւոյթներով կը վխտային ծերունի ճնողներ, երիտասարդուհի ամուսիններ, պատանիներ ու մանուկներ: Անոնցմէ ոմանք տխուր ու տրտում, մեռելագոյն, և արտասուլայից աչքերով: Ուրիշներ ժպտաղէմ, և ուրախ ոգեւորութեամբ մը կայծկլտուն: Ողջութեան հեռագիր ստացողները կը փութային իրարու աչք լուսելու: Չստացողներն ալ սողիս անդին ինկած, իրենց սիրելիներուն վրայ տեղեկութիւն կը հարցնէին: Անմիջապէս, և կամ մէկ երկու օրուան ընթացքին մէջ, հեռագրուոր չառնողները, իրենց յոյսերը կը վերապահէին թղթաբերի ժամանումին, որուն կը սպասէին հոգեմաշ անհամբերութեամբ մը:

Արդարեւ, դէպքէն յետոյ մեկնող առաջին թղթաբերը տրամաթախիժ շատ սրտեր ուրախացուցած էր: Եւ սակայն, դեռ կային, որ երկրորդ թղթաբերին կը սպասէին, իրենց չարագոյժ զգացումները մէջերնին խեղդել ջանալով: Ու թ օր ետք, հասաւ յաջորդ սուրհանդակն ալ: Այս անգամ, անստուգութեամբ հիւժող թշուառներէ ոչ մէկը չերջանկացաւ: Ելած նամակները կը պատկանէին անոնց, որոնք ողջութեան հեռագիր և կամ թէ նամակ ստացած էին արդէն: Միայն թէ այս երկրորդ սուրհանդակով եկած նամակներուն մէջ յիշատակութիւններ կային գրողներուն կողմէ իրենց այն ազգականներու, բարեկամներու ու ծանօթներու մասին, որոնք զոհ զնացած էին կոտորածին:

Մարգարենց տան մէջ սրտածովիկ վհատութիւն մը կը տիրէր: Ոչ միայն հեռագիր ու նամակ չի կար Վահանէն, այլ նոյն իսկ ունէ մէկուն կողմէ տեղեկութիւն մը չէր տրուած

անոր վրայ: Հէք ճերունի մայրը, վշտէն ու կսկիծէն հիւանդացած, ինկած էր անկողին: Սրբուհին, եղբօրը մասին դգացած ցաւը սքօղելով, կ'աշխատէր մայրը մխիթարել Արմենակին հեա, որ հիմա օրը քանի մը անգամ կ'այցելէր, և զանոնք միացնակ չէր թողուր:

— Այս ինչ ձուն է որ եկաւ զլսուս, կը հեծեծէր ձերունին հոգեմորմոք: Ոչ ինքը զեր զրկեց ու ոչ ալ մէկը բան մը ըսաւ անոր վրայ: Ախ, որդի, ո՞ր ես: Ի՞նչ եղար դուն, իմ անուշիկ գաւնուկս: Ես կը մեռնիմ այս ցաւէս: Մարիկ Աստուածածին, երեսո նայէ ու ողորմէ:

— Համբերէ, մայրիկ, սիրա կուտար շարունակ Սրբուհի: Կարելի է անանկ տեղ մը և անանկ վիճակի մը մէջ կը գլուտուի, որ չկրցաւ մինչեւ հիմա լուր մը տալ: Փառք Աստուծոյ, մեզ յուսահատեցնող բան մը չի լսեցինք իր վրայ: Գէշ լուրը շուտ կը հասնի: Իր սղջառողջութեան բարի յոյսովն ու հաւատքովը մնանք ուրեմն:

Երբորդ թղթաբերի ժամանման նախորդ երեկոյցին, Արմենակ Մարգարեաց տունէն ներս մտաւ աւելի ուրախ տրամադրութեամբ մը:

— Ձեզի բան մը ըսեմ, առաջին խօսքն եղաւ անոր, ինծի անանկ կուգայ, թէ վաղը անպատճառ նամակ պիտի կլլէ Վահանէն:

— Վահանէս նամակ, ողբերուած գոչեց ճերունին, ազդուելով Արմենակի վտահ շեշտէն:

— Այո՛, ըսածս կը հաստատեմ, և ձեզ կ'ապահովեմ, որ վաղուան սուրհանդակով նամակ ունինք անկէ: Ես անձամբ պիտի երթամ նամակատուն ու առնեմ այդ նամակը, ձիշտ ձեռօքս զրածի պէս:

— Աստուած լսէ ձանիկդ, զաւակս:

Որդւոյն ցաւովը հիւանդ մօր կուրծքէն սիրտանքի հաւառանքներ ելան: Անիկա այն գիշերը, զօրաւոր ներշնչումներու բարերար աղբջութեան տակ, ինքզինք մոռցաւ, և լաւատես մտածումներով սիրտը թրթուուն, երկար ու երկար ժամերով

առդիւ անդին դարձաւ անկողնին մէջը: Բայց յետոյ, առտուն կողմ, տկար ջղերը բոլորովին յոգնեցան: Անիկա վրան անդիմադրելի թուլութիւն մը զգաց, աչքերը խփեց, և քնացաւ:

Լուսցաւ յաջորդ օրուան առտուն: Ու ճերունին արթնցաւ: Միայն թէ իրիկուան բարեյոյս ողբերութեան տեղ խռոված երեւոյթ մը ունէր: Անիկա ջուր ուղեց Սրբուհիէն: Երեսը լուաց, և անկողնին մէջ արտասուազին ու պաղատազին աղօթք մը ըրաւ Աստուծոյ, որ արժանացնէր զինքը իր զաւկէն ողջութեան լուր մը առնելու երկնային երջանկութեան:

Ապա, աչքերը դուռը, անհամբեր, անհանդիստ ու բաբախուն սրտով, սպասեց Արմենակի գալուն:

Թ.

Արմենակ ճերունին խաբելու ճրագիրը պատրաստած էր արդէն, Սրբուհիի համաձայնութեամբ: Գիշերուընէ կեղծ նամակ մը պատրաստած էին, ձիշտ Վահանի ձեռագրին ու անոր գրելու ձեւին նմանութեամբ: Այդ յուսադրական նամակը պատրաստած ժամանակին անոնք խղճահարական տագնապէ մը բռնուած էին: Սրտերնին սեղմուած, և ձեռքերնին դողացած էր: Երկուքն ալ իրենց կեանքին մէջ առաջին անգամն էր որ լուրջ, ծանր և պատասխանատու կեղծիքի մը կը դիմէին: Եւ սակայն անոնք շուտով հանգստացուցած էին իրենց խիղճն ու սիրտը սա պարզ մտածումով, թէ ճերունին այդ կերպով միայն պիտի կրնային յոյս ու մխիթարութիւն տալ: Այդ միջոցը ժամանակ մը հոգեպահ պիտի ընէր գայն, ապա թէ ոչ ան կրնար վշտէն մեռնիլ: Իսկ վերջն ալ, ս'լ գիտէ, գուցէ բարեպատէ՛ց զիպուած մը տեղի ունենալով, ցանկալի անակնկալ մը յառաջ գար: Ձէ որ արդէն Վահանի գոհ գնացած ըլլալու մասին ալ լուր մը առած չէին:

Օրուան ժամերը քանի կը յառաջանային, իր զաւկի բարի լուրին սպասող մօր տկար կուրծքին բաբախումն ալ այնքան կ'աւելնար:

— Ուշ մնաց Արմենակը, անհանգստութեամբ դիմեց անիկա իր աղջկան: Մինչև հիմա եկած պիտէր:

— Բայց մայրիկ, դեռ կէսօր չեղաւ: Մինչև որ բոլոր նամակները ցրուեն, բաւական ժամանակ կ'անցնի: Եւ յետոյ խնդիր է, թէ սուրհանդակն ալ եկաւ...:

— Ձմեռ է որ ուշ հասնի:

— Ո՛վ գիտէ: Կրնայ բան մը պատահած ըլլալ և սովորական ժամանակէն ուշ գալ: Ձեղած ու չըլլալիք բան չէ...:

— Մի՛ ըսեր, դաւակա, մի՛ ըսեր: Ես կը վախիմ որ համբերութիւնս կը հատնի: Ա՛խ, այս գիշերուան տեսած երազս...:

— Անպատճառ եղբայրս տեսած ըլլալու ես:

— Այո: Բայց երնէկ աչքերս կուրնային ու խեղճ տղեկս այն վիճակին մէջ չի տեսնէի իմ առջեւ...:

— Ի՞նչ ըսել է:

— Առտուընէ ի վեր կ'ուղէի միտքէս հանել ու քեզի ալ բան մը չըսեր: Ձի կրցայ:

— Իրաւ որ, ինչ կերպով որ ալ ըլլար, ես պիտի կամէի որ դինքը տեսնէի վայրկեան մը առաջ:

— Չորնամ, ինտո՞ր ալ իմ խեղճ ձագուկս մարդասպանի պէս ձեռքերն ու ոտքերը կապած, բերին աչքիս առջեւէն անցուցին...:

Այս խօսքերուն վրայ ծերունին ձեռքերը զարկաւ գլխուն, և վշտով ու սոսկումով պաշարուեցաւ վերտին: Սրբուհիին դէմքն ալ գունատեցաւ: Սակայն անիկա իր ալլալութիւնը յայտնի չընելու համար, անտարբեր ձայնով մը հարցուց.

— Նայինք, ետքը ի՞նչ է եղեր:

— Բայց դաւակա մեղք մը չունէր: Անոր ձակատը սուրբի մը ձակտին պէս անարատ, կը փալիւլար: Ուղեցի զինքը զրկել: Քովը կեցող մարդակերպ դեւերը չի թողին: Ու այն ինչ նաշուածք էր որ ձգեց վրաս, իմ անմեղուկ գառնուկս...: Չորնամ ու կռնծիմ:

Այդ միջոցին դռնահարին ձայնը լսուեցաւ:

— Դ՛ուռը, գոչեցին մայր ու աղջիկ միաբերան, զարհուրելի երազէ մը արթնցած:

Սրբուհի վազելով սանդուխներէն իջաւ վար: Ու ծերունին ալ չկրցաւ պառկած դիրքին մէջ մնալ: Ելաւ, նստաւ, արագաբար իրարու վրայ քանի մը անգամ խաչակնքեց երեսը, և շունչը բռնած՝ սպասեց:

Եւ ահա վարէն Արմենակի ու Սրբուհիի ուրախ ձայները բարձրացան.

— Աչքդ լո՛յս, մայրիկ, նամակ կայ:

Իսկապէս ալ հէք ծերունիի աչքերը լուսողողուեցան: Արտասուաց կաթիլներ սկսան զլորիլ երեսն ի վար: Անիկա, իր ահագին ուրախութենէն ինքզինք յանկարծ քաջառողջացած զգալով, ոտքի ելաւ: Ու ո՛չ միայն կանգնեցաւ անկողնին մէջ, այլ նաև քալեց, գնաց մինչև սենեակին դուռը, վայրիկ մը առաջ դաւկին նամակը համբուրելու անպարագրելի փափաքով մը լեցուած:

Ժ՞

Անիկա, խլելու ձեռով մը, արագաբար առաւ նամակը Սրբուհիի ձեռքէն, և տարաւ ամուր մը սեղմեց իր շրթուներուն վրայ: Բայց Սրբուհի և Արմենակ օրիւրերան մնացին, տեսնելով ծերունիին ոտքի ելլելը:

— Այդ ի՞նչ է, աղաղակեցին երկուքը մէկէն, և իրենց շփոթումէն, յուզումէն ու ուրախութենէն զրկելով զայն, առաջնորդեցին մինչև անկողնին քով:

Մերունին չէր լսեր անոնց խօսքերը: Նամակը երկու ձեռքովը շարունակ սեղմած շրթանցը վրայ, գուրգուրազին հեկեկանքներ կ'արձակէր, և անհասկնալի բառեր մը կը մրմնջէր:

— Նստէ, մայրիկ, նստէ, կարծեմ՝ թէ շատ անհանգիստ ես, զգացուց վերջապէս Սրբուհի մօրը, որ իր վատոյժ, տկար սրունքներուն վրայ կը դեղեւէր ու կը տատանէր արդէն:

Մերունին նստաւ անկողնին մէջ, ակնոցը դրաւ աչքը, դողդալով բացաւ նամակը, և սիրակաթ նաշուածք մը ձգելով

վրան՝ սկսաւ կարդալ. « Միրելի մայր իմ, և քոյր իմ... »:

— Ա՛խ, չեմ կրնար կարդալ, աչքերս խժիշ բժիշ կ'ըլլան: Առ, աղջիկս, դո՛ւն կարդա:

Սրբուհի շարունակեց նամակին ընթերցումը: Վաճան կը նկարագրէր, թէ ինչեր պատահեցան Պոլիս: Գիտէր, թէ նամակը ուշ մնալուն սրբան սրտադողերու ենթարկուած ու գուցէ յուսահատած ալ էին: Սակայն այդ յապագումը իր կամու եղած չէ: Միայն թէ ինքը բոլորովին առողջ է, և իր մասին հոգ ընելու ունէ պատճառ չի կայ: Ու նամակը կը վերջացներ ըսելով, թէ հետզհետէ կը պատրաստուի ուղեւորիլ դէպի հայրենիք...:

— Իմ խեղճ գաւակս, հառաչեց ծերունին, երբ լրացաւ նամակին ընթերցումը, արդեօք ինչ ահեր ու վախեր անցուցեր է:

— Է, հիմա գոհ չեմ այս նամակէն, որ դարձեալ ատանկ խօսքեր կ'ընես, գոչեց Արմենակ զուարթօրէն: Իրաւ որ դուն զարմանալի կնիկ մըն ես, և զիս այնքան կը բարկացնես, որ սատանան կ'ըսէ ելիր, տանը մէջ ինչ որ կայ չի կայ բոլորը կտորտէ, ջարդ ու փշուր ըրէ ու չաթը թափէ:

— Կ'ընես, կ'ընես, դիտեմ որ կ'ընես, հեզօրէն հաստատեց Սրբուհի, գլուխն օրօրելով, և դէմքին վրայ բռնադբօսիկ ծալիտ մը նկարելով:

— Ի՛նչ, կը կարծես որ չեմ կրնար ընել ըսածս, պոռաց Արմենակ, և կանգնած տեղը սկսաւ մարտական խոշոր շարժումներ ընել: Թո՛ղ զիս, թո՛ղ դիս...:

— Բայց քեզ բռնող մը կ'այ:

— Թո՛ղ զիս կ'ըսեմ, ալ համբերութեանս գաւաթը լեցուցաւ ու կը վաթի:

Ծերունին Արմենակի կատակերգական խօսքերուն ու ձեւերուն դէմ չկրցաւ բռնել ինքզինքը ու խնդաց:

Արմենակ հասած էր իր նպատակին:

— Ինչ որ է, գնա նորէն սա կնկանը շնորհակալ եղիր, որ բարկութիւնս քիչ մը անցուց, թէ չէ քեզի ցոյց պիտի տայի, Սրբուկ ես, ինչ ես: Ես քու անանկ զխոցածներէդ չեմ

և ըսածս անպատճառ կ'ընեմ, եթէ նոյն իսկ աշխարհք իրար գայ ու վերջին դատաստանի օրն ըլլայ, հասկցա՛ր:

Եւ Արմենակ, ինքզինք ուռեցնելով, բռնի, զօրաւոր ու տիրական հաղ մը փրկացուց:

— Ծաղրածո՛ւ դրեղ...:

— Օ՛, շնորհակալ եմ, Օրիորդ, ձեր ինձ ըրած այդ խիստ փաղաքշական պատիւին համար, որուն արժանի...:

Արմենակ դեռ խօսքը չէր աւարտած երբ սանդուխներէն ոտնաձայներ լսուեցան:

— Դուռը բաց ենք թողած, բացագանչեց Սրբուհի, մոռացութեան մը անախորժ հետեւանքին առջեւ յանկարծակիի գալով:

— Ո՞վ է այն, պոռաց Արմենակ, և ուղղուեցաւ դէպի սենեակին դուռը:

Բայց հաղիւ թէ երկու քայլ առաւ անիկա, երբ սեմին վրայ երեցաւ Մանուկ աղբարը, թաղին համակրելի դէմքերէն մէկը, քրտինքներու մէջ ողորուած ու շունչը կտրած:

— Ես եմ, ձայնեց անիկա ցնծազին. աչքերնիդ լնա, Վաճանը եկաւ:

— Վաճանը եկաւ, գոչեցին երեքը միաբերան, անհաւատալի դիպուածին ու անակնկալ երջանիկ աւետիսին առջեւ ապուշ կրթած:

— Այո, եկաւ, և ուր որ է հիմա ներս կը մտնէ:

Ամենն ալ իրար անցան: Իսկ Մանուկ աղբար, որ զգացած էր թէ իր փուխ սիրտը չպիտի կրնայ դիմանալ տեղի ունենալիք տեսարանին հանդէպ, քրտինքները սրբեց և կամացուկ մը կծիկը զրաւ:

ԺԱ.

Նոյն վայրկեանին, արդարեւ, Վաճան ներս մտաւ սենեակէն: Մայր ու որդի գրկուեցան: Մայրը չկրնալով ժուժել վրան իջնող լեռնազանդ երջանկութեան ծանրութեանը տակ, նուազեցաւ, և տղուն թեւերուն մէջէն ինկաւ անկողինն վրայ:

Սրբուհի ջուրի վագեց: Արմենակ սենեակին պատուհանները բացաւ: Սակայն շատ ջանք պէտք չեղաւ ճերունին սթափեցընելու համար: Ու երբ որ անիկա աչքերը բացաւ, դարձեալ գրկեց պանդխտութենէ և մահէ ազատուող իր դաւակը:

— Վահան, որդիս, այս դուն ես որ եկեր ես:

Վահան բառ մը խակ չէր կրնար հանել բերնէն:

— Դուն էա, իրաւ դուն ես, կը շարունակէր ճերունին հեկեկանքները աւելի սաստկացնելով, և ջղաձգորէն ցնցուող թեւերուն մէջ աւելի ուժեղ թափով մը սեղմելով իր որդին: Տեսածս երազ չէ, որդիս: Բայց դուն մինակ ես: Հնչող ուր է...: Ինչո՞ւ չեկաւ ան, ու օտար հողմերէն զառկեցաւ...: Ինչո՞ւ մեղի ասանկ թողոց ու գլուխն առաւ գնաց...: Ինչո՞ւ, ըսէ իմ որդի, ինչո՞ւ...:

— Ալ բաւական է, մայրիկ, գոչեց Վահան, սիրտը փղձկած, և սուգեց մօրը գրկէն բաժնուելով:

— Բաւական, ինտո՞ր բաւական, դաւակս: Այս քանի տարի է որ տեսող գրկուած կ'ապրէի: Հիմա որ եկեր ողջ առողջ գիրկս ինկեր ես, ալ կրնամ ես իս բռնել ու քեզմէ դատուիլ:

— Է՛յ, այստեղ ուրիշներ ալ կան, բողոքեց Արմենակ, որ անհամբերութենէն կանգնած տեղը ստքերը գետնին կը զարնէր:

Վերջապէս Վահան մօրմէն բաժնուելով, Սրբուհիին փառեցաւ: Դոյր ու եղբայր վայրկեան մը գրկախառնուած մնացին: Իսկ երբ Վահան եկաւ ողջագուրուելու Արմենակին հետ, այս վերջինը ահագին աղաղակ մը փրթցուց.

— Ո՛ւյ, ո՛ւյ, ո՛ւյ. մամուլ ես, ի՛նչ ես, եղբայր, սակարներս կոտորեցիր...:

Այս ողջագուրանքներէն յետոյ, երեքը բոլորեցան, նստան ճերունի անկողնին շուրջը:

— Հիւանդ ես, մայրիկ, հարցուց Վահան տխրօրէն:

— Հարկաւ, պատասխանեց Արմենակ անմիջապէս, երբ որ դուն այսքան ատեն լուռ կը մնաս, չես գրէր, մինչդեռ անոք

բոլոր որ ողջ մնացեր էին, փութացած էին հեռագիր տալ, կամ նամակ հասցնել:

— Ճիշդ է, սակայն...:

— Ինչեկեցէ: Բարեբախտաբար այսօր ողջութեանդ նամակը... ստացանք, եթէ ոչ...:

— Նամակ, ինձմէ նամակ:

— Այո՛, ճիշդ քու գրովդ ու ստորագրութեամբ: Եթէ դուն ալ թովմա առաքեալին ցեղէն ես, ահաւասիկ, տես, դեռ այնքան թարմ է, որ ջրերը կը վաղէ:

Վահան իր անուամբ գրուած նամակը ձեռքն առաւ, և սկսաւ դիտել զարմանքով:

— Վերջապէս այս հնարքը մտածեցի ու գործադրեցինք Սրբուհիին հետ, յարեց Արմենակ: Ուրիշ կերպ անկարելի էր հանգստացնել սա մեր խօսք չի հասկցող մայրիկը:

Մայր ու որդի նայեցան Արմենակին ու Սրբուհիին, որոնք կը խնդային, գոչ իրենց ըրածէն, քանի որ անոր արդիւնքը այնքան բարեբախտիկ եղած էր:

— Իրաւ որ սքանչելի տղայ մըն ես դուն, գովաբանեց Վահան Արմենակը, ձեռքըքանի մը անգամ անոր ուսին զարնելով:

— Շատ մի՛ գովեր ատիկա, Վահան, նկատեց Սրբուհի հրճուածայն, նշանակալից նայուածք մը ուղղելով իր եղբօրը: Բնաւ երես տալու չի գար, կ'ելլէ շիտակ ուսիդ վրայ կը նստի:

— Ե՛ս, նախանձոտ օրիորդ, ես: Օ՛, օ, Աստուած մարդս հեռու պահէ սա Եւայի աղջիկներուն բանասարկութենէն...:

Եւ Արմենակ այս խօսքերուն վրայ, նախագոլջական ձեւ մը ըրաւ, ու ապա մէկ ուտումով, ելաւ նստաւ Վահանի ուսին վրայ:

Վահանի տխրամած դէմքը թեթեւ ժպիտ մը ունեցաւ, և շրթներէն մրմունջ մը դուրս ելաւ.

— Միշտ նոյն կատակասէր Արմենակը:

— Եթէ յոգնած չըլլայիր, իրաւ որ քեզ ձի շինելով կը գոթցնէի քիչ մը: Բայց մեղք ես: Ուստի հիմա վար կ'իջնեմ

սա իմ արքայական փառաւոր գահէս, յուսարով թէ ուրիշ անգամ նորէն հոն բազմելու բախտը կ'ունենամ:

— Ինչպէս կը փափարէի, որ ես ալ քեզի պէս ուրախ ու զուարթ ըլլայի:

— Յաւր ինչ է, ո՞վ քաջ սպարապետ Հայոց: Չըլլա՞յ թէ գաղտնի սիրահարութեան պէս բան մը ունիս...: Հիմա դուն, որ ի Կէն Պոլիսէն ողջ առողջ վերադարձած ես հայրենիք, պէտք է որ ուրախութենէդ ծափ զարնես, խաղաս ու ցատքուտես:

— Այո, հայրենիք վերադարձած եմ, բայց...

— Բայց ինչ: Կալածէ նայինք:

Վահան հառաչեց խորապէս, բոլորովին մռայլ կերպարանք մը առաւ, ձակատը կրթնցուց ձեռքին, և լուռ մնաց:

Ամենքն ալ շփոթած, անոր նայեցան:

ԺԲ.

Վահան արդարև զինքը խռովող և տանջող մտածում մը ունէր: Բայց լեզուն կապ ինկաւ և մէկէն ի մէկ, բացարձակօրէն յայտնելու քաջութիւնը չունեցաւ:

Մայրը թեւերն երկնցուց դէպի իր որդին, և անհանգստութեամբ, յուզումով ու արցունքով կանչեց զայն.

— Եկուր, դաւակ, եկուր տեսնեմ, թէ ինչո՞ւ ատանկ խուրուրեր ես: Եկուր իմ անուշիկ որդիս, իմ աչքերուս լուսը, զուէրը հանգչեցուր սա կրծքիս վրան ու խօրաթէ ուր ձանիկդ առնեմ, զլիսէդ անցած չարերը մէկիկ մէկիկ լսեմ: Գիտեմ որ զահարելի բաներ տեսար, մեծ վախեր քաշեցիր ու ձամբբալիքն ալ յոգնեցար, կ'երեւայ թէ հիմա ատոր համար ատանկ երեսքաշ մնացեր ես:

— Իրաւ է մայրիկ, շատ յոգնած եմ...:

— Մեղս՛յ իմ Աստուս, այս ինչքան ալ վատուժ ես: Ոսկորներդ տնկուեր և մազդ ու մօրուքդ ալ երկնցեր են: Կունակիդ բաթը ինչո՞ւ այսքան հինցած ու մաշած է: Ասանկ տեսնալու էի քեզ, տղաս:

— Քաջա՞ն գիտէ...:

— Վախ իմ խեղճ գառնուկս, իմ խեղճ ձագուկս: Երես ջուր տաքցուր Սրբու, որ աղբօրդ ստքերն ու զուէրը լուսա: Ետքն ալ թող երթայ քիչ մը հանգիստ ընէ ու վրան զուէրը փոխէ:

— Բայց ատոր ժամանակ չի կայ, մայրիկ:

— Ինչո՞ւ, տղաս:

— Հիմա երթալու եմ:

— Ո՞ւր:

— Սիրող հանգիստ պահէ: Հեռու տեղ պիտի չերթամ: Քաղաքին մէջն եմ:

— Չէ, որդիս, ես չեմ ուզեր որ դուն այս օրուան օրս տնէն դուրս ելլես: Վաղը, մէկալ օր ուղածիդ չափ ժուռ եկուր: Վահան տեսաւ թէ ալ սպասելու ժամանակ չկար, և թէ վերջապէս քիչ մը ետքը ամեն բան ինքնին պիտի իմացուէր: Ուստի վճռեց ճշմարտութիւնը պարզել: Զանազ սակայն թեթև ցոյց տալ իրականութեան ծանր պարագաները, ու ըսաւ.

— Քանի մը օր ստիպուած եմ կառավարութեան տունը մնալ: Այնպէս հրաման եղած է Պոլիսէն: Ինձի հետ եկող հայրենակից ուրիշ քանի մը հայեր ալ կան, որոնք նոյնպէս քանի մը օր պիտի արգելափակուին: Բայց ես այնքան ալ շատ դժգոհ չեմ այս վճռէն...: Պէտք է որ դուք ալ համակերպիք ատոր, մտածելով որ ուրիշ թշուառներու պէս դո՞հ չգնացի: Մնաց որ ուզած ատեննիս, կրնանք զիրար տեսնել, կարծեմ:

Ծերունի մօր աչքերը պաղած, և դէմքի մկանունքները անշարժացած էին: Սրբուհի տխրօրէն նայեցաւ եղբօրը, բայց միւլեռոյն ժամանակ ջանաց սրտոտ երեւոյթ մը աւունել մօրը առջեւ, և

— Այո՛, մայրիկ, վրայ բերաւ անիկա սփոփարար շեշտով մը, եթէ յիշենք այն բազմութիւ մայրերն ու քոյքերը, որոնք իրենց սպաննուած դաւակներուն ու եղբայրներուն վրայ կ'ողբան այս վայրկեանիս, պիտի տեսնենք թէ մենք շատ երջանիկ ենք: Վահան ողջ առողջ հասած է հայրենիք. ասիկա փաստ

մըն է՛նու պատահածը, շատ շատ ամենամանջան դժբախտութիւն մըն է, և ուրիշ ոչինչ:

— Եւ ոչ իսկ ամենամանջան, աւելցուց Արմենակ: Քանի մը օր կառավարչատան մէջ արգելափակուիլը կը նշանակէ Երուսաղէմ ուխտի երթալ: Ու ճշդապէս ինչ կ'արժեն ինծի պէս այն բոլոր երիտասարդները, որ այդ ուխտատեղին գէթ անդամ մը այցելած չեն: Հաւատոն Վահան, որ կը նախանձիմ քեզի: Եթէ կարելի ըլլար, ամենամեծ հաճոյքով պիտի փոխարինէի տեղդ, ու երթայի քիչ մը վէզ խաղալու հոն գտնուող մէկալ երանելի լուսադբարիկներուն հետ:

Վահան ոտքի ելաւ և ծռելով դէպի մայրը, անոր ձեռքը տարաւ իր շրթունքներուն, ու հրածեշտ տուաւ:

— Հիմակու հիմա մնաս բարով մայրիկ: Ծուռով կը տեսնուինք նորէն, հոգ մի ըներ: Գիտնալու է, որ եթէ ժամանակին չերթամ, ինծի համար առժամեայ կերպով երաշխաւորողը կը նեղեն:

— Վաղը միասին կ'երթանք զինքը տեսնելու, քաջալերեց Սրբուհին իր մայրը, անոր աչքերէն զորիւ սկտող արցունքի կաթիլները սրբելով:

Բայց ճերունին, անմխիթարօրէն ու սարսափահար, ձեռները զարկաւ ճնկուլներուն ու ողբաց:

— Երագո, գէշ երագո ելաւ...: Երկնաւոր թագաւոր, իրաւէն զաւակս կը տանին...: Օխտը տարի կարօտը քաջեցի, նոր զերկս դարձաւ, բայց ինծի չեն թողուր, ձեռքէս կ'առնեն...:

Եւ մինչ Սրբուհի մայրը հանդարտեցնելու ջանքեր կը թափէր, Վահան և Արմենակ միասին դուրս ելան:

ԺԳ.

Երկու երիտասարդները, փողոցին մէջ արագօրէն քալելով հանդերձ՝ անդադար ալ կը խօսակցէին իրարու հետ:

— Լաւ ուրեմն, Վահան, այսպէս աքսորուելուդ պատճառն ինչ է:

— Որովհետեւ ջարդէն զերծ մնացած դաւառացի Հայ երիտասարդ մըն եմ:

— Խեղճ տղայ: Եւ սակայն ինչ մեծ երջանկութիւն, որ փոսթդ անջնաս ազատեր ես, առանց նոյն իսկ սկրդուկ մը կրելու:

— Յիրաւի այդ ահուելի կոտորածէն իմ ազատիւս հրաշք մըն է ուղղակի: Երբ որ մէկէն ի մէկ իրարանցումը սկսաւ, ալ աչքիս բան մը չերեւաց: Ո՛չ խանութի, ո՛չ ապրանքի և ոչ ալ դրամի վրայ խորհեցայ, և անմիջապէս դուրս փախայ խանութէս: Բարեբախտաբար, քիչ մը անդին, ծանօթ Եւրոպացիներէ բնակուած տան մը դուռը բաց տեսայ, ու ներս մտնելով՝ շունչս վերի յարկը առի:

— Կը նշանակէ խանութդ ալ Տաճիկ խուժաններու ապահով պահպանութեանը յանձնեցիր:

— Երբ որ քանի մը օր ետքը՝ խաղաղութիւնը վերահաստատուեցաւ ամեն կողմ, բոլոր պահուրտած Հայերուն պէս ես ալ դուրս ելայ իմ ապաստանարանէս, ուր սրտոտ Եւրոպացի դրացիներու գուրգուրանքին առարկան եղած էի: Ու այն ատեն, աչքերովս տեսայ, որ խանութիս փեղկերը անկանոն կերպով գոցուած ու դուռը առանց կղպուելու վրայ քաշուած էր: Բացի դուռը: Ներսը սրտածմլիկ դատարկութիւն մը կը տիրէր:

— Ատկէց աւելի լաւ պահպանութիւն մը չէր ակնկալուեր անշուշտ այդ անխճածներէն:

— Յուսահատ, տարտամ ու լքուած մտածումներու մէջ խորասուզուած, կանգնած էի ինծի համար այնքան սուղ արժող թալանուած խանութիս առջև, առանց գիտնալու, թէ ո՛ր պիտի երթամ և ինչ պիտի ընեմ: Ծիշտ այդ պահուն անցաւ թաղին ոստիկաններէն մէկը:

— Գէշ հանդիպում:

— Արդարև, գուշակածիդ պէս, զիս բռնեց, պահականոց տարաւ, վրաս խուզարկեցին, ունեցածս առին: Եւ հարցաքննութիւն հարցաքննութեանց: Ետքը երկար տեղեկագիր մը,

ու շիտակ ոստիկանութեան դուռը: Երկու օր բանտը պառ-
կեցնելէ ետք, զիս կանչելով յայտնեցին թէ պիտի աքսորուիմ
հայրենիք:

— Հիմա դուն ինձի այն ըսէ, թէ բանտարկութիւնդ որո-
շապէս հրքան ժամանակի համար է:

— Ժամանակն անորոշ է: Բայց կարծեմ թէ ամեն բան
կառավարչին ձեռքն է: Անկիւ կրնայ զիս ազատ թողուլ, եթէ
կանոնաւոր երաշխաւորութեան մը հետ զօրաւոր բարեխօսու-
թիւն մը ըլլայ:

— Գուցէ կրճօնը ատոնցմէ ալ աւելի աղէկ գործ աեսնէ:

— Հաւանական է: Միայն թէ ինձի մօտ...

— Զի քո է կարողութիւն. գիտեմ: Բայց իմ վաստկածս
որն և հր օրուան համար է, եղբայր:

— Ծնորհակալ եմ: Պղտիկ խնայողութիւն մը ունիմ Պոլիս
ձգած, և քանի մը օրէն պիտի ստանամ: Բարեբախտաբար
այդ գումարիկը մօտս չէի պահած, եթէ ոչ այն ալ խանութիս
պէս ձեռքէս ելած ու հիմա բոլորովին չքաւոր վիճակի մը
մէջ ինկած պիտի ըլլայի:

Այդ միջոցին անոնք իրենց ետեւէն ձայն մը լսեցին.

— Թուչն էք, ինչ էք, քիչ մը կամաց:

Կանգնելով ետեւ դարձան: Պղտիկութենէ իրենց ծանօթ
զրացի Ահմէտն էր ան, այսինքն Սրբուհիի անդորրութիւնը
խանգարող Թուրք երիտասարդը:

— Բարի ես եկեր, վահան, յարեց Ահմէտ, և մօտենալով
անոր ձեռքը սեղմեց:

— Բարի տեսանք, Ահմէտ:

— Օ՛, Ահմէտ, զուարճաբանեց Արմենակ, դուն դեռ ո՞ղջ ես:
Ահմէտ որ վարժ էր Արմենակի կառակներուն, խնդաց, և
իր խօսքը դարձեալ վահանին ուղղեց.

— Կանոնը ատանկ է, զրացին. գոնէ լուր մը տալ չիկնայ
որ եկեր ես: Եթէ մեր ջորեպանը քեզ տեսած չըլլար, ես
ուրիշ պիտի գիտնայի զարդ:

— Ժամանակ չունեցայ:

— Ինչ որ է: Հիմա հըր կ'երթար այսպէս:

— Կառավարչատուն:

— Կառավարչատուն: Բարի ըլլայ: Ի՞նչ գործ ունիք հոն:
Վահան համառօտ կերպով պատմեց ամեն ինչ:

Ահմէտ, բոսկէ մը մտախոհ մնալէ ետք, ըսաւ Վահանին.

— Բնաւ հոգ մի՛ ըներ, Վահան: Ես պէտք եղածին պէս
պիտի խօսիմ հօրս քու մասիդ: Ան կառավարչին մտերիմ բա-
րեկամն է: Դուն բանտէն պիտի ազատիս:

— Ի՞նչ կ'ըսես, Ահմէտ, իրան, յուսամ:

— Կը վստահացնեմ քեզ:

— Երախտապարտ պիտի ըլլամ քեզ ու հօրդ:

— Ես կը սիրեմ ձեր ընտանիքը, և կ'ուզեմ այդ սիրոյս
ապացոյցը տալ...:

— Արեւուդ սոխ ու սխտոր տնկեմ, նորէն Ահմէտը խըն-
դացուց Արմենակ: Աստուած մէկ օրդ երկուք չընէ: Միտալ ըսի:
Այնքան երկար կեանք ունենաս որ ձանձ դառնաս ու պատը
փակչիս: Բայց կատակը մէկ զի, դուն աղէկ աղէկ մը կ'ե-
րեաս: Միայն թէ մեղք որ ծածիկ ես ու քեզ թրփատած եմ:

— Ի՞նչ ըսել կ'ուզես, հարցուց Ահմէտ քահքահելով:

— Այն ըսել կ'ուզեմ, որ երբ օր մը ձողիս ու անդիլի
աշխարհքը չուես, քեզ արքայութեան դռնէն ներս չեն ընդու-
նիր ու սատանաները քաշկուտելով շիտակ դժոխք կը տանին:

Անոնք արդէն հասած էին կառավարչատան առջեւ:

— Ժամ մը ետքը կուգամ ես, պէտք եղած բաները հետս
առնելով, խոտապաւ Արմենակ և սպասեց որ մինչև վահան
ներս երթայ:

— Գհն հանգիստ սրտով, միամտացուց Ահմէտ վահանը:
Հաստատ զիտցիր որ վաղը ազատ պիտի արձակուիս:

Վահան չարաշուք դռնէն անցաւ ներս: Արմենակ փութաց
բանտարկեալին համար հարկ եղած պիտոյքները բերելու: Իսկ
Ահմէտ զձայ հայրը տեսնելու և վահանին ըրած իր խոստումը
կատարել տալու:

ԺԳ.

Յաջորդ օրը, իրիկուան կողմ, Վահան տեսաւ որ իր բանտախուցի դուռը բացուեցաւ և ծեր բանտապահը, հակառակ իր սովորական դանդաղ քալուածքին, արագօրէն ներս մտնելով յայտնեց.

— Եկուր ինձի հետ. քեզ կ'ուզեն:

Վահան, որ զիշերն ի բունն ո՛չ քնացած և ո՛չ խակ պառկած էր, թէև տունէն անկողին մը բերած էր Արմենակ, և ունեցած դրական ու բացասական բերաւոր մտածումներէն երեւակայութեամբ գրգռուած վիճակի մը մէջ կը գտնուէր, բանտապահի այդ խօսքերէն շատ գեշ ազդուեցաւ: Անիկա դողաց մէկէն ի մէկ և վարանեցաւ տեղէն շարժուելով:

— Չի գնա հետս, կրկնեց պահապանը:

— Ի՞նչ կայ...:

— Ի՞նչ պիտի ըլլայ, բախտդ բանուկ է եղեր:

Վահանի մթնցած միտքը ողորուեցաւ լոյսով:

— Հասկցայ:

— Քալէ ուրեմն: Բայց ետքը չի մոռնաս զիս տեսնել...:

— Ի՞նչ պիտի ըլլայ, բախտդ բանուկ է եղեր: Վահանի կառավարչի դահլիճէն ներս մտաւ, խկոջն ծանցաւ իրենց վաղեմի դրացի ալեւոր Մուստաֆան, որ զինքը տեսնելուն ժպտեցաւ ու ըսաւ.

— Բարի եկեր ես:

— Ողջ եղէք, տէր իմ:

Վահան ոտքի վրայ մնաց, ձեռքերը կործքին վրայ դնուած: Իսկ կառավարիչը, դաժան նայուածք մը ձգեց անոր վրայ, և Մուստաֆան ցոյց տալով յայտարարեց.

— Այս մարդուն քղանցքները համբուրելուես, որ երաշխաւոր ըլլալով քեզ բանտէն կ'ազատէ: Անշուշտ ինքզինքդ պիտի ուղղես այլևս:

— Անիկա խելօք ու պարկեշտ կեանք մը պիտի ունենայ տակէ ետքը, հաւաստեց Մուստաֆա զուլխն օրօրելով:

— Ձեր երկուքէն ալ շնորհակալ եմ, ըսաւ Վահան, և յարգալից խոնարհութիւն մը ըրաւ:

— Օն, գնա գործիդ, հրամայեց կառավարիչը Վահանին: Բայց գիտցիր, որ եթէ անգամ մըն ալ յանցանքով հոս բերուիս, այլևս այս պատուական բարեկամիս բարեխօսութիւնն ալ պիտի չստեմ:

Վահան դուրս ելաւ դահլիճէն: Անոր զգացած ուրախութիւնը այնքան մեծ էր, որ ոտքերը գետնէն կը կտրուէին:

Կառավարչատան դրսի դրան առջեւ պատահեցաւ բանտապահին ու Արմենակին, որոնք իրեն կը սպասէին:

— Ուրեմն սա դաղածին տուած աւետիսը ձեզի է, հարցուց Արմենակ:

Վահան, ուրախ զէմքով, հաստատական նշան մը ըրաւ:

— Ներսը ըրած խոստումդ հարկաւ միտքդ է, ըսաւ բանտապահը, Վահանին մօտենալով:

— Արմենակ, բան մը տուր սա մարդուն:

— Գլխուս վրայ:

Եւ դառնալով բանտապահին.

— Տեսնեմ, ծերուկ, սուր ակռաներ ունիս սա ոսկորը կրծելու, յարեց Արմենակ, և գրպանէն արծաթ դրամ մը հանելով տուաւ մարդուն:

Բանտապահը շնորհակալ եղաւ, և ապա գոհունակ շեշտով մը աւելցուց.

— Եթէ ուրիշ անգամ ծակը մտնէք, ձեր յարգը պիտի գիտնամ:

— Կարծեմ թէ աղէկ պիտի ըլլար, Արմենակ, որ Պօլսէն ինձի հետ աքսոր եկող տղոց համար ալ բան մը տայինք այս պահապանին:

Արմենակ, պատրաստակամ, գրպանէն ուրիշ արծաթ դրամ մը հանեց, և խօսքը պահապանին ուղղելով ըսաւ.

— Ինձի նայէ, ծանօթ, դուն բանդէտ մէկը կ'երեւաս աչքիս:

— Կարծածէդ ալ աւելի:

— Շուտիկը տանի այդ կտորակիք լեզուդ: Ահա այս տուածս ալ, այն խեղճ տղաներուն համար է որ երէկ Ակը հասնելով մեր բարեկամին հետ հիւր եղան քու պալատիդ մէջ:

— Կը ծանցնամ ատոնք:

— Եթէ անոնց աղէկ նայիս ու անոնցմէ գոհունակութեան տող մը բերես ինձի, նորէն կըձօն ունիս: Իսկ եթէ աղէկ չի նայիս, դուն զիտես, մեղքը ճիտդ: Ասկէ ետքը ոչ բարեւ ոչ Աստու բարին: Հասկցանք ըսածս, լորտու:

— Աղբարներուս պէս պիտի նայիմ անոնց, խոստացաւ բունութեան տկար գործիքը ներկայացնող մարդը, որուն աչքերը ուրախութենէ կը շողային: Անոնք զեռ երկար պիտի պառկին:

— Պիտի աշխատինք որ անոնց մասին ալ զիւրութիւն մը գտնենք ու որ առաջ հանենք, պատասխանեց Վահան:

— Ինձի նայեցէք, փափոսց Թուրքը՝ շուրջը զաղտազողի նայուածք մը ձգելով և բովն ու ցուցամատը իրարու քսելով, դուք ասկէ լուր տուէք...: Մեծաւորը կ'ուռէ...: Միայն թէ ձամբան գտնելու և տալուն կերպը գիտնարու է...:

— Շատ աղէկ, շատ աղէկ, կրկնեցին երկու երկտասարդները, և ցնծութեամբ զեզուն, ուղղուեցան տուն:

ԺԵ

Հարսնիքի տուն մը դարձաւ Մարգարեաններու բնակարանն այդ օր: Մերունի մայրիկը, թէև տկար, բայց իր փափաքին համաձայն հագուած, բերուած էր հիւրասենեակ, որ լեցուած էր աչք լուսի եկող բարեկամներու, աղգականներու և զրացիներու բազմութեամբ: Անիկա, այնտեղ, անկիւն մը, կէս ընկողմանած ու զուխը բարձի մը յենած, սրտի բռուն ուրախութեամբ մը հիւրերուն շնորհաւորանքները կ'ընդունէր:

Երջանիկ օրը իրիկուն եղաւ, և հիւրերը մէկ կողմէն ալլես սկսեցին հրածեշտ տունել: Ամենէն ետքը մեկնեցան Արմենակները: Ու անուարները ամենն ալ, օրերէ ի վեր անքուն ու անհանգիստ՝ մտան անկողին: Միայն Սրբուհի չկրցաւ քունի կաղ-

դուրիչ ու կենսանորոգ քաղցրութիւնը ձաշակել: Անիկա կը մտածէր:

— Ի՛նչ այդ ծածիկ տղան եղբօրս մեղքնախն համար միջնորդեց իր հօրը ու ազատել տուաւ դայն: Երբեք չեմ կրնար հաւատալ ատոր: Ու կը վախեմ, թէ այս ազատութիւնը չարազէտ հետեւանքներ պիտի ունենայ...:

Այս մտածումէն ետք, անիկա ինքզինք կշտամբեց:

— Սակայն, միթէ կը վայլէ, որ ինչ դժբախտութիւն ալ որ պատահի տրտնջամ, քանի որ ասիկա քարոսական եղբօր մը կատարեալ ազատութեան սիրոյն համար պիտի ըլլայ:

Պահ մը ջանաց իր անհանգիստ միտքը հանգարտեցնելու:

— Գուցէ բնաւ վտանգ մըն ալ չկայ, և իմ երեւակացութիւնս է որ այս գէշ երազները կը հիւսէ ու զիս կը տանջէ: Եւ ինչ չարիք պիտի կրնայ պատահիլ, քանի որ եղբայրս մեղք հետ է այլևս ասկէ ետք:

Այնուամենայնիւ, անիկա, դարձեալ չկրցաւ խաղաղիլ, արթուն մնաց, և տարակոյսներու ուկէանին մէջ աղեձուփ տատանեցաւ, շարունակելով իր խորհրդածութիւնը:

— Արդեօք խնդիրը եղբօրս յայտնեմ: Բայց եթէ այդ յայտնութիւնը գէշ արդիւնք մը ունենայ: Գուցէ ամուսնութեամբս ամեն չար մարի, երթայ, քանի որ այս տնէն բաժնուելով, աչքէն պիտի հեռանամ: Այս պարագային պաակս փութացնել հարկ պիտի ըլլայ: Սակայն ինչպէս կարելի է այդ տեսակ առաջարկութիւն մը ընել իմ կողմէ: Եւ յետոյ, չէ որ նախ ինձմէ մեծ եղբայրս պէտք է որ ամուսնանայ: Արդեօք այս մասին անգամ մը Արմենակին հետ խօսիմ բացէ ի բաց: Օհ, չեմ գիտեր, իրաւ որ չեմ գիտեր ինչ ընելս...:

Ջղերը սաստիկ լարուած, և հոգին խռովացող, լալու անդուսպ փափաք մը ունեցաւ անիկա: Եւ լացաւ դառնօրէն ու երկարօրէն, առանց ազմուկի, հեկեկանքները իր մէջ խեղդելով:

Առտուն, սակայն, մայրն ու եղբայրը նկատեցին, որ Սրբուհի աչքերը կարմրած ու կողերը բշտուկած էին:

— Լացեր ես, աղջիկս, հարցուց մայրը անհանգստութեամբ:

— Ի՞նչ ունիս, Սրբուհի, խնդիր բնաւ նոյնպէս Վահան: Իրիկուընէ ի վեր եր նկատեմ, թէ դուն մեղի պէս ուրախ չես, և ճիծաղներդ ու ըրած խօսքերդ բւնագրօսիկ են: Ինձի անանկ կուզայ, թէ դուն ցաւ մը ունիս ու գաղտնի կը պահես մեզմէ:

— Մինակ իրիկուընէ չէ, տղաս, քանի մը օրէ ի վեր է ուր այս աղջիկը իր առջի ուրախ ու շէն սիրտը չունի:

— Բայց ինչո՞ւ: Ի՞նչ է ատոր պատճառը քուրիկա: Ըսէ ինձի: Ես կ'ուզեմ զիտնար:

Սրբուհի խուսափողական պատասխաններով, հարցապնդումէն ազատեցաւ:

Վահան փափաք յայտնեց պարտեզ իջնելու: Սրբուհի, ահամայ, հաճոյակատար գտնուեցաւ եղբօրը: Իսկ ձերունին, թէև ինքզինք բաւական լաւ կը զգար և անկողնէն ելած էր, բայց յոգնութենէ դերձ մնալու համար, չուզեց անոնց ընկերակցիլ այս անգամ:

Աշնանամուտի առաւօտեան գաղջ արեգակի մը ձառագայթները վերէն կ'իջնէին վար, տակաւ մերկացող ծառերու ձիւղերու մէջէն: Պարտեզին ամեն մէկ ծառն ու անկիւնը մէջ մէկ յիշատակ ունէին Վահանին համար: Պանդխտութենէ դարձող երիտասարդը լիաթոք կը շնչէր մաքուր, անապակ օդը, և աչքերը մեծ հաճոյքով կը պտտցնէր ամեն կողմ: Ու անիկա, իր այդ հիասքանչ տպաւորութեան տակ մըմնջեց.

— Ո՛վ իմ հայրենական քաղցր ու սիրելի պարտեզ, նրբան քաշեցի քու կարօտդ, կեանք խամրող մթնոլորտի մը մէջ բանտարկուած ապրելով շարունակ:

Ապա քրոջը դառնալով յարեց.

— Արդարեւ, քոյրս, բազմամարդ մեծ քաղաքներու մէջ բնական կեանք չկայ: Ըստ իս, ամենամեծ զրկանք մըն է մարդուս համար, որ բնութեան ծոցը ճնելէ ու մեծնալէ ետք, օր մը կը հեռանայ անկէ, կ'իյնայ չոր ու ցամաք միջավայրի մը մէջ, ու տարիներով կը մնայ այնտեղ: Օ՛, գարունը գալուն, անպէս պիտի ծաղկեցնեմ այս պարտեզը, որ տարիներով

քաշած զրկանքիս վրէժը պիտի լուծեմ: Ի՞նչ կ'ըսես, Սրբուհի, միթէ իրաւունք չունիմ: Սակայն դուն բնաւ չես խօսիր:

— Ի՞նչ խօսիմ, Վահան:

— Քեզի բան մը ըսեմ, աղջիկ, դուն անպատճառ ներքին վշտով մը կը տառապիս, ու լուռ կը մնաս: Բայց եղբօրմէյ ալ քաշուիլ ու անկէ բան պահել կ'ըլլայ:

— Բան մը չունիմ որ յայտնեմ...:

— Կը մտածեմ, բայց չեմ կրնար ըմբռնել, թէ ինչ կրնաս ունենալ:

— Բարի լոյս ձեզ, քովի պարտեզէն ձայնեց Ահմէտ:

Վահան տրուած բարեւը փոխադարձեց, և ժպտուն դէմքով մը մօտեցաւ երկու պարտեզներուն սահմանը գծող պատին, որուն միւս կողմը կանգնած էր Ահմէտ:

— Ես վեր կ'ելեմ, Վահան, շշնջեց Սրբուհի, Էութեամբ համբուն դողահար, և տենդոտ քայլերով գնաց, մտաւ տուն:

Վահան և Ահմէտ, պատին երկու կողմը, դէմ առ դէմ կանգնած, սկսան խօսակցիլ իրարու հետ:

ԺԶ.

Այս անցուդարձերուն վրայ դեռ շաբաթ չէր սահած, երբ Ալին ամբողջ, մէկէն ի մէկ տակն ու վրայ եղաւ: Տեղին Թուրք ժողովուրդը, զինուորականութիւնն ու ասոնց գործակցող շրջավայրերու Քիւրտերը, ամենն ալ զինուած, կառավարութեան զրդումով յարձակեցան Հայոց վրայ, որոնք աւազ, անգէն ու անպատրաստ էին: Անոնք կը քնանային...: Այս էր պատճառը, որ ուրիշ տեղեր նմանը չի տեսնուած զարհուրելի կոտորածի մը մատնուեցան Ալինայ թշուառ Հայերը:

Շուկան գտնուող խանութպանները յանկարծակիի եկած՝ սկսան փախչիլ դէպի թաղերը: Խանութ, ապրանք ու դրամ երեսի վրայ թողած կը վազէին անոնք, իրենց հոգին ազատելու ու ընտանեաց մօտ հասնելու համար: Սակայն անոնցմէ շատեր գնդակահար կամ սրախողխող, տեղն ու տեղը կ'իյնային: Ծանր վիրաւորները կէս ձամբան կը մնային:

Կոտորածին հետ թալանը, հրկիզումն ու աւերումը շուկայէն տարածուեցաւ դէպի Հայ թաղերը: Եւ քաղաքին միջուրտը լեցուեցաւ հրացանի պայթիւններով, կանանց ու երեխաներու ճշուրճուութեամբով, և զարնուողներու օրհասական աղաղակներով: Մարտափառ վազքը ու խելայեղ խուճապը նաև աներէն դուրս դէպի պարաէզները, դէպի դետեգերքները և դէպի քաղաքէն դուրս, սարերն ու ձորերը: Տուններէն փախչիլ չկրցողները կամ դրացիի մը տունը իրենցինէն աւելի ապահով կարծելով՝ այնտեղ շունչ առնողները չէին ազատուեր: Մարդ ու կին, աղայ և աղջիկ, ծեր ու երեխայ, նոյն խկհիւանդներ, հաւասարապէս կը սպաննուէին: Մահանալէ առաջ անոնք երբեմն կ'ենթարկուէին մարդկային բանականութենէ դուրս, անլուր, հրեշային նրբութիւններով լեցուն տանջանքներու: Հայ արիւնը կը հոսէր ամենուրեք վտակներու պէս: Տուններու մէջ՝ աներեւակայելի ծակուծուկերու խորերը պահուրտողներէ շատեր, օղի պակասէն և կամ հրդեհի մուխէն շնչահեղձ կ'ըլլային: Ուրիշներ բոցերէն կը խորովուէին, կ'աճախանային: Դիակներ դեանին վրայ, դիակներ դեանին ու աւերակներուն տակ: Յարձակող թշնամի խուճերուն ու բանակներուն դէմ կանգնելով ինքզինքնին պաշտպանել ճգնող Հայերը չափազանց քիչ էին: Ամբողջ քաղաքին մէջ գրեթէ քանի մը տասնեակ քաջ երիտասարդներ: Զարդէ առաջ Հայ թաղերու մէջ տեղի ունեցող ընդհանուր խլիստ խուզարկութենէն պահած էին անոնք իրենց գէնքերը: Վճռած էին, որ եթէ նոյն խկ ոչջապիւնի արդիւնք մըն ալ չկարենան յառաջ բերել, գէթ ոչխարի պէտ չմորթուին, կեանքերնին սուղի ծախեն: Թուրքերով խառն եղող թաղերու մէջ, երբեմն Հայ ընտանիքներ կը զիմէին իրենց վաղեմի Թուրք գրացիներուն, և անոնցմէ պաշտպանութիւն ու ապաստան կը խնդրէին: Սակայն զիմողներէ շատեր չարաչար կը տուժուէին այդ բարի դրացի ու բարեկամ կարծուած Թուրքերէն: Աղջիկներ կը բռնաբարուէին, կիներ կը լլկուէին: Անոնց պարդերն ու մարդոց քսակները կը յափշտակուէին: Կրօնուրացութեան բռնադատումներ ու սպառ-

նախքներ կը կատարուէին: Ու այս ամենէն ետքը խոշտանգում ու մահ, կամ տան տէրերու ձեռքով և կամ փողոցի խուճաններուն առջև ձգուելով: Երբեմն մեծագին ու հազիւ հնարաւոր եղող փրկանքներու վճարմամբ կամ պարտատոմսերու ստորագրութեամբ պահուողներ կ'ըլլային: Բայց ասոնք ալ գերծ չէին տարակոյտի, անվատահուժեան և ահ ու երկիւղի ծիւրումէն: Ու չզխոցուեցաւ, թէ իրօք գանուեցան Թուրքեր, որոնք առանց ունէ շահու և ակնկալութեան, զուտ մարդասիրական գազափարէ դրուած, պահպանեցին իրենց ապաւինող Հայերն ու անոնց պատկանող աներն ու ինչքերը:

Վերջապէս հաւառ օրը իրիկուն եղաւ: Սգաւոր սեւ դիշերուան թանձր քօղը պատեց քանդուած քաղաքը: Բայց դեռ չէր հնչեր դադարի փողը: Հայ կեանքի բնաջնջման դարհուրելի գործը միշտ յառաջ կը տարուէր միւսնոյն կատաղի սաստկութեամբ: Հրդեհուած Հայ թաղերէ բարձրացող բոցերու հսկայ սիւնները շարաշուք ցոլբով մը կը լուսաւորէին Եփրատի արիւնաներկ ջրերը, և քաղաքին շրջակայ լեռները, որոնք լուռ ու անտարբեր վիպաներ կը հանդիսանային իրենց հովտին մէջ կատարուող դժոխային խժոժութիւններուն: Երկինք նոյնպէս անխուով հանդիսատես մը...:

ԺԷ:

Ահմետ, առաջին հրացանի պայթիւնին, եկած կանգնած էր Մարգարենց տան դրանը առջեւ: Իրեն ընկեր առած էր ուրիշ երեք Թուրք երիտասարդներ, երեք մտերիմներ: Եւ Մարգարենց տունը, թաղին մէջ միակ բացառութիւն կազմող Հայ տունն էր, որ չէր ենթարկուած ոչ յարձակումի, ոչ ջարդի և ոչ կողոպուտի: Մէկ խօսքով անոր մանր մոլորած չէր, շնորհիւ Ահմետի և անոր ընկերներու ցոյց տուած պաշտպանութեանը:

— Այս տունը մեր բաժինն է, աղաբարած էին անոնք տան վրայ եկող խուճանախմբերուն:

Այս կերպով մինչեւ իրիկուն հսկելէ ետք՝ երբ մութը կոխեց,

Ահմէտ դուռը զարկաւ, բարձրաձայն պոռալով որ լսուի.
 — Ե՛ս եմ, ես, բացէք դուռը:
 Ներսը, ծերունի մայրիկը, ջարդի վախէն դարձեալ տկարացած, ինկած էր անկողին: Անիկա սոսկումով ու սրտմաշ տուայտանքներով կը դողդղար: Բնաւ չէր թողուր Վահանին ու Սրբուհիին ձեռքը: Աղգականներու, բարեկամներու և զրացիներու մասին յաճախ հարցումներ կ'ընէր, և անդորրացուցիչ պատասխաններ կը ստանար: Վահան, հոգեխուով անստուգութեան մը մէջ էր: Չէր կրնար որոշապէս գուշակել, թէ վերջի վերջոյ ինչ վախճան պիտի վիճակի իրենց: Այնուամենայնիւ միշտ կը պահէր իր պաղարիւնութիւնն ու արտաքին հանդարտ երեւոյթը: Կ'աշխատէր իրեններուն սրտերը ապահովող խօսքեր ու քաջալերող ներշնչումներ ընել: Անիկա անոնց կ'ըսէր թէքանի որ Ահմէտ իրենց պահապան կանգնած էր, այլևս տեղի չկայ ահուդողի: Կը յայտնէր նաեւ, որ եթէ Ահմէտն ալ չըլլայ, ինքը ամեն միջոց ի դորձ պիտի դնէ, ու մինչեւ իր վերջին շունչը զիրենք պիտի պաշտպանէ: Անիկա, զէնք ունենալով հանդերձ՝ ցորեկը իրեններով փախչիլ չէր ուզած, խորհելով որ տունը պահպանութեան տակ էր, և յետոյ իրենց փախուստը խուժաններէն կրնար նշմարուիլ գուցէ, և աղէտալի հետեւանք մը ունենալ: Բայց երբ մուծը վրայ առաւ, և մոմը վառեց, ալ իրենց ուրուստեսիլ տան մէջ մնալը վտանգաւոր համարեցաւ: Ու որոշեց որ ինքը իր տկար մայրը շարկէ և երեքը մէկ վար իջնելով, պարտեզներէն անցնին ու երթան Ահմէտենց տունը: Եւ կամ եթէ այդ թուրք զրացիներուն տունը մտնել և մնալ անկարելի ըլլայ, այն ատեն կարճ ձամբով մը իջնեն գետեզերք, ուր կը յուսար թէ պիտի կրնային պատսպարուելու տեղեր գտնել: Եւ իր այս որոշումը իրեններուն հազորդելու ու ընդհուպ անոր գործադրութեանը ձեռնարկելու վրայ էր, երբ որ Ահմէտ զարկաւ իրենց դուռը: Իսկ Սրբուհի, որ մասհացու սրտմութեամբ ու սոսկումով պաշարուած էր, Արմենակի ինչ ըլլալու մասին, և Ահմէտի պաշտպանութեանը կասկածելուն, վարէն հասնող ձայնէն ցնցուեցաւ ու վեր թռաւ: Անոր

երակներուն մէջ հոտոյ արիւնը եռաց: Ու դէմքը բոսորատիպ, աչքերը բոցավառ, ամբողջ մարմնով դողդողուն, յառաջ նետուեցաւ ու կեցուց իր եղբայրը, որ կ'երթար դուռը բանալու:
 — Դուռը բանալու չէս, Վահան:
 — Ինչո՞ւ:
 — Վտանգաւոր է:
 — Բայց դուռը զարնողը Ահմէտն է: Հարկաւ դուն ալ լսեցիր անոր ձայնը:
 — Ճիշտ անիկա ըլլալուն համար, ես ալ չեմ' ուզեր որ բանաս:
 — Չեմ' հասկնար, Սրբուհի, թէ ինչ ըսել կ'ուզես:
 — Ես հաւատացած եմ, թէ այդ ծածիկը բարի նպատակաւ չէ որ մեզ պահպանեց, և հիմա ալ կուզէ վեր գալ:
 — Աղջիկա, անդիէն խօսքի մէջ մտաւ ծերունին, այսքան բարեք ըրաւ մեզի, հիմա դուռը չի բանալ կ'ըլլայ:
 Դուռը կրկին զարնուեցաւ: Վահան, անհամբեր ու անհանգիստ, գնաց մինչեւ սանդուխին գլուխը: Եւ Սրբուհի անոր հետ յառաջացաւ միշտ, թեւերը վհատօրէն գալարելով, և զայն զգուշացնել աշխատելով.
 — Եղբայրս, եղբայրս, կ'աղաչեմ, մի՛ երթար, խօսքս բռնէ: Դուռը մի՛ բանար. ետքը գէշ կ'ըլլայ: Փախչինք այս անէն: Չանանք մենք մեզ աղատելու միջոց մը գտնել:
 — Բայց, սիրելիս, տանը առջեւ խուժան չի կայ: Եւ Ահմէտ ինչ պիտի կրնայ ընել մեզ: Գուցէ անիկա կարեւոր ըսելիք մը ունի: Անշուշտ կարելի է փախչիլ, և սակայն հիմա անպատշաճ է: Նոյն իսկ տեսակ մը վատութիւն է զինքը չընդունիլը:
 — Այդ պարագային պատուհանը բաց, վերէն խօսէ հետը, ու հասկցիր թէ ինչ կուզէ ըսել:
 — Իրաւ որ իմ անուշիկա, զիս նեղ գրութեան մը մէջ կը ձգես: Ինչէն կը վախնաս: Մի՛թէ ես քովդ չեմ':
 Երբորդ անգամ դուռը զարնուեցաւ, և քանի մը հեղ իրարու վրայ, արագ, ուժգնադին:

Այլ զնա ներս մայրիկին մօտ, վերջնապէս ստիպեց Վահան Սրբուհիին, և ինքը սանդուղներէն վար վազեց:

— Գնաց, հեծե՛ծեց Սրբուհի ահալից ձայնով մը, և մօրը մօտ դարձաւ:

Անիկա հիմա, մտեալի պէս դեղնած, վախէն դողահար, կծկտեցաւ մօրը սնարին քով:

— Սիրող ամուր բռնէ, զաւակս, ըսաւ մայրը: Վախնալու բան մը չիկայ: Հազար երնէկ էր ուր ամենն ալ մեզի պէս պահուած ըլլային: Տիրոջ օգնութիւնը հասնի առաջ ամեն Հայ քրիստոնէի, ու ետքն ալ մեզի:

Եւ բարեպաշտ կիներ, անկողինն մէջը շտկուելով, սկսաւ ձեռքին համրելը քաշել, և աչքերը ձեղունին յառած, աղօթք մը մըմնջել:

Այդ պահուն, Վահան և Ազմէտ ի միասին ներս մտան սենեակէն:

ԺԸ:

Ազմէտ ներս մտնելուն պէս, բուռն կերպով անձկացրեաց, սեւեռաբեր նայուածքը կեղրնացուց Սրբուհիի դէմքին վրայ: Եւ Սրբուհի, որուն երեսին գոյնը անզազար կը փոխուէր, չկրցաւ իր աչքերը գետնէն վերցնել ու դիտել նորեկը:

— Նստէ, դրացին, առաջարկեց Վահան Ազմէտին:

— Ողջ ըլլաս, ու Աստուած արտիղ բոլոր փափաքները կատարէ, օրհնեց ձերունին գայն:

Ապա Սրբուհիին դառնալով յարեց.

— Աղջիկս, ելի՛ր ու մեզ պահպանող սա կտրիճին սուրճ մը եփէ: Կարելի է որ անօթի ալ է: Քիչ մը ուտելիք բեր որ անուշ ընէ:

Սրբուհի կծկաւ տեղէն ու դիրքէն չջարժեցաւ: Ազմէտ իր անհամեստ նայուածքը բնաւ չէր հեռացներ Սրբուհիէն: Վահան սկսաւ նեղուիլ ու ձնշուիլ, Սրբուհիին հանդէպ Ազմէտի ունեցած այս ակնյայտի ապերասան կեցուածքէն: Եւ անոր մէջ ծանր կասկած մը արթնցաւ: Մէկիկ մէկիկ յիշեց

քրոջ խօսքերը: Սակայն անիկա անխափանելի համարեցաւ յախուռն ու ծայրայեղ միջոցի մը դիմելը: Ուզեց աշխատիլ որ չարիքին առաջքն առնէ: Գնաց Ազմէտին քով, ձեռքը դրաւ անոր ուսին, և քաղցր ձայնով մը ըսաւ.

— Ազմէտ, եկուր երթանք սա քովի սենեակը ու հոն խօսինք իրարու հետ: Կարելի է որ մայրս ու քույրս անհանգիստ կ'ըլլան բան մը լսելով:

Ազմէտ տեղէն չեբերաց: Բայց անոր մոխրագոյն դէմքի մկանունքները սկսան խօլապէս պարել, աչքերուն կըքոտ հուրը աւելի մոլեգնոտ, աւելի գազանային դարձաւ, և ամբողջ մարմինը ջղային հսկայ ցնցում մը բռնեց:

— Երթանք, կրկնեց Վահան, և այս անգամ բռնի առաջնորդելու ձեռով մը քաշեց Ազմէտը, որ

— Թո՛ղ զիս, գոչեց, հակառակորդի սուր ակնարկ մը ձգելով Վահանին վրայ:

Սրբուհի ստակալի ճգնաժամի մը մէջ էր:

— Տղաս, ինչո՞ւ կը պնդես, միջամտեց միամիտ ձերունին, թո՛ղ հոս նստի այդ բարի տղան: Մենք Տաճկի կնիկ չենք, որ մարդոց ներկայութենէն քաշուինք:

Վահան տեսնելով, թէ սեւ կերպով չաջողիւր Ազմէտը քրոջը դէմէն հեռացնելու, այլևս համակերպեցաւ ծագելիք խնդրը լուծելու ըստ դիպաց: Եւ դարձեալ քաղցրութեամբ Թուրքին դիմեց.

— Ուրեմն հոս նստէ, Ազմէտ: Հանդիստ ըրէ քիչ մը: Ծատ յողնած ըլլալու ես: Գիտեմ որ դուն ու հայրդ մեծ մարդասիրութիւն ցոյց տուիք մեզի հանդէպ: Հայրդ իր բարեխօսութեամբ զիս բանաէն ազատեց, և այս օր ալ դուն, իբրեւ քաջ պահապան, մեզ պահպանեցիր մինչեւ հիմա: Բայց վստահ եղիւր որ մենք ապերախտ մարդիկ չենք: Երբեք պիտի չամուսնանք մեզի ըրած այս բարեքնքերնիդ, ու պիտի ջանանք կրցածնուս չափ երախտահատուց ըլլալ: Նստէ: Տեսնենք ինչ պիտի ըսես ու ինչ պիտի ընենք, վասն զի կը դգամ թէ հոս ասանկ մնալ չըլլար այլևս:

— Ես բան մը ուզելու եկած եմ...:

— Պատրաստ եմ, Ահմէտ, ձեռքէս եկածը չխնայելու, իբրեւ տրիտուր ձեր մեղի ըրած աղէկութիւններուն: Եւ, նախ քան քու առաջարկը, թոյլ տուր ինձի յայտնելու քեզ, թէ մեր սրտի ինքնաբեր փափաքով ձեզի կ'ընծայենք մեր պարտեղին այն կէս մասը, որ ձերինին կ'ից կը գտնուի: Ատոր համար արդէն քու հայրդ առաջները քանի մը անգամ առաջարկութիւն ըրած է մեզի, և ուզած է որ ձեզի տանք զայն: Ու դեռ անցեալ օր էր որ նորէն յիշեց հայրդ իր այդ ցանկութիւնը, երբ իրեն հանդիպեցայ շուկան: Ուստի կը խնդրենք, որ ընտրուիք մեր այդ նուէրը, իբրեւ երախտագլխութեան յիշատակ:

— Ատիկա ետքի խնդիր է: Ես հիմա ուրիշ բան մը կ'ուզեմ, և անմիջապէս...:

— Բսէ ուրեմն:

— Սրբուհին ինձի տալու էք:

— Ահմէտ...:

— Ո՛չ մէկ խօսք: Անիկա իմն պիտի ըլլայ:

Եւ Ահմէտ յարձակման շարժում մը ըրաւ դէպի Սրբուհին:

Վահան, թէև Թուրքին ընթացքը կասեցնելու զիրք մը առաւ, բայց Ահմէտ բուն կատաղութեամբ մը զայն հրեց անդին, և խոյացաւ Սրբուհին վրայ: Այն ատեն, Վահան առիւծի պէս յառաջ նետուեցաւ, և Ահմէտի ուսերէն բռնած դէպի ետ քաշեց, և զայն ձգեց գետին: Սրբուհի ձգելով մօրը փարած էր, որ ինքզինք կորսնցուցած՝ փռուած էր անկողինի մէջ:

Սրբուհի ձիջերուն վրայ, Ահմէտի կողմէ իր ընկերներուն կանխապէս տրուած հրահանգին համաձայն, տան գոց դուռը խորտակուեցաւ: Վահան և Ահմէտ, երկուքն ալ մոլեղնորէն իրարու պըռուած, կը մարտնչէին ու կը տապալկուէին գետնին վրայ: Եւ մինչ, միջոց մը, Վահան վրայ ելլելով կը ջանար խել Ահմէտի մէջքը գտնուող գէնքը, սենեակէն ներս խուժեցին անոր ընկերները՝ ձեռքերնին մէջ մէկ զաշոյն բռնած:

ԺԹ...

Վահան Թուրքերը տեսնելուն պէս, իսկոյն ցառքեց մօրն ու քրոջը առջեւ, դանձր պաշտպանելու համար, և դրպանէն ատրձանակ մը հանելով՝ կրակ ըրաւ ներս խուժողներուն վրայ: Թուրքերէ մէկը գնդակահար վար ինկաւ: Ահմէտ և իր երկու ընկերները՝ կատղած վազրերու պէս, յարձակեցան Վահանի վրայ: Զայն պառկեցուցին գետինը, զինաթափ ըրին, և ծունկերովն անոր վրայ չոքած՝ սկսան զաշոյններու անխնայ հարուածներ տեղացնել:

— Զարկէք, չարաչար սատկեցուցէք սա շունը, ու ետքն ալ նա ջատուկը, պոռաց Ահմէտ, և ոտքի ելաւ որ Սրբուհին վրայ երթայ:

Բայց Սրբուհի չկար սենեակին մէջ: Ահմէտ՝ աչքերը դարձած, ուղղուեցաւ դէպի դուռը: Եւ դեռ դուռն ելած չէր անիկա, երբ ներս մտաւ Սրբուհի, ձեռքը ուրազ մը բռնած: Սրբուհի ուրազը նետեց շիտակ Ահմէտի գլխուն, որ ձկուն կըրմով մը հարուածէն վրիպեցաւ: Ուրազը գնաց դէմի պատուհանի ապակին աղուրս ըրաւ:

— Եղբւ՛յրս, մայրս, հեծե՛ծեց Սրբուհի խելայեղօրէն, և նորէն դուրս ելլելու նպատակով դարձաւ դէպի դուռը: Բայց Ահմէտ հասաւ, և իր թեւերուն մէջ առաւ զայն: Սրբուհի իր պատիւը պաշտպանելու համար, գերբնական ջանքով մը ու կորովի քաջութեամբ մը կը մարտնչէր: Իր գալարուն ոգորումներուն մէջ, երբեմն յարձակողին հետ վար կ'իյնար, կ'ելէր ու նորէն կ'իյնար: Իսկ քիչ մը անդին, երկու Թուրքերը Վահանի մարմինը կ'այլանդակէին իրենց զաշոյններով: Սակայն, անոր անմիջական մահ պատճառող կենդանական մասերուն չէին դաչեր: Հէք երիտասարդին արիւնը ջուրի պէս վազելով՝ ապստակամածին վրայ կը տարածուէր:

Եւ ասն, այդ տագնապազին վաչրկեանին որպէս երկնառաք հրեշտակ, սենեակի սեմին վրայ երեւաց Արմենակ: Նայուածքով մը հասկցաւ ամեն բան:

— Սրբիկնչ Մոնկոլ, գոռաց անիկա, և ձեռքին ատրճանակը քաշեց Աճմէտին վրայ:

Թուրքը թեթեւ մը վիրաւորուեցաւ զիտէն: Սրբուհի անկէ ազատուելով, վաղեց Արմենակին քով:

— Հասէք, տղաք, մանչեց Աճմէտ և ինքն ալ քաշեց իր ատրճանակը Արմենակին վրայ:

Աճմէտ չաջողեցաւ: Արմենակ վերստին կրակեց, իրարու վրայ, ըստ զիսպաց: Աճմէտի ընկերներէն մէկն ալ դետին փռուեցաւ:

Այն ատեն սրտախոշոշ տեսարան մը պարզուեցաւ սենեակին մէջ: Հրդեհներու զնդակները հատած էին, և դանոնք լեցնելու ժամանակ չկար: Ուստի ամենը իրար անցան: Գրտի հրդեհներուն աղօտ բոյսը, և ներսի փայլատ ձրազը, այս մուլեղնաճանրու խօշական ոստումներուն և դահալիճ շարժումներուն աւելի զիւայն, և աւելի ահուելի երեւոյթ մը կուտային: Ու այդ թո՛հ ու բո՛հն մէջ, Վահան սուր ու անըմբերելի, և կենսասպաւ կտասնքներու տակ քաշքռուելով՝ աւանդած էր հողին: Անոր մայրն ալ, անկողնին մէջ, ինքն իր տեղը և ինքն իր կսկիծէն ու զարհուրանքէն մեռած էր: Անոր աչքերը բաց մնացած էին, և խածած լեզուին ծայրը բերնէն դուրս ինկած էր: Իսկ զգետնուած Թուրքերէ մէկն արդէն զիակ մը, ու միւսը հոգեվարք մը:

Կենդանի մնացողներուն միջեւ մահաբեր իրարանցումը անընդհատ կը շարունակուէր: Այսպէս, երկու Թուրքերը Արմենակը դաշունահար ձգելու հետամուտ, հարուածողական հազար ու մէկ ձեւեր առնելով կը մօտենային, կը հեռանային ու զարձեալ կը մօտենային: Անոնք չէին հասներ իրենց նպատակին, վասն զի Արմենակ պատուհանին մէջէն ուրազը խլած անով կը պաշտպանէր թէ ինքզինք, և թէ միւս թեւին մէջ զրկած Սրբուհին:

Վերջապէս Աճմէտ համոզուելով, որ զիրութեամբ պիտի չկրնայ զգետնել Արմենակը, դնաց յափշտակեց յարկադարակին վրայ վառող մոմի ծանր աշտանակը, և նետեց անոր երեսին:

Արմենակ յանկարծակիի գալով այս ծանր հարուածէն, հաւասարակշռութիւնը կորսնցուց, և դէմքը ձեռքերուն մէջ առնելով, ինքն իր վրայ դարձաւ ու ինկաւ վար, գոչելով:

— Շիտակ գետեղերք փախիր, Սրբուհի:

Աճմէտ այս անկումէն, և տիրող կէս մթութենէն օգտուելով, սուրաց դէպի Սրբուհին, որ մօրն ու եղբոր մահը և իր սիրելիին անկումը տեսնելով հանդերձ տկարացաւ: Ընդհակառակը, անիկա իր վրայ եկող Աճմէտը այնպիսի ուժով մը հրեց, որ մէջքին վրայ գետին ձգեց զայն, և անոր ձեռքէն դաշոնը խլելով, զինքը բռնել ջանացող միւս Թուրքին կուրծքը խոթեց մինչեւ կոթը: Ու մինչ Աճմէտ, իր անասնական կրքէն ու կատաղութենէն հրաբորբոք, ոտքի կը ցատքէր, և անոր ընկերը գետինը արեան ձապաղիքներու մէջ օղակ օղակ պլտորուելով վերջին շունչը կը փչէր, Սրբուհի դուրս թռաւ սենեակէն: Սանդուղներէն սահելով իջաւ վար, և տան դռնէն ելաւ փողոց: Հրդեհներէ գոյացած կծու ծուխ մը, և կարմրուրակ առասպելական լոյս մը տարածուած էր ամեն կողմ:

Սրբուհի իրենց տան առջեւի երկարաձիգ փողոցին մէջն էր դեռ, երբ նշմարեց որ Աճմէտ իր ետեւէն կը վաղէ: Այն ատեն իր ընթացքն աւելի արագացուց: Անիկա կը վաղէր հերարձակ, աչքերը տարապայմանօրէն բացած, վշտի, նողկանքի ու սոսկումի ուրուականին առջեւէն հարածական: Ու այսպէս մտաւ ուրիշ ծուռ ու մուռ փողոց մը, անկէ ալ ուրիշ մը, և վերջապէս, շիտակ գետեղերք տանող զառիվայր ձամբան բռնեց:

Աճմէտ միշտ կը հետեւէր անոր:

Ի.

Սրբուհի և Աճմէտի միջեւ գտնուող հեռաւորութիւնն երթալով կը կարճնար: Եւ չնայելով խորտ ու բորտ ու փըլ-

փլված սանդուղներով ձամբուն, ու անոնց անհաւասարակչիւ-
քայլերուն և ոստումներուն, ո՛չ մէկը կ'իշխար ո՛չ միւսը :
Գոռացող Եփրատին ու կործանուող քաղաքին ընդհանուր
խլացուցիչ ժխորին մէջ անգամ մը Սրբուհիին ականջը հա-
սաւ Ահմէտի ձայնը, որ կը կանչէր իրեն.

— Կեցիր, Սրբու, ո՞ւր կը վագես ատանկ : Խենթութիւն
մի՛ ըներ : Մի՛ փախչիր ինձմէ : Տես ինչ պիտի ըսեմ՝ քեզի...
Կեցիր, կեցիր...

Սրբուհի հասաւ գետեղերքի խճուղին : Անցաւ միւս կողմը,
միւրձեցաւ գետափի ծառերուն շուրջը կուտակուող խոշոր
քարերուն մէջտեղերը :

Ահմէտ, յանկարծուստ, Սրբուհիի հետքը կորսնցնելը տես-
նելով, գազանային մունչիւն մը արձակեց : Ու սկսաւ, քարե-
րուն վրայ աօդիս անդին ցատքոտելով, զայն փնտռել : Ու
գտաւ : Սրբուհի, ջրեղերքը, կորաքամակ ծառի մը հատար-
մաստ բունի ետին պահուլտած էր :

— Վերջապէս ... ալ ձեռքէս չպիտի ազատիս ... աղա-
ղակեց Ահմէտ, և մոլեգին արբշուութեամբ մը ինկաւ Սրբու-
հիին վրայ :

Հէք աղջնակը, վրան թառող մարդ-անգղի մարմնին
տակէն անդին նետուելով, ազատուեցաւ անարատ : Բայց
արդէն ոտքերը ջուրը : Շրջագգեստի մէկ պատառն ալ
գիշատիչի ճանկերուն մէջը : Ու անիկա, ըոպէսպէս, ձեռքերն
ու աչքերը ուղղեց դէպի կարմիր երկինքը, և ապա նետուե-
ցաւ գետի հոսանքին մէջ :

Տխրաշշուկ ձողփիւն մը միայն : Ու թէեւ նոյն հետայն
աներեւութացաւ անոր մարմինը, սակայն քիչ մը վարը
վերստին երեւան ելաւ, և փետուրի մը պէս քշուելով գնաց,
ու այս անգամ բոլորովին անհետացաւ :

Ահմէտ իր ցանկալի որսը ձեռքէն ընդմիջտ փախցնե-
լուն համար, մնաց շմորած : Անիկա նոյն իսկ չի կրցաւ
նկատել Արմենակը, որ իր առջեւը ցցուեցաւ այդ պա-

հուն : Բայց Արմենակ իսկոյն Թուրքին փաթթուեցաւ, քա-
րերուն մէջ տեղը վար գլորեց զայն, և ա՛նոր վիզը
ձեռքերուն մէջը առնելով, սկսաւ իր բոլոր ուժովը
սեղմել :

— Վիզս ... հռնդաց Ահմէտ խուլ ու խեղդուկ ձայ-
նով մը : Ես յանցաւոր չեմ... : Սրբուն ինքզինք ձգեց
դետը... :

— Ի՞նչ կ'ըսես, հարցուց Արմենակ շփոթուած :

— Իրաւ որ ես բան մը չըրի իրեն... : Անիկա ինքզինք
ջուրը ձգեց ու խեղդուեցաւ... :

— Խեղդուեցաւ... գոչեց Արմենակ շանթահար, և թողուց
Ահմէտի վիզը ու կանգնեցաւ խելացնոր շարժումով մը :

Ահմէտի աչքերը գոցուած էին : Անիկա ինքնակորոյս վի-
ձակի մը մէջ, անշարժ փռուած էր այլ եւս : Այդ միջոցին
Արմենակ, կրած ահաւորագոյն վշտի ծանրութեան տակ
չքացած, անթարթ աչքերը Եփրատի ջրերուն, արձանացած
մնաց ուր որ կը գտնուէր : Ու նոյն վայրկեանին, անոր
աչքերուն առջեւէն շարժուն պատկերի պէս, իրարու ետեւէ
եկան անցան օրուան բոլոր դէպքերը : Հօրը հետ շուկայէն
փախչելուն, իրենց տան առջեւ, հայրը գնդակահար մեռած
էր : Ասոր վրայ մայրը խենթեմարտով, ինքզինք պատուհա-
նէն վար նետած ու մահացած էր : Ինքը, ահագին խուժանէ
մը շրջապատուած, իրենց տան երդիքը ելած էր, և ցուի-
քին ծաղերէն պարանով մը ետեւի պարտեզը իջնելով,
ուղղուած էր դէպի Սրբուհիենց տունը : Ծամբան դարձեալ
խուժաններ : Հալածուելով քաղաքէն դուրս ինկած էր : Ու
երբ յաջողած էր դարձեալ քաղաք մտնել, արդէն մութ
էր : Շիտակ Սրբուհիենց տունը : Ի՞նչ տեսարան... : Վահանն
ու մայրը մեռած : Սրբուհի բորենիի թաթերուն մէջը : Աղա-
տած էր զայն : Բայց յետոյ ինքը վերաւորուելով, Սրբուհի
վերստին վտանգուած էր : Ու յետոյ ... ու յետոյ ... անիկա
ինքզինք տարած Եփրատին յանձնած էր, իր պատիւը փը-
կելու համար :

Տողանցող այս սգախուր պատկերներուն վերջաւորումովը, Արմենակ իր արձանացած զիրքէն շարժեցաւ: Հոգեպառհառաջանք մը հանեց, և ձեռքերը յուսահատաբար գալարելով, ուռած ու արիւնտտած դէմքը ձեռքերուն մէջ առաւ: Անկիա զգաց, որ զինքը կեանքին կապող բան մը գոյութիւն չունէր այլեւ: Աշխարհ արարատ մութ խաւար: Սրբուհին, իր պաշտելի հոգեհատորիկը, ջուրերուն մէջը, խեղդուած: Գեհեհեհեհեհ տանջանք մը այլեւ իրեն համար ապրիլը: Իսկ մահը, որ զինքը Սրբուհին կը միացնէր, ինչ քաղցր ու երանաւէտ երջանկութիւն: Ու այդ երջանկութեան վրայ մտածեց: Երջանկի մահուան գաղափարով պաշարուեցաւ: Այն ժամանակ, Եփրատը անոր թուեցաւ գեղեցիկ առազատ մը...: Եւ տեսաւ, որ իր աննման Սրբուհին, այդ առազատին մէջը մտած, հարսանեկան զգեստներով զարդարուն, իրեն կը սպասէ անհամբեր, ու զինքը կը կանչէ իր քաղցրանոյշ ձայնովը...:

Այդ պահուն Ահմէտ աչքերը բացաւ, և նշմարելով որ Արմենակ ձեռքերովը դէմքը ծածկած է ու զինքը չի տեսներ, կամացով մը ելաւ պառկած տեղէն, որպէս զի հեռանայ ու ինքզինք ազատէ: Բայց հակառակ իր շրած ամենամեծ զգուշութեանը, կանգնած ատենը Արմենակին դպաւ: Արմենակ այս հպումէն ցնցուեցաւ, և ձեռքերը դէմքէն անդին տանելով, շուրջը նայեցաւ: Ու նկատեց, որ Ահմէտ կը փախչի, թէև ջլատուած սրունքներով: Անկիա անմիջապէս հասաւ, և Թուրքը բռնելով գոչեց.

— Ո՛ւր կը փախչիս ատանկ գող կտուռի պէս: Սպասէ քիչ մը, հետդ գործ ունիմ:

Ահմէտ, որ զիտէր թէ առանց զէնքի, իր բնական ուժերովը անկարող է յաղթել Արմենակին, ստակաց, և իր վախճանը հասած համարեցաւ, երբ մանաւանդ տեսաւ որ անկիա, աչքերը մոլորագին բացած, խելայել թախով մը զինքը քաշելով, կը տանի դէպի գետ:

— Ինձի նայէ, իմ բարի և սիրելի Արմենակա... կակաղեց անկիա, ինչ որ կ'ուզես քեզի կուտամ...: Թո՛ղ զիտ...: Աստուած վկայ, Սրբուն ես չի ձգեցի գետը...: Ինքնիրենը ինկաւ...: Վնխ, վնխ, խեղճ աղջնակ...:

— Գիտեմ, թէ դուն ինչ անմեղ գառնուկ մըն ես... և թէ որքան կը սպաս Սրբուհին...: Ճիշտ ատոր համար է, որ քեզ ալ հետս առնել կ'ուզեմ...:

— Բայց, ո՛ւր ասանկ...:

— Սրբուհին փնտռելու ու գտնելու:

— Գետին մէջը...:

— Այն:

— Անկիա շատոնց գնաց...:

— Ուրեմն ածապարենք, որ շուտ մը իրեն հասնինք:

— Խենթեցանք...:

— Ձէ, չէ, քեզի ազուր պաղ լոգանք մը առնել պիտի տամ ինձի հետ...:

Արմենակ, իր երկու թեւերը ամբարնորէն ու անբակտելի կերպով Ահմէտի մէջքին անցուցած, շարունակ կը քաշկռտէր դէպի գետը: Անոնք անգամ մը քարերուն մէջտեղերը ինկան վար: Բայց Արմենակ դարձեալ վերցուց Ահմէտը, միշտ մէջքէն բռնած, ու յառաջանալով, յարեց.

— Ազուր պաղ լոգանք մը հրարորոք մարմնոյդ, կարմրուկ հրէշ...:

— Ձեմ ուզեր:

— Ես կ'ուզեմ...:

— Ի՞նչ ստակալի փորձանքես եղեր դուն...:

Վերջապէս անոնք, քաշ ընդ քաշ, հասան եզերք: Արմենակ ոտքը ջրին մէջ դրաւ: Իսկ Ահմէտ պակուցեալ ձայնով մը պոռաց.

— Մուհամմէտի սիրոյն, հասէք, հոգի ազատող չի կանչ...:

— Ահն ես: Այ ինչ կ'ուզես, քեզ շիտակ քու մարգարէիդ գողը պիտի տանիմ...:

— Թո՛ղ զիտ, կ'ըսեմ, անհաւատ շուն...:

— Անանկ բան չկայ: Երկուքս միասին պիտի երթանք Սրբուհին փնտուելու ու գտնելու....:

Ահմէտ, օրհասական վերջին ձիգով մը, փորձեց յետ ընկրկիլ: Իսկ Արմենակ, որ ոտքին տակ աւագուտ ու անհաստատ գետին մը ունէր, քիչ մը հակեցաւ Ահմէտի կողմը: Ահմէտ Արմենակին ծնօտը խածաւ կատաղօրէն: Սակայն, Արմենակ, այդ խածուածքին բնաւ կարեւորութիւն չտուաւ, և այս անգամ, աւելի զօրեղ ու աւելի մեծ ոտտում մը ըրաւ զէպի գետը, թեւերը ընդ միշտ շղթայած Ահմէտի մէջքին:

Այն ատեն, երկուքը միասին, գլխիվայր, ինկան ջրին մէջ, խեղդուեցան, և արագավազ հոսանքէն խլուելով քշուեցան, գնացին « Սրբուհին փնտուելու ու գտնելու »....:



ԳՈՀՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ

(1909 թուին կոստրածի մասնուած Ասանա ֆաղափին բնակիչներէն Արեւիկան Մարտիրոսի սան մեկ ընդարձակ սենեակը, Մեջ տեղը, ռախսակաւուածը ծակուած, կակուած և հաս գերաններէ շինուած խայ մը, որուն վրայ ձևներէն ու ոսկերէն զաւուած և Մարտիրոս Անոր կիսաւօղ մարմինը վերփերով պատուած է. հաշտախաչը ֆիչ մը նակուած է դեպ յառաջ: Դուրսը արձակուած հրագիւններու պայքիւններուն և խառնաշփոթ աղաղակներուն հետ, սան մեջին կը շտին ոսֆի դարձուցներ, մարդոց ձայներ, և կնոց ու երեխայի ձշուրնոսոֆ):

ՄԱՐՏԻՐՈՍ. — (Գուռը կրծֆին վրայ ծուած, դեմը մեռեղագոյն, և նայուածֆն ու ձայնը նո աղուն): Տէր, ահա քու մահուան տանջանքիդ ենթարկուած, կը հոգեսպառիմ: Եւ դուն զիտես, որ ես ալ քեզի պէս անմեղ մըն եմ, ու կեանքիս մէջ ոչ ոքի չարիք ըրած չեմ: Զիս չարչարեցին ու խաչեցին: Ատոնց բոլորը կրեցի: Բայց, քիչ մը առաջուան այս տեղ պատահածին, ու հիմա սա անդիլի սենեակին մէջ անցած դարձածին ինչպէս համբերեմ...: (Լաղով): Օհ, ո՛չ, ո՛չ, չեմ կրնար համբերել: Գիտեմ որ կեանքս վերջացած է, ու ալ չեմ կրնար օգնութեան հասնիլ կնոջս ու զաւկիս: Առ ուրեմն թշուառ հոգիս բոպէ մը առաջ, ու ազատէ զիս անողորմօրէն գալարող սա զարհուրելի չարչարանքէն: (Տան մեջի վազվոսոֆները և սոսկուտի ձիջերը աւելի կը սասկա-

նան, եւ այս յանկարծ կը մարին: Ի՞նչ եղաւ, Աստուած իմ. նահատակեցան անոնք, ու ամեն բան լմնցաւ...: (Կանչեղով): Սիրվարդ, Լուսին: Վայ իմ լուսնոզի ու լուսամարմին երկնային հրեշտակներս: (Սիրվարդի խեղդուկ կիսաձայնը կը ըստի): Սիրվարդ, իմ անմահ հոգեակս, դուն կ'ապրիս ուրեմն: Հապա Լուսինը: Օհ, երկինք, երկինք, ինչպէս համբերութեամբ կը դիտես այս ընտթենէ դուրս եղող եղեռնագործութիւնները: Ինչու աչքերս չի կուրցան քիչ մը առաջուան հրեշտակն անաբանին հանդէպ: Անարատ Սիրվարդս ու անմահ ուղի Լուսինս գազաններու գրկերուն մէջը տեսայ...: Մայրը դառկին թեւք բռնած, գետինը քաշկուտուելով, հասաւ մինչեւ քովի սենեակը, ու հոն նորէն նոցնը...: (Վերստին Սիրվարդի խեղդուկ ձայնը): Մահ, յամբ մահ, սլ փութն: Ինքզինքս չեմ կրնար մեռցնել...:

ՍԻՐՎԱՐԴ. — (Հագուստները պահած, մագերը գիրուցան. խեղաշեղորեկ վագելով կուգայ Մարտիրոսի խաչափայտին կը փարի, ու շրթունքները անոր ոտներուն փակցնելով, կուրայ անգուպորեկ): Մարտո, Մարտո, նորված մարմինս մէջը ամբողջ կրակ է, կ'երթմ, ու միտիլ չեմ գտնար...: Բայց Լուսինս չլիմացաւ քաջած ցաւերուն ու...:

ՄԱՐՏԻՐՈՍ. — Մեռաւ:

ՍԻՐՎԱՐԴ. — (Ներս եկող երեք Թուրքերը տեսնելով): Եկան, Մարտո...:

ՄԱՐՏԻՐՈՍ. — (Հեծեծելով): Ահ, ինչ ընեմ...:

Ա.Ի. — Աղուոր կնիկ, մի՛ վախեր, ալ բան մը պիտի չընենք...:

ՊԷՔԻՐ. — Ինձի նայէ, Ալի, ասկէ ետքը թագուհի կանչելուես այդ կնկանը, քանի որ ատոր երկիր Հայերուն թագաւոր ըլլալու արժանի մէկն է: Այս խաչը հանածնիս, իբրեւ բարի, իմաստուն, և իբրեւ ազգասէր մարդ, մեծ համբաւ կը վայլէ իր ազգին մէջ: Հաւանական է, որ եթէ Հայերը յաջողէին ազատութիւն ձեռք բերել, թագաւոր պիտի ընէին զայն:

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Եթէ շիտակը նայիս, պէտք է որ իր

խաչին պիտի գամէլիք եշանատախտակ մը, որուն վրայ գրուած ըլլար սա բառերը. « Մարտիրոս, Ատանացի, թագաւոր Հայոց »: Այս պիտի արարածները անանկ կը հաւատան, որ իբր թէ Յիսուս մարգարէն խաչեր ու անոր խաչին վրայ ալ գրեր են. « Յիսուս, Նագովրեցի, թագաւոր Հրէից »:

ՊԷՔԻՐ. — Կարգացողէ մը աւելի բան գիտես, բնկեր: Թէև ես ալ բաւական գիտեմ, բայց իմ գիտցածս քու կ'իյնիլդ չափ չէ, շիտակը:

Ա.Ի. — (Բերանը բաց, հիացումով) Երանի ձեզի, որ այդպէս շատ բան սորված էք:

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Ես այն մեր բոլոր կարգացողները զըրպանս կը դնեմ, և ջուրը տանելով, ծարաւ ետ կը դարձնեմ: (Փողոյցէն խորձակին գոչումները լսելով, կ'երթայ պասուսակին առջեւ): Չէ, չէ, մի՛ գաք, դուր տեղը մի՛ յոգնիք: Մենք բաւական շատուոր ենք հոս: Եւ արդէն կարծածնուդ չափ տեսնելիք մեծ գործ չկայ: Մենք ալ յուսախաբ եղանք...: Ինչ որ է, Աստուած յաջողէ ձեզի: (Չնոխոյն հեռանալու նշաններ կ'ընէ խորձակին):

ՊԷՔԻՐ. — Լաւ որ վեր չի թափեցան այդ անօթի գաչելիքը: Արդէն մաս մը բան տուիք այն գիւղացի մշակներուն, որոնք մեզի օգնեցին այս տունը մանելու ու սա մարդը խաչը հանելու համար: Ալ մնացածը երեքիս արդար բաժինն է:

Ա.Ի. — Հարկաւ: Անոնք ալ թող երթան ուրիշ տեղ ծաւակելու: Կառավարութիւնը ամենուս ալ անասման իրաւունք տուած է մեր թշնամի Հայերը ջարդելու, և անոնց բոլոր ունեցածները սեպհականացնելու: (Սիրվարդը յոյց տալով) Օրինակի համար ասանկ գեղեցիկներն ալ: Բայց դուն ինչու ատանկ շարունակ կուրաս, Հայ կնիկ: Մեղք չեն այդ թափած մարգարտի հատիկներդ: Տես, աչքերդ ալ ուռեցած են: Ես գիտեմ, դուն անպատճառ քու պղտիկ աղջկանդ վրայ կուրաս: Բայց աւերող է:

ՊԷՔԻՐ. — Նոյն խի մեղք կը գործես դուն, անհաւատ թագուհի: Գիտնալուես որ անիկա Աստուծոյ առաքեալ Մու-

Համկտի գողը նստած է հիմա մեր շնորհիւ...

ՄԱՐՏԻՐՈՍ. — Դահլիճներ...

ՊԷՔԻՐ. — Դո՛ւն ինչ կը զրդրաս խաչից վրայէն: Դո՛ւ չես որ քեզ հանդիստ կը թողունք: Հիմա բերանդ պատռեմ: (Գրպանեկն աստուանակ մը հանելով կը պարպէ: Գնդակը կը վրիպի) Տես դուն, ուրիշ կապար ալ չի մնաց քովս: Բայց հոգ չէ, ես ուրիշ կերպով կրնամ խօսք հասկցնել քեզ: (Մեջքեկն դաշտընը փաշելով հարուածներ կուսայ անոր մերկ սրուններուն: Վագած արիւնը խաչադասիսն վրայէն երկննաշով կ'իջնէ գետինն)

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Համբերէ քիչ մը, ընկեր: Ատանկով շուտ մը գործը կը լմնայ: Քիչ մը եւս գուարճանանք իր աչքերուն առջեւ, ու ետքը դիւրին է: Ինձի նայէ, թագուհի, քիչ մը ասղին եկուր ու սա թագաւոր էրկանդ խաչին առջեւ երեսդ խաչակնքէ մէջ մը: Տեսնենք, աղէկ խաչ հանել զիտնս: Ինչո՞ւ խաչ չես հաներ: Երկրպագութիւն մը ըրէ ուրեմն: Ա՛յն ալ չես ըներ: Բայց դուն ի՞նչ տեսակ քրիստոնէայես, որ ոչ կ'երկրպագես, և ոչ ալ խաչ կը հանես:

ՊԷՔԻՐ. — Եկեղեցի ինչամէջը որ ըլլայիր, ի՞նչ պիտի ընէիր: Չպիտի աղօթէիր: Այս սենեակն ալ ահա եկեղեցի սեպէ, սրովհետեւ ձիշտ եկեղեցի մը տեսարանը կը ներկայացնէ: Ու նոյն իսկ եկեղեցիէն ալ աւելին, քանի որ սուտ պատկերին տեղ, հոս իրաւը կայ:

ԱԼԻ. — (Ենդաշով): Ինտո՞ր ալ աղուոր կը յարմարցնէք այդ բոլորը:

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Լաւ ուրեմն, քանի որ դուն չես աղօթեր, ես աղօթեմ, տես: (Քրիստոնէայի ձեռով կ'երկրպագէ, եւ կանգնելով երեսը կը խաչակնքէ) Աղուոր չըրի, արիւն: Օ՛, թագուհի պիտի ըսէի քեզի ու մոռցայ: Կը ներես, Հայոց թագուհի: Ինչ որ է: Բայց հիմա ուրիշ աւելի գուարճալի խաղ մը պիտի ընենք: (Դուրս կ'երդ)

ԱԼԻ. — Ինչ որ ալ ըլլայ, իրաւ որ սիրտս չզիմանար, քանի սա քու լացը կը տեսնեմ, սիրուն թագուհի: Մի՛ լար,

մի՛ լար: Դուն քու ապագայից վրայ բնաւ մի՛ մտածեր: Ետքը շատ աղէկ պիտի ըլլայ: Ես քեզ...

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — (Կը վերադառնայ, ձեռքը բռնած գլխիւնը՝ վեցաւեայ Լուսիկի արիւնակների մարմինը: Քովի դաշտընով կը կտրէ անոր գրուխը: Յետոյ մարմինը մեկ կողմ նետելով, ձեռքը կ'առնէ կտրուած գրուխը) Օն, գնդակ պիտի խաղանք ասով: Ամենէն առաջ քեզի պիտի նետեմ, մեծ թագաւորը Հայոց: Բռնէ: Մէկ, երկու, երեք: (Կը նետէ գրուխը, որ Մարտիրոսի կրծքին զարնուելով խաչափայտը կ'երերցնէ, կ'իյնայ Սիրվարդի գլխուն վրայ, ու անկէ աչ գետինն)

ՄԱՐՏԻՐՈՍ. — Ո՛ւր էք, երկինքի կայծակներ: (Սչփերը կը գոչի)

ՍԻՐՎԱՐԴ. — (Չարկին գրուխը գետնէն վերցնելով կը սանի իր շրթակներուն, յետոյ գրկին մէջ կը սեղմէ գուրգուրակնով ու հեծնծելով, և դարձեալ կը սանի շրթակներուն) Չաւակ... Լուսիկ...

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Տո՛ւր գլուխը: Հիմա քեզի պիտի նետեմ:

ՍԻՐՎԱՐԴ. — Իմ խեղճ, իմ պաշտելի՛ հրեշտակ...

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Չիտնս: (Կ'ուզէ գրուխը առնել, բայց ընդդիմութեան հանդիպելով, բռնաբար կը կորզէ զայն)

ՍԻՐՎԱՐԴ. — Գազն...: (Ինքզինքն եղած, աչփերը բոցավառ. ուժգին բռնուցք մը կուսայ Մուհամմէտի դէմքին)

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Վայ կատաղի քած: (Հարուածի ցաւէն Լուսիկին գրուխը անդին նետելով, ձեռքերը կը դնէ աչփին վրայ)

ՊԷՔԻՐ. — Սպասէ ուրեմն, որ յանդուութեանդ պատիժը տամ քեզի: (Գետնին վրայ բան մը փնտրելով դուրս կ'երդ)

ԱԼԻ. — (Փոռքալով Մուհամմէտին ֆով) Քիչ մը կարմրած է աչքը: Բան մը չէ, եղբայր, շուտով կ'անցնի: Երանի թէ ինձի զարնէր...

ՍԻՐՎԱՐԴ. — (Շուրջը դիտելով) Առիթն է: (Դեպի

դուրս կը վազէ: Բայց սենեակի դրան առջեւ դեմը ելլող Պեֆիրեն ներս կը հրուի: Կերթայ մինչեւ Մարտիրոսի խաչին ստորոտը, եւ այնտեղ կ'իյնայ վար: Ապա նորեկն կ'եղէ, բռնելով խաչափայտը, որ ա՛յ աւելի կը հսկի դեպ յառաջ: Օհ, մարիկ Աստուածածին...:

ՊԷՔԻՐ. — (Ձեռքը մուճ մը եւ երկայն գաւ մը բռնած կը մօտենայ Սիրվարդին:): Եկուք, Ալի, օգնէ ինձի. բռնէ սա կատրածը:

ԱԼԻ. — Եկայ (Սիրվարդը կը բռնէ քեւերովը): Բայց ինչ պիտի ընես, ընկեր:

ՊԷՔԻՐ. — Հիմա կը տեսնես: (Սիրվարդի մեկ ոտքը սահասկանածին վրայ դնելով գաւը վրան կը բռնէ, եւ մուռնով կը գտնէ): Ահա սասնի լաւ պիտի ըլլայ, և ուզածնուս պէս պիտի կրնանք հետը խաղալ:

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Այո, շատ աղէկ մտածեցիր ատիկա: Ես հիմա ատոր պիտի կերցնեմ իր էրկանը ու իր աղջկանը միւր:

ՄԻՐՎԱՐԴ. — (Գտնուած տեղը սանջալից գալարումներով կը բռնաբռայ, կ'ազատի Ալիի քեւերէն, եւ առջեւը գտնուող Պեֆիրի գլխուն մագերը բռնելով, սկուաները սեղմած, ջղային քափով մը, սաստիկ կը ֆաշէ, կը փեփսփէ) Ճիւղ արարած... ճիւղ արարած...:

ՊԷՔԻՐ. — Ո՛ւշ մտերս, ո՛ւշ... (Վեր կը յցուի կասաղած, Սիրվարդը կը պսակեցնէ գետնը. (ծռնկելովը կը ջոփի վրան, եւ ձեռքին մուռնը շիտակ կ'իջեցնէ անոր գլխուն):)

ՄԻՐՎԱՐԴ. — Ա՛ն ան... (Տկար խոնջածայն մը կը հանէ, եւ կը մեռնի:)

ՄԱՐՏԻՐՈՍ. — (Այֆերը կիս մը բանալով): Սիրվարդ... Լուսիկ... (Վերջին շունչը կ'արձակէ):

ԱԼԻ. — Ձեզի բան մը ըսեմ, ընկերներ, մեղք եղաւ որ այս աղուոր կնիկը մոռցուցիք: Ես մտադիր էի զայն մեր լոյս հաւատքին բերել ու կանանոցս դնել:

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Իսկ ես կ'ուզէի քիչ մը աւելի ես տան-

ջել զայն, և վրէժս լուծել ու զուարճանալ: Միտքս աղուոր բաներ կար: Բայց ինչ որ է, եղաւ: Հիմա տեսնենք, թէ սա խաչը հանածնիս ինչ ջրերու վրայ է: (Կը մօտենայ Մարտիրոսին): Կարծես թէ դեռ հոգին վրան է:

ՊԷՔԻՐ. — Կերեւայ թէ կատուի պէս եօթը հաս հոգի ունի իր մէջը:

ԱԼԻ. — Է՛հ, ընկերներ, ես մէկ կողմէն կը սկսիմ կամայ կամայ բաները կրել վարի բակը, մինչեւ որ դուք ալ ընկիւք. նիդ լմնցնէք ու ինձի հետեւէք: Բայց տեսէք, հիմակուրնէ կ'ըսեմ, թէ կղպուած պահարանները երեքս միասին պիտի բանանք, որպէս զի կուր չեղլէ մէջերնիս, ու իրարու հետ գէշ չըլլանք: Իսկ երբ որ ամեն սենեակ կը պարպենք, այն ատեն տանը կրակ տալը շատ վերին է: Խոհանոցը թիթեղ մը լեցուն քարիւղ տեսայ: (Մեկ կողմ գտնուող գորգերը ուսին վրայ կ'առնէ): Ո՛ւշ, ո՛ւշ, սրբան թանկագին, այնքան ալ ծանր են: (Դուրս կ'եղէ):

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — (Դաշոյնին ծայրովը Մարտիրոսին կողը ծակելով): Է՛յ, խօսէ նայիք, ինչ լուր ունիս Հայաստանէն, Հայոց թագաւոր: Աչքերդ բաց ու տես թէ ինչպէս Հայոց թագուհին հոս, գետինը, իր փառքին հասած, պառկած է:

ՊԷՔԻՐ. — (Մարտիրոսի միւս կողը դաշունահարելով): Շարժում մը նոյն իսկ չըրաւ Ձէ, Հայոց վեհափառ թագաւորն ալ իր գահի բարձունքին վրայ պայտերը տնկեր, սատկեր է, խոր սուզի մէջ թողելով համայն Հայ ազգը...:

ԱԼԻ. — (Մտնելով): Միշտ նոր նոր փառաւոր բաներ կը տեսնեմ ամեն կողմ ալ, ընկերներ: Դուք ինչ ըրիք, դեռ չի լմնցուցիք զուարճութիւններդ: Ա՛լ ժամանակը ուշ է: (Մենեակին մէջ ասդիս անդին կ'երթայ, եւ ցան ու ջիր իրերը ժողովելու կ'աշխատի):

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Տես ինչ պիտի ըսեմ, ո՛վ սատկած Հայ թագաւոր: Իրաւ որ պիտի հաւատանք, թէ դուն արդար սուրբ մարդ մըն ես, եթէ նորէն հոգի տանես ու խաչէդ իջնես վար: Օ՛ն ուրեմն, հոգի առ, խաչէդ վար իջիր: Ձեռ լսեր:

Խնկես, ինչես...: (Դաշոյնը Մարտիրոսի վտորը կը խորեւ:) Յոյց տուր հրաշքդ մեզի, Հայութեան ու քրիստոնէութեան հակառակորդներու, որ զիտնանք, թէ Հայ ազգութիւնն ալ ու քրիստոնէական կրօնքն ալ Աստուծոյ հաճելի են եղեր...:

ԱԼԻ. — (Ձքադած:) Մի՛ մոռնաք, սիրելի ընկերներ, որ բաւական գործ կայ ընելիք:

Պէ-ՔԻՐ. — Աճապարէ, խաչեալ սուրբ թագաւոր, շատ ժամանակ չունինք: Քեզի կը սպասենք: Դուն ողջնցիր ու նոյն իսկ մեզի պատժէ...:

ԱԼԻ. — Ինչեր ալ կը մտածէք ու կ'ըսէք:

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Այո, մեզ հիմա հոս, կայնա՞ծ տեղերնիս շանթահարէ: Հայերուն արդարութիւնը, ու քրիստոնէութեան զօրութիւնը յայտնի ըրէ...:

Պէ-ՔԻՐ. — Բայց շատ երկնցուցիր գործը: Բան մը ըլլալիք ու ընելիք չունիս...:

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Ձգէ, ձգէ, մը հասկցուցաւ որ սուտ է ինքն ալ, իր ազգն ալ, իր կրօնքն ալ, իր Աստուածն ալ: Հիմա, Պէքիր, եկուր որ սա երեք անհաւատներու արիւնովը լուացուինք, ու մեր ճշմարիտ Աստուծոն գոհութեան աղօթք մը ընենք, որպէս զի իրեն աւելի հաճելի ըլլանք: Այս պարտքերնիս կատարելէ ետք, մեր աւարը կ'առնենք: Օ՛, երեք հոգի ենք, շուտ մը կը լմնցնենք, ու այս օր նորէն ուրիշ Հայու տուն ալ կրնանք մտնել:

Պէ-ՔԻՐ. — Առաջ Աստուած:

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — Ուրեմն, ես կը սկսիմ: (Թեւերը կը սորսե, ձեռներովը գեսնեն արիւն առնելով շուացումի գործողութիւնը կը կատարէ, եւ ապա արիւնոս մտնելով կը շօք ախորժանօք:)

Պէ-ՔԻՐ. — Ահա ես ալ: (Թեզգիները վեր փաշելով, կը շուացումի արիւնով:)


ԱԼԻ. — (Միշտ զքադած:) Իմ տեղս ալ աղօթեցէք, բարեպաշտ ընկերներ:

ՄՈՒՀԱՄՄԷՏ. — (Ծռունկ կը չոփի) Մե՞ծ Աստուած,

քու սուրբ կամքդ պէտք եղածին պէս կատարելէ ետք, ահա աղօթքնիս կ'ընենք այս անհաւատներու արիւնին վրայ: Քեզ կը յայտնենք մեր գոհութիւնը: Քեզմէ կը խնդրենք, որ մեզ միշտ ասանկ հաճելի օրերու արժանացնես: Թող քու օրհնութիւններդ դան ու լիաւատօրէն թափուին մեր ու մեր զաւակներուն վրայ: Ամէն: (Գրուիւր կը խոնարհե, եւ ձեռներն ու շրթունքները կը դնէ արիւնոս գեսնիւն:)

Պէ-ՔԻՐ. — Ով արարիչ բոլոր աշխարհի, շնորհակալ ենք քեզմէ մեր վայցած բոլոր հաճոյքներուն փոխարէն: Նայնպէս շնորհակալ ենք քեզմէ այն բազում բարիքներուն համար, որոնք հիմա մերը պիտի ըլլան: (Կ'երկրպագե:)

ԱԼԻ. — (Միրմարդի ահանջներուն օղերը նշմարելով, իր ընկերներէն գաղտնի կ'երթայ, կը հսկե՛ գսնոնք ու գրպանը կը դնէ: Յետոյ, երբ անսպասանօք ու բարձրաձայն սուտ հագով մը անդին կ'անցնի, անզգայաբար կը դպչի բոլորովին դեպի սուտ ծոած խաչին: Բառաբեւ ծանր փայտը իր թեռով միասին, կը դառնայ. եւ շախտի պէս կ'իջնայ Մուհամմէտի ու Պէֆիրի գրախներուն, որոնք այդ միջոցին գեսնեն վեր կը բարձրանային: Ու կը տեսնեն, թէ Մուհամմէտ եւ Պէֆիր, շանթահար կը սարածուին գեսնելու: Դողդողալով կը մօտենայ գեսնասարած ընկերներուն, եւ ծռելով, ձեռներովը կը շարժե անոնց գրախներն ու մարմինները: Այն ասե՛ն զուպանակի մը մեղաձգի պէս, կը ցցուի վեր, զարհուրագին աղաղակ մը կ'արձակե, եւ կանգնած տեղը ետ ետ կ'ընկնի) Ասոնք գլուխներնէն զարնուած ու վախերնէն մեռած են: Արդեօք իրան հրաշք մը...: Բայց ահա, ես ալ ինքզինքս գէշ կը դգամ: Կոկորդս կը ձմլուի, շունչս կը կտրի, կը խեղդուիմ...: (Վար կ'իջնայ, Վայրկեան մը ետք գրուիւր կը բարձրացնե, կը նստի:) Մա՞ջը... մա՞ջը...: Աստուած... արդեօք ողջ դուրս պիտի ելլեմ... այս անիծեալ տնէն...: (Սոսկումն ջրասուած, անգոր ձիգերով, եւ գեսնին վրայ փաշկոսուելով, կ'ուղղուի դեպի դուռ:)



ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

ԴՐԱՑԻՆԵՐ

(Տեսարանն և Տանկաստանի զարառական փոփոխիկ
ֆադայի մը կառավարչասան մօտ գտնուող փողոցիմ
անկիւնը: Ստաւոս Կ.)

(Գեպը կը պատահի 1910 ին)

ԱՊՏՈՒԼԼԱՆ. — (Հանգստեան ֆարի մը վրայ նստած):
Մրազիրնիս հիանալի է: Ընկերս, ձէլալը, բաւական խելք ու
համարձակութիւն ներշնչեց ինձի այս գործը զլուխ հանելու
համար: Այդ անհաւատը ամբաստանութեամբ կառավարութեան
մասնէրով բանտարկել պիտի տանք: Ընկերս անոր կնկանը
աչք ունի, ես ալ անոր խանութը գոցուելուն մէջ մեծ շահ
ունիմ, որովհետեւ իմ ծախած ապրանքներս ան ալ կը ծախէ,
և ինձմէ շատ առեւտուր կ'ընէ: Թէև ես նոր եմ դեռ, քանի
մը շաբաթ է միայն որ խանութս բացած եմ անոր քովը,
բայց պէտք է որ իմ գործս անանկ լաւ ըլլայ որ անիկա
վնաս ընէ ու փախչի երթայ: Ինչ որ է այս գործադրելէք
միջոցս անոր յաճախորդները պիտի ստիպէ որ ուզեն չուզեն
ինձի գան: Մօտերը ուրիշ նպարավաճառ չկայ, որ իրենց
պէտքերը անկէ հոգան: (Անհանդարտութեամբ փողոցին
ծայրը դիտելով): Բայց մեր ընկերը չերեւար տակաւին: Չեմք

բան մը պատահի, ուշը մնայ ու անհաւատը գայ անցնի:
Ի հարկէ մինակս բան մը չեմ կրնար ընել: Սակայն երբ ձէլալը
գայ, պէտք եղած պարագային, անոր ակումները բերանը կը
թափենք, ու ետքն ալ մեր ընկելք քանի մը ամբաստանու-
թիւնները կը յայտնենք կառավարութեան: Մէկ երկու սուտ
վիպութիւն տուողներ ալ կը գտնենք, որով գործը օրինական
ու վաւերական ձեւ մը կ'առնէ: Արդէն տարակոյտ չի կայ որ
մեր հաւատակից դատաւորներն ալ մեր կողմը պիտի բռնեն:
Ինձի կուգայ, որ եթէ ամենան ալ մէյմէկ պզտիկ կողով
պատու դրկենք ու բերաննին անուշիկներ՝ գէշ չըլլար: (Ճեղալը
նկատելով): Ահա, վերջապէս կուգայ մեր ձէլալը:

ՃԷԼԱԼ. — (Մօտենալով): Անցնաւ:

ԱՊՏՈՒԼԼԱՆ. — Ոչ տակաւին: Բայց ժամանակն է հիմա:
Դուն բաւական ուշը մնայիր:

ՃԷԼԱԼ. — (Ապսուշխանի ֆով նստելով): Իրաւունք ու-
նիս: Ինձի նայէ, ընկեր, զգոյշ ըլլալու է: Կարելի է անոր
անցած ատենը ուրիշ հայ մը կ'անցնի:

ԱՊՏՈՒԼԼԱՆ. — Չեմ կարծեր: Բայց եթէ ատանկ բան
մը պատահի, այն ատեն գործին բոլորովին ուրիշ տեսակ ուղ-
ղութիւն մը կուտանք:

ՃԷԼԱԼ. — Նպատակնուս գործադրութիւնը կը թողունք
վաղը առտուան, անանկ չէ:

ԱՊՏՈՒԼԼԱՆ. — Այո:

ՃԷԼԱԼ. — Շիտակը որ կ'ուզես, ես կրնայի այդ անհա-
ւատը մէջտեղէն վերցնել. բայց այդպէսով անոր ատենը կը
կործանուէր ու հարաւ չէի կրնար ձեռք անցընել: Քանի մը
անգամ ալ խորհեցայ անիկա իր խանութը եղած ատենները
մննել տունը ու դործս տեսնել: Սակայն վախնալով որ ցորեկ
ատեն զրայները կրնան զլս տեսնել ու հետեւանքը ազէկ
չըլլար, այդ խորհուրդէս ալ ետ կեցայ: Իսկ հիմա, երբ զայն
ծակը նետել տանք, ու բանտարկութեան դատապարտութիւնը
կրէ, ես բոլորովին կը միամտիմ, և գեշերը կ'երթամ կերպով
մը անոնց ատենէն ներս կը մտնեմ:

ԱՊՏՈՒԼԼԱՅ. — Բայց եթէ հարս ու կեսուր ելլեն պո-
քան, ճշուրուտեն, այն ատեն:

ՃԷԼԱԼ. — Ատիկա արդէն նախատեսած եմ: Լեցուած
ատրճանակ մը պիտի առնեմ հետս ու անով պիտի սպառնամ
անոնց, որպէս զի ձայնձուռն չի հանեն: Ամեն պարագայի մէջ
երկու անպաշտպան կիներու յաղթելը աշխարհի ամենաղիւրին
բանն է: Եւ անգամ մը որ ուզածս ըրի, անկէ ետքը միշտ
կրնամ շարունակել զիրենք խայտառակելու և կամ սպաննելու
ահաբեկումին տակ:

ԱՊՏՈՒԼԼԱՅ. — Երբ ժամանակ մը զայն բանտարկեն,
ես ալ անոր բոլոր յաճախորդները ձեռքս կ'անցընեմ: Բայց
սիրելի ընկեր, պէտք է զիտնալ, թէ մեր մասնաւոր շահէն
զատ, այս գործով մահաբերականութեան ընդհանուր շահին ալ
ճառագայծ կ'ըլլանք: Քիչ կը մնայ որ այդ անդամները ելլեն
ու մեր գրուելներուն վրայ նստին:

ՃԷԼԱԼ. — Արդարեւ անոնք չափն ու սահմանը կ'անցնին:
Սահմանադրութիւն է, ազատութիւն է ու հաւասարութիւն է
ըսելով, կ'ուզեն մեր բոլոր առանձնաշնորհեալ իրաւունքները
իրենք ալ վայելել: Ի՞նչ ըսել է որ հպատակ անհաւատները
երկրին տէրերուն եղբայր ու հաւասար պիտի համարուին:

ԱՊՏՈՒԼԼԱՅ. — Ատանայի մէջ անոնց տրուած դասը
սքանչելի էր:

ՃԷԼԱԼ. — Արդեօք պիտի ըլլանք որ մը, որ նորէն հրա-
մայուի մեզ զանոնք ջարդել, և անոնց ինչքերուն, կիներուն
ու աղջիկներուն տիրանալ:

ԱՊՏՈՒԼԼԱՅ. — Ո՞վ զիտէ...: (Ստեփանը նշմարելով)
Ձգենք այս խօսքերը: Ահա մեր որսը կուգայ:

ՃԷԼԱԼ. — Եւ մինակ է: Լաւ առիթն է:

ԱՊՏՈՒԼԼԱՅ. — Պատրաստուինք:

ՍՏԵՓԱՆ. — (Ապսուրջանի ու ձեռքի առջեւն ան-
ցած. ասեալով) Բարի լոյս ձեզ:

ԱՊՏՈՒԼԼԱՅ. — Բարի լոյսդ գլուխդ փարատի, անխիղճ
մարդ: Դուն իմ խանութս գոցելու համար ետեւէս փոս կը

փորես, զիս կործանել կը ջանաս, ու երեսիս բարի լոյս կ'ըսես:

ՍՏԵՓԱՆ. — (Կանգ առնելով) Բարի ըլլայ: Ի՞նչ կ'ըսես:
Ես քեզի գէշութիւն մը երբ ըրած եմ: Ընդհակառակը, դուն
եկար քովս խանութ բացիր ու իմ ընտանիքիս հացը կտրուե-
լուն պատճառ կ'ըլլաս: Ես դանգատելու տեղը դուն կը
զանդատիս:

ՃԷԼԱԼ. — Լուէ, կեղծաւոր անբարոյական շնն, դեռ կը
համարձակիս բերանդ ալ բանալ:

ՍՏԵՓԱՆ. — Կը խնդրեմ, ըրած խօսքդ զիտցիր:

ՃԷԼԱԼ. — Ես աս մարդէն աւելի շատ քեզի դէմ գրողուած
եմ: Ըսէ տեսնեմ, թէ ինչո՞ւ դուն իմ կնիկան գէշ գէշ նայեր
ու անոր նշաններ ըրեր ես կիրակի օրը փողոցէն անցած
ատենդ, երբ որ անիկա մինակը մեր պարտէզը իջած պտուղ
կը ժողվէր:

ՍՏԵՓԱՆ. — Մեղանց Աստուծոյ: Ե՞ս: Դուք ձեզի եկէք
երկուքդ ալ: Ի՞նչ խօսքեր են ատոնք: Մենք ամենքս ալ դրա-
ցիներ ենք, և դրացնութեան մէջ չի վայելր ասանկ բաներ:

ՃԷԼԱԼ. — Ես դրացնութիւն մրացնութիւն չեմ ճանչնար:
Ըսածիս պատասխանը:

ՍՏԵՓԱՆ. — Ես բան մըն ալ չեմ ըրած:

ՃԷԼԱԼ. — Սուտ ես, ըրած ես:

ԱՊՏՈՒԼԼԱՅ. — Այո, ըրած ես:

ՍՏԵՓԱՆ. — Բայց ամօթ է, վերջ տուէք: Չէք մտածեր
որ ետքը իրարու երես պիտի նայինք: (Տեսնելով որ Ապ-
սուրջանն ու ձեռքը ոտքի ելած սպառնաձեռ դեպի իրեն
կուգան, ետ ետ կ'երթայ եւ կը ջանայ խուսափիլ):

ՃԷԼԱԼ. — Ո՞ր կ'երթաս առանց զիս գոհացնելու: Ո՞ր,
օձի ձագ:

ՍՏԵՓԱՆ. — Թողէք զիս, երթամ ձամբաս: Դուք կուի
կը փնտուէք:

ԱՊՏՈՒԼԼԱՅ. — Ի՞նչ, կը նախատես մեզ, մեր օրէնքին
ու կրօնքին կը հայհոյես: (Ապսալ մը կ'ուզէ իջեցնել Ստե-
փանի ետեւիս, բայց կը վրիպի):

ՍՏԵՓԱՆ. — Ի՞նչ իրաւունքով զարնել կ'ուզես ինձի: Ես երբ հայհոյանք ըրի:

ՃԷԼԱԼ. — Ինչո՞ւ մեր օրէնքին ու կրօնքին հայհոյեցիր, հը: (Բռնուցեցովը կը զարնէ Ստեփանի գլխուն):

ՍՏԵՓԱՆ. — (Մեջքը պատին աշտով պաշտպանողական դիրք մը կ'առնէ): Ի՞նչ կ'ընէք, անիրաւ մարդիկ: Դուք ասանկ կ'ընէք սահմանադրութիւնն ու արդարութիւնը:

ՃԷԼԱԼ. — Աս քեզի սահմանադրութիւն: (Ոտովը կը հարուածէ Ստեփանին մեջքը):

ԱՊՏՈՒԼԼԱՆ. — Ահա արդարութիւնը: (Գետնէն խոշոր ֆար մը առնելով կը նետէ Ստեփանին):

ՍՏԵՓԱՆ. — (Բարի հարուածէն խռաւփելով, ոտովը կը զարնէ իրեն մօտեցող ձեռքերին, եւ կը փորձէ փախչիլ): Թշուառականներ, թշուառականներ:

ՃԷԼԱԼ. — (Գետնէն իյնաշտով) Հասէք, ըսեցէք այդ շունը:

ԱՊՏՈՒԼԼԱՆ. — (Վրայ վազելով Ստեփանի հագուստին ծայրէն կը բռնէ): Եկէք, շատ եկէք սօսիկաններ, զինուորներ: (Թուրք մը տեսնելով): Ի՞նչ լաւ հասար, ո՞վ եղբայր:

ԱՆՑՈՐԳ ԹՈՒՐԲԸ. — Ի՞նչ կայ: (Կը մօտենայ):

ԱՊՏՈՒԼԼԱՆ. — Նախ չի թողունք որ փախի, ետքը կ'ըսեմ:

ՃԷԼԱԼ. — (Ոտով ելլելով միւսներուն պէս ինքն ալ կը բռնէ Ստեփանը): Է՛յ սօսիկաններ, սօսիկաններ:

ՈՍՏԻԿԱՆ-ՉԻՆՈՒՈՐԸ. — (Բնաբարսիս աջները շփելով կը հասնի): Ի՞նչ է այս առաւօտ կանուխ:

ԱՊՏՈՒԼԼԱՆ. — Մեր օրէնքին ու կրօնքին հայհոյեց սօսիկա: Դեռ ուրիշ բաներ ալ ըրած է:

ՈՍՏԻԿԱՆ-ՉԻՆՈՒՈՐԸ. — Ի՞նչ կ'ըսես, վնայ անհուատորդի անհաւատ: Սա պիղծ ու անիծուած բերնովդ հայհոյեցիր մեր սուրբ կրօնքին: (Մեջքէն կախուած պատեանոս սուրին ծայրովը կը զարնէ Ստեփանի շերտին):

ԱՆՑՈՐԳ ԹՈՒՐԲԸ. — Է՛յ, հարկաւ, չէ որ սահմանա-

դրութիւն եւ ազատութիւն է: Տեսէք ինչպէս պիտեք ոլորած ու վեր անկած է: (Ստեփանի պիտերը կը ֆաշէ):

ՍՏԵՓԱՆ. — (Բերանն արիւնոսած եւ ցաւի աղաղակներով Թուրքերու ձեռքերուն մէջ կը զարտուի): Ո՞ւր կը տանիք զիս: Թողէք, ի սէր Աստուծոյ, ի սէր ձեր հաւատքին: Ընտանիքի տէր մարդ եմ: Ի՞նչ կ'ուզէք ինձմէ: Ես հայհոյանք ըրած չեմ, մեզք մը չունիմ, արդար եմ, արդար... (Վար կ'իյնայ, եւ մեջքին վրայ ֆաշիոսուելով կը սարուի դէպի կառավարչատուն):

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

ԱՆՊԱՇՏՊԱՆ ԿԻՆԵՐԸ

(Կառավարութեան մասնաւոր Ստեփանի սան մէկ սենեակի: Անկիւն մը լուսար մը կը վառի: Հարս ու կեսուր իրարու ֆոյ նսած):

ԿԵՍՈՒՐԸ. — Ազգիկ, գուռը աղէկ գոցեցի՞ր:

ՀԱՐՍԸ. — Այո, մաշքիկ: (Պահ մը շուռ): Հիւրերը գացին ու մենք մեր տխուր առանձնութեան մէջ ինկանք:

ԿԵՍՈՒՐԸ. — Վաղը լուր օր է: Ամեն մարդ ալ իր բանն ու գործը, եւ իր ցաւերը ունի: Շնորհակալ ենք որ եկան ու աշխատեցան մեզ մեղքարեւ:

ՀԱՐՍԸ. — Մխիթարե՛լ...: Կրակը ինկած տեղը կը վառէ: (Հառաչելով): Աստուած իմ, Աստուած իմ, ինչ աներեւակայելի փորձանք: Տաք ոսկի տուգանքը ինչ որ է, գլուխն ուսէ, բայց վեց ամիս բանտը պառկիլ: Հապա եթէ ելլեն նորէն ձեռքն ու ախաներուն պէս տեղ մը կտորեն: Սոսկալի վաշիկն ընդ մը այս ձեռք: Անիկա ոչ ձեռքի եւ ոչ ալ բանտի կրնայ զիմանալ: Ու գուցէ հիւանդանոց. ինչ պիտի ընենք այն ստեղծ: Ալ թողունք մէկ կողմ՝ գործին խանգարուելն ու մեր մինակ մնալը:

ԿԵՍՈՒՐԸ. — Շիտակ է: Անմեղ որդիս անիրաւ տեղը
 զրպարտեցին, վրան սուտ յանցանքներ զրին, աղտ քսեցին
 ու անարդար դատաստան ըրին: Չորնամ ու կունծիմ: Սիրտս
 կը դանկտուի, ու մումուռը հոգուս կը դարնէ: Դուն ան միս
 ծախող ճէլալը տեսար. գլխուոր թշնամինիս ան է, որ մէ-
 կալին հետ մէկ եղած այս անօրէնութիւնը ըրաւ: Իբր թէ
 զրացին ալ պիտի ըլլայ: Չի գիտեմ, ինչ կ'ուղէ մեզմէ:

ՀԱՐՍԸ. — Չէ որ Հայ ենք:

ԿԵՍՈՒՐԸ. — Աս անիրաւ ճաճիներուն ո՞ր մէկ ըրածը:
 Չարդերնին ու թալաննին դեռ չէինք մոռցած, երբ օր մըն
 ալ ըսին թէ ազատութիւն է, ու ասկէց ետքը սլ գէշութիւն
 չպիտի ընեն հաւտացուցին: Բայց ինչ ազատութիւն, ինչ բան:
 Բոլորն ալ սուտ: Չեռքերնէն եկած չարութիւնը նորէն կ'ընեն,
 ու առջի պէս կտրածնին կտրած ու կախածնին կախած է:

ՀԱՐՍԸ. — Որովհետեւ մենք մեր ուժերովը դարձեալ ան-
 զօր ենք անոնց դէմ:

ԿԵՍՈՒՐԸ. — Կը մտմտայի թէ կարելի է Առաջնորդա-
 րանը բան մը ընէր: Բայց վնչ գլխուս, մեր մեծունաքը մեզմէ
 աւելի ճարահատեր, մնացեր են: Մինակ սաքանը ըսին, որ
 Պոլիս Պատրիարքին պիտի զրեն, քանի որ այստեղ զիմեմնին
 ու բողոքեմնին օգուտ չունի:

ՀԱՐՍԸ. — Պատրիարքը ինչ պիտի կրնայ ընել որ...

Այնքան խնդիրքներ ու զիմումներ կան անկատար մնացած:

ԿԵՍՈՒՐԸ. — Աղօթելու ենք, որ Երկնային Տէրը երես-
 նիս նայի ու ամուր ձեռօք բռնէ զաւակս: (Կը յիռնեցայ.)
 Բարի ըլլայ: Տղաս չիշեց մեզ:

ՀԱՐՍԸ. — Այսօր շատ քրտնեղեղ ու սլաղեղեղ հարբուխ
 եղար: Երթամ ներսէն բան մը բերեմ վրադ ձգեմ:

ԿԵՍՈՒՐԸ. — Չէ, չէ: Ալ երթանք պառկինք:

ՀԱՐՍԸ. — Բայց միթէ աչքերնիս քուն կ'սի:

ԿԵՍՈՒՐԸ. — Ատենը ուշ է: Աղէկ չէ աւելի նստիլը:
 Վաղը հիւանդի պէս ասղիս անդին կ'իյնանք: Օգնուող
 ինչ: Ելի: Աստու ըսածը ինչ որ է ան կ'ըլլայ: Համբե-

րելու է. ուրիշ ձար ու ձարակ չկայ:

ՀԱՐՍԸ. — (Ոտի կ'եղէ:) Փուշերու վրայ պիտի պառ-
 կինք: Բայց թոյ կամբղ ըլլայ, մայրիկ: (Երագուն.) Ախ,
 եթէ կարելի ըլլար այս վայրկեանին երթալ, քարուքանդ ընել
 բանտը, այնտեղ գանուող բոլոր հէք անմեղ թշուառները
 աղատել, ու գանոնք չարչարող մարդակերպ գազանները շան-
 թահարել...:

ԿԵՍՈՒՐԸ. — Աղջիկս, Աստուած շատ համբերող է, բայց
 երբ որ օր մըն ալ համբերութիւնը հատնի ու բարկանայ՝
 անօրէնին գլխուն անանկ մը կը դարնէ որ անոր մուխը կը
 մարի: (Կը կանգնի.)

ՀԱՐՍԸ. — Ե՞րբ պիտի տեսնենք գերագոյն արդարութեան
 այդ օրհնեալ օրը...: (Կ'երթայ յանպարտ առնելու: Բայց
 այդ միջոցին սան մեջեմ տարօրինակ աղմուկ մը լսելով
 ետ կը դառնայ, եւ ուշադիր ու դողահար սկսանք կը
 դնէ:) Դուն ալ լսեցիք ներսի ձայնը:

ԿԵՍՈՒՐԸ. — Կ'երեւայ թէ բան մը ինկաւ, կտորեցաւ:

ՃԷԼԱԼ. — (Սեղեակի դրան սեւիկն վրայ ձեռքը
 աստիճանակ մը բռնած:) Ո՛չ մէկ ձայն, ո՛չ մէկ շարժում,
 եթէ ոչ կը կրակեմ:

ԿԵՍՈՒՐԸ. — (Սարսափահար, տատանու ու մարտ
 ձայնով.) Յիսուս Քրիստոս:

ՀԱՐՍԸ. — (Իր վախն ու յուզումը զայտրով, կե-
 սուտը կը բռնէ որ վար չիյնայ.) Աւելի գէշ, եթէ ինք-
 զինքնիս կորսնցնենք:

ՃԷԼԱԼ. — (Ինչ կը խօսիք ձեր լեզուովը: Կը տեսնեմ որ
 շատ կը վախնաք: Բայց ես օտար մը չեմ, և կը հաւտացնեմ
 որ ձեզի գէշութիւն մը չպիտի ընեմ, քանի որ ատանկ լսելոք
 կը մտաք: (Երկու քայլ կ'առնէ դէպի ներս.) Եւ իբրեւ
 ապացոյց որ ձեզի գէշութիւն մը ընելու միտք չունիմ, ահա
 ատրճանակը զրպանս կը դնեմ: (Հրագեկը վերարկուի
 գրպանը կը դնէ.)

ԿԵՍՈՒՐԸ. — Ըսէ, ո՞ր տեղաց մտար, և այս ժամանակ

ինչ բան ունիս դուն այս տունը, ուր ոչ մէկ տանն ոտք դրած չես:

ՃԷԼԱՆ. — Իրաւունք ունիս հարցնելու, մեծ կնիկ, ու ես պարտք կը զգամ պատասխանելու: Ձեր պարտեզի բարձր ծառէն երկրք ելայ, դրան նիզը կտարեցի, խարխափելով իջայ վար, ու ահա այստեղ եմ: Իսկ թէ ինչ բան ունիմ այս տունը, ասոր ալ բացատրութիւնը հիմա կուտամ...:

ՀԱՐՍԸ. — Դուն անխիղճ ու անպատահելի դրացին մըն ես: Ինչո՞ւ անմեղ ամուսինս կառավարութեան մասնելով բանաը գնել տուիր:

ՃԷԼԱՆ. — Որովհետեւ այն քու սուրբ էրիկդ կնկանս աչք նետած է, մեր օրէնքին ու հաւատքին հայհոյած է, և այլն: Անկիս խայտառակ սրկիայ մըն է, և բնաւ արժանի չէ քու սիրոյդ...:

ՀԱՐՍԸ. — Սուտ է: Կատարեալ զրպարտութիւն:

ՃԷԼԱՆ. — Ինչ որ ըսես երեսիս, քեզմէ չեմ նեղանար:

ԿԵՍՈՒԲԸ. — Ինչո՞ւ ըրիր այդ գէշութիւնը: Դուն Աստուծո՞ւ չես վախնար:

ՀԱՐՍԸ. — Ի՞նչ կ'ուզես մեզմէ:

ՃԷԼԱՆ. — Բու էրիկդ ինչ որ ուզած է ընել իմ կնկանս՝ ես ալ կ'ուզեմ միևնոյնը ընել քեզի... Կոր հարսնուկ:

ՀԱՐՍԸ. — Ի՞նչ խօսք է այդ:

ԿԵՍՈՒԲԸ. — Դուն չես ամէնար, որ կնիկդ ու գաւիներդ ձգած, գիշեր ուշ տանն գողի պէս քրխտանեայ դրացիի մը տունը կը մտնես ու անտիրական մնացած կնիկները կը վախցընես: Գնա՛, ալ չեմ ուզեր որ մնաս, եթէ կտրես որ ըսելէք մը ունիս՝ վաղը առտու լուսով ու փողոցի դռնէն՝ մարդու պէս եկուր ու ըսէ:

ՃԷԼԱՆ. — Ի՞նչ, ինձի ճամբո՞ւ կը գնէք: Ահա այդ չեղաւ: Գիացէք որ առանց կամքս կատարել տարու ասկէ դուրս չեմ ելլեր:

ՀԱՐՍԸ. — Ի՞նչ կամք:

ՃԷԼԱՆ. — (Յառաջանալով դեպի հարսը.) Կը հասկընաս...:

ՀԱՐՍԸ. — (Հեռանալով): Ի՞նչ կ'ընես, անպատկառ:

ՃԷԼԱՆ. — Եթէ երկուքդ ալ բարձր ձայն հանէք կամ դուրս փախչիլ փորձէք, լմնցած էք: (Ձեռքովը գրպանը ցոյց տալով.) Հոս է:

ԿԵՍՈՒԲԸ. — Խենթեցեր ես թէ զխնայով կ'ընես: Ձգէ մեզ ու գնա: Հիմա Աստուծո՞ւ կը գտնես աս ըրածիդ պատիժը:

ՃԷԼԱՆ. — (Մտելի մօտենալով անկիւնը պատին կըրքնած հարսին.) Միբուն հարսնուկ, հերիք է, ալ յանձնուէ: Ես բնաւ մարդու բան չեմ ըսեր, հոգ մի՛ ըներ: Ասկիս միայն երեքս պիտի զխնանք, ու ասկէց ետքն ալ ամեն զարուս, միշտ աղուր նուէրներ պիտի բերեմ՝ քեզի...:

ԿԵՍՈՒԲԸ. — (Ճեղալի ոտին իջնալով եւ չքողելով որ հարսին մօտենայ.) Կրօնքիդ սիրոյն, կնկանդ ու զակնուրդ սիրոյն...:

ՃԷԼԱՆ. — Է՛ դուն ալ, անպիտան պառաւ: (Ոտերը կաշկանդող ձեռքերէն ազատելով մոշեզիկ կը նետուի հարսին վրայ, եւ քեւերը կ'անցընէ անոր մեջքը.)

ՀԱՐՍԸ. — (Դաշարուելով եւ ողի ի բռնի ջանալով ձեղալի քեւերէն ազատելու.) Մայրիկ...: Դուրս վազէ...: Կանչէ...: Բայց չէ, չէ, եկուր ասոր թեւերը բռնենք...: Միտքս բան մը եկաւ...:

ՃԷԼԱՆ. — Ի՞նչ կ'ընես նորէն ձեր լեզուովը...: Բայց ինչո՞ւ ասանկ զճառարութիւն կ'ընես...: Թանկազին զոհարս...: Թո՛ղ, թո՛ղ, թո՛ղ կ'ըսեմ...:

ԿԵՍՈՒԲԸ. — (Ճեղալի քեւերը հարսին մեջքին փակելով.) Անքէն անաստուած ծածկի:

ՃԷԼԱՆ. — Կորուէ դուն ալ, անխնայ ջառակ...: Ի՞նչ քիթդ կը խոթես այս գործին մէջ...: Իրացիք որ կարը դործդ գէշ է...:

ՀԱՐՍԸ. — (Յանկարճ ձեղալի գրպանէն ասրանակի կը խշե, եւ ակասրիով մը անոր չեյուն ըլլալը հաստատելի տեսիլ կը բարձրացնէ ու կ'ուղղի ձեղալի անկիւն.) Հեռու, ապա թէ ոչ կը քաշեմ:

ՃԷԼԱԼ. — (Չարհուրահար ես ես կ'ընկրկիս) Ահ, անհ,
այդ ինչ է...: Կ'աղաչեմ, խելքիդ եկուր...: Մը քաշեր...
Բան մը չեմ ըներ... կ'երթամ...:

ԿԵՍՈՒՐԸ. — (Ապշած) Ողորմութեանդ մեռելիմ, Աստուած:

ՃԷԼԱԼ. — Խնայէ ինձի, Աստուածդ սիրես... Ի՛նչ կ'ուզես ան կ'ընեմ...:

ՀԱՐՍԸ. — Շատ աղէկ, կը խնայենք քեզ, և չենք պատժեր քու ոճրապարտ յանցանքդ:

ՃԷԼԱԼ. — Երկինքէն մինչեւ գետին շնորհակալ եմ, ո՞վ ազնիւ ու մեհանձն տիրուցի...:


ՀԱՐՍԸ. — Առջեւնիս իյնարով պիտի քալես ու փողոցին դռնէն դուրս պիտի ելլես: Բայց տես, եթէ դէպի մեզ դառնաս, կամ կասկածելի շարժում մը ընես, ճշմարիտ կ'ըսեմ, գնդակը կ'ուռես: Ու մեղի իրաւունք պիտի տայ օրէնքը, որ քան որ ալ անիկա նոյնիսկ Սահմանադրութեան այս օրերուն մէջ Հայերուս նկատմամբ դարձեալ արդարութեամբ չգործադրուի:

ԿԵՍՈՒՐԸ. — Սա ալ գիտնաս որ քու զէնքդ քովերնիս պահելով մէկտեղ, մինակ ալ չպիտի մնանք մինչեւ աղուս բանտէն ելլելը: (Լաւպարը ձեռքն առնելով) Ասիկա քեզի խրատ ըլլայ, որ ասկէց ետքը մէջ մըն ալ այս տունէն ներս ոտք չդնես: Հասկցանք:

ՃԷԼԱԼ. — Այո, այո, հասկցայ... սիրելի մայրիկա...:

ՀԱՐՍԸ. — Ուրեմն հիմա դէպի դուռ: Քալէ մեր առջեւէն:

ՃԷԼԱԼ. — (Գլուխը խոնարհելով խորհրդաւոր ակնարկ մը կը ձգէ հարսին վրայ, եւ կը դառնայ դեպի դուռ) Ձեր գերին եմ յաւիտեան...:



ԻՐԱՒՈՒՆՔ ԵՒ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Ա.

Աշխարհիս մէկ կողմը մեծ կալուածատէր մը կ'ապրէր, որուն համբաւը մինչեւ շատ հեռաւոր երկիրներ տարածուած էր: Անոր ունեցած կալուածի ընդարձակութիւնը սահման չունէր: Ուրիշ կալուածատէրեր, որոնք սահմանակից էին, երկիւղ կը կրէին անկէ, որովհետեւ անիկա շատ զօրաւոր էր, կրնար ոտնձգութիւններ ընել, և իրենց կալուածներէ սեւ մասին տիրանալ, ինչպէս որ ըրած էր ուրիշ շատ անգամներ: Կալուածատէրը քաջուած կ'ապրէր իր փառաւոր բնակարանին մէջ, անպատում շոպլ կեանքով մը, և միայն հրամաններ կ'արձակէր: Եւ այդ հրամանները միշտ խստիւ ի գործ կը դրուէին կալուածի բազմութիւ բնակիչներուն վրայ հսկող մեծ ու պղտիկ պաշտօնեաներէն, որոնք նոյնքան անգութ էին, որքան իրենց հրամայող տէրը: Ամեն ցեղէ ու դաւանութենէ խառն բնակիչներ կային այդ կալուածին մէջ: Անոնք ժրջանօրէն կ'աշխատէին, հողը կը մշակէին, հանքերը կը բանեցնէին, տեղույն բերքերը կ'արտածէին, և վաճառականութիւնը արհեստներն ու արուեստները կը զարգացնէին: Այսպէսով կալուածատիրոջ ունեցած անբաւ հարստութիւնը հեռզհեռ աւելի կը մեծնար: Բնակիչներուն մէջ կային նաև ամեն կարգի գիտնական, հեղինակաւոր և աշխարհահռչակ հանձարեղ մարդիկ, որոնք փառք ու պատիւ կը բերէին կալուածատիրոջ:

Բայց կալուածատէրը երբեք չէր գնահատեր անոնց արժանիքը: Ընդհակառակը զանոնք կը նախատէր ու կը հալածէր, որովհետեւ անոնք անվախօրէն ճշմարիտը կը խօսէին, և իրաւունք ու արդարութիւն կը քարոզէին միշտ և ամեն տեղ:

Բ.

Բնակիչներէ շատերը սակայն, միւսնոյն կալուածին մէջ, ժամանակով ունեցած էին իրենց սեպհական հողաբաժինները, որոնք անիրաւաբար, ըսկ կապիտ ոչով զօրութեամբ, և կամ պարզապէս խաբէական միջոցներով խլուած, յախշտակուած էին կալուածատիրոջ կողմէ: Եւ որովհետեւ այդ իրաւագործիները շատ մը պատճառներով անկարող էին ուրիշ կալուածներու մէջ երթալ ապրելու, մնացած էին այնտեղ ուր ծնուած էին իրենք և իրենց նախնիքները: Համակերպած, լուած, և տեղերնին խաղաղ նստած էին այն հեռաւոր գերագոյն յոյսով, որ գուցէ օր մը կալուածատէրը պիտի տկարանար, և իրենք պիտի կարենային զարձեալ ձեռք ձգել իրենց նախկին հողաբաժինները, և անկախ ու ազատ ապրելու իրաւունքները: Մտածած էին, թէ մեծ անմտութիւն մը պիտի ըլլար իրենց կողմէ այդ մասին արտունջ ու բողոք բարձրացնելը, իրաւունք ու արդարութիւն պահանջելը: Իրենք տկար ու ջախջախուած էին, իսկ անխիտ հզօր, և իր յողթական ոյժի ամենաբարձր գագաթին վրայ կանգնած էր: Համոզուած էին, որ այդ մտքով եղած ցոյցերը, նոյն իսկ ամենախաղաղ ձեւերու տակ, ցանկալի արդիւնք մը պիտի չունենային, և իրենց գլուխը հարուածող ահարկու թաթը կրկին պիտի իջնէր...: Ամեն բան կրնար պատահիլ: Գուցէ կալուածէն դուրս վաճառուելու դժբախտութիւն մըն ալ: Ուստի « մոռնալով » իրենց երբեմնի երջանիկ անցեալը, սխտած էին խոհեմաբար ծառայել կալուածատիրոջը, անոր հրամաններուն հնազանդիլ, և ապրիլ ինչ կերպով որ թոյլ կուտային զիրենք շրջապատող պայմանները:

Գ.

Բայց կալուածատէրը բաւական չէր եղած միայն կորզելով բնակիչներու հողաբաժինները, այլ նաև սխտած էր հետզհետէ անոնց քրտնաջան աշխատութիւններն ու ամեն տեսակ ընդունակութիւնները շահագործել: Հարստահարութեան ուրուականը միշտ ամենուն աչքին առջեւն էր: Կալուածատէրը, բնակիչներուն վրայ բարոյական ճնշումներ ու հալածանքներ ալ սխտած էր ի գործ դնել: Անոնք չէին կրնար իրարու քով հաւաքուիլ, իրենց ցաւերուն վրայ խօսիլ, և միջոց մը հնարել ճնշումի ու հալածանքի հասանքը զողորեցնելու, և կամ դէթ մեղմացնելու համար: Կալուածատիրոջ պաշտօնեաները, սուր հստառութեամբ անմիջապէս կ'իմանային հաւաքման տեղն ու ժամը, և զինուած վրայ թափուելով, հաւաքուողները կը ցրուէին: Բիրտ ու սպառնական ոյժը լեզուները կը կարկէր և ջանքերը կը ջլատէր: Անոնք չէին կրնար նաև գրել իրենց անցեալի ու ներկայի մասին ոչ հրատարակու, և ոչ իսկ մասնաւոր նամակներու մէջ: Հսկողութիւնն ու լրտեսութիւնը ամենուրեք: Իսկ երբ ուէ մէկը, արհամարհելով այդ բոլորը, անաստէր, բանուելով տանջանքներու կ'ենթարկուէր: Աւելի խիղախները, մշանջնատէս կ'անյայտանային մէջտեղէն...: Եղաւ ժամանակ մը, որ բռնաւորը իր կալուածին կրթարաններու ճրագիրներն ալ կրճատեց, փոփոխեց, կաղմեց ճիշտ իր ուզած ձեւով: Ապա օրէնք դրու, որ ամեն ցեղէ յաճախողները, կրթարաններուն մէջ իր տիրական լեզուովը միայն խօսին, գրեն ու կարդան: Այսպէսով իւրաքանչիւր ցեղի ու դաւանանքի պատկանող բնակիչներու ինքնուրոյն գոյութեան ապահովութիւնն ալ կը վերնար: Անոնք բարոյական մեծ վտանգի մը առջեւ կը գտնուէին:

Գ.

Հէք բնակիչներու հառաչանքներն ու հեծեծանքները կը

քարձրանային մինչեւ երկինք, որ խուլ կը մնար...: Կալուածատէրը տեսնելով թէ ինչ որ կ'ընէր իրեն կը մնար, կը հրճուէր, կը գոռոզանար, և իր մէջ միշտ աւելի բուռն պահանջ մը կ'ունենար բռնական յաղթանակներու: Անիկա իր բնակիչներուն համար այլևս ոչ թէ տէր մը, այլ ահ ու սարսափ մը, կատարեալ պատուհաս մը եղած էր: Կեանքը հեռզհետէ բոլորովին անտանելի կը դառնար այդ կալուածին մէջ ապրողներուն համար: Ի՞նչ կրնային ընել: Հեռաւոր կալուածատէրերէ ոմանք, լսելով այդ կալուածի խեղճ բնակիչներուն քաշածները, երբեմն բողբոջի մրմունջներ կը հանէին: Եւ սակայն իրաւունք չէին համարեր գործնական միջամտութեան քայլ մը առնելու: Իրենց շահերուն վրասէին: Ասոր վրայ հէք կալուածաբնակները, ճարերնին հատած, մէկ երկու մասնաւոր ու հաւաքական դիմուժի փորձեր ըրին: Քթաօհայց խօսքեր, աղաչանք, արցունք: Բոլորը անօգուտ: Կային սրտոտներ, որոնց արիւնը կը սկսէր գլուխնին ցատկել: Չայրիեաններ կ'ըլլար, որ աչքերնին կը դառնար: Անոնք վերջին յուսահատ շարժում մը ընել կը մտադրէին, լաւագոյն համարելով մեռնիլ, քան թէ այդպէս մարդկային ամեն իրաւունք կորսնցուցած քաշկուտուէր: Բայց ուրիշներ դանոնք կը ջորդորէին որ խաղաղ մնան: Կ'ըսէին, թէ բռնութիւնը խորտակել իրենց ոչ թէն վեր էր: Եւ հակառակ ամեն անյոյս փաստի, դեռ կը սպասէին անոնք, որ օր մը վերջապէս կալուածատէրը պիտի տկարանայ, կամ թէ անոր զգացումները գերբնական փոփոխութիւն մը՝ պիտի կրեն և սիրտը պիտի կակղի: Չէ որ ամեն վիճակ վերջ մը ունի...

Ե.

Իրերու դրութիւնը մինչեւ այն տեղ հասաւ, որ բնակիչները օր մը տեսան, թէ իրենց երկար տարիներու ընթացքին տընտեսած ընտանեկան փոքրիկ գումարներն ալ օր ցորեկով, քայարձակապէս կը կողպտուին կալուածատիրոջ կողմէ: Այդ

փոքրիկ գումարներով նեղ նուազ կը խնամուէին իւրաքանչիւր ընտանիքի որբ, այրի, և կարօտեալ անդամները: Այս թշուառներու գոյութիւնն ալ տիրող հալածանքներուն արդիւնքը: Բնակիչներէ շատերը, որոնք որ ամենատկարները կը համարուէին, մէյմէկ ձեւերով, կամ պատճառաբանութիւններով հեռզհետէ կողոպտուեցան, ճիշտ ինչպէս մարդիկ լեռներու մէջ աւազակներէ կը կողոպտուին: Աւելի ցաւալին այն էր, որ մէկ անգամ կողոպտուելով չաղատուեցան: Այնպիսի դրութիւն մը հաստատուեցաւ, որով անոնք ինչ որ պիտի կարենային տնտեսել անկէ ետքն ալ, իրենց մօտ պիտի չմնար, այլ պիտի յանձնուէր կալուածատիրոջը ամենամանրամասն հաշուետուութեամբ մը: Բնակիչներուն մէջ ընտանիք մըն ալ կար, մեծ, նահապետական ընտանիք մը, որ թէև շատ խոշոր խնայողութիւն մը չուէր, բայց կալուածատէրը կ'ուզէր զայն ալ միւսներու վիճակին ենթարկել: Այս ընտանիքն եւս կողոպտուելու համար այն պատճառը բռնած էր, որ իբր թէ անիկա իր ունեցած գումարը կը յատկացնէր ոչ թէ առաջադրուած բարեգործութիւններու, այլ կը գործածէր դաւադրական նպատակներու...: Բարուրանքը հիանալի էր: Ճիշտ գայլին ու գառնուկին առակը: Այս ընտանիքը ոչ միայն այդպիսի խորհուրդ մը երբեք մտքէն չէր անցուցած, այլ նաեւ բնակիչներուն մէջ միշտ ամենէն հաւատարիմը եղած, և կալուածատիրոջն ալ բաւական մեծ ծառայութիւններ մատուցած էր:

Զ.

Բայց կալուածատէրը չուզէր մէկէն ի մէկ կողոպտել այդ ընտանիքը, խորհելով թէ կրնար անխորժ հետեւանքներ յառաջ գալ: Ինքնագիտակցութեան որոշ աստիճանի մը հասած էր այդ ընտանիքը: Բացի այդ բաւական բազմանդամ էր, և անոր մէկ կարեւոր մասն ալ կը գտնուէր դրացիներու կալուածներուն մէջ: Կալուածատէրը գիտէր, որ իր յափշտակելիք գումարին մէջ ուրիշ կալուածներու մէջ ապրող նոյն ընտա-

— Սակայն, ես չեմ կրնար այդ տիրոջը հաւատարիմ ծառայ ըլլալու համար դաւածանել իմ խղճիս և ընտանիքիս իրաւունքներուն...:

— Ի՞նչ, այսքան դժբախտութենէ ետք, դարձեալ կը յաճախուիք: Օ՛րն ուրեմն, իմ սիրելի օգնականներս, գործի սկսինք...:

Պաշտօնատարը իր բազմաթիւ հետեւորդներով շրջապատեց այն արկղը, որուն մէջ կը գտնուէր այդ ընտանիքի աւանդական խնայողութեան գումարը: Եւ որովհետեւ երկաթեայ արկղը շատ հաստատուն էր, բաւական դժուարութիւն քաշեցին այդ յերկազակները, մինչեւ որ խորտակեցին անոր դուռը: Ու ակընթարթի մը մէջ տեղի ունեցաւ յափշտակման գործողութիւնը:

— Մեղք որ ստիպեցիք մեզ գործը մեր ձեռքով տեսնելու, ըսաւ պաշտօնատարը զիւսային ժպտով մը: Ինչ որ է: Մենք կ'երթանք այլևս: Մնաք բարով:

Թ.

Ու մինչ կը հեռանար աւազակապետը իր հետեւորդներով ու աւարով, ընտանիքին գլխաւորը սկսաւ անոր ետեւէն կանչել.

— Ոհ, այդ գումարը իմ բազմաթիւ որբ ու կարօտեալ դաւաններուս ապաւենն է, մի՛ տանիք:

— Զեր ամենուդ ապաւենը մեր ամենողորմած պետն է, պատասխանեց պաշտօնատարը դաժանօրէն:

— Անօթի պիտի մնան անոնք:

— Քար թող սւտեն:

— Բայց դուք բնաւ խիղճ չունիք ձեր մէջ. Աստուծոյ չէք վախնար...:

Հեղինակն ծիծաղներ, և յաղթական քայլերով մը նուազածութեան հնչիւնները բարձրացան կողոպտիչ խմբէն: Այն ատեն, հէք վշտահար ալեւորը, բոլորովին յուսահատ, ձեռքերը բարձրացուց դէպի երկինք, յետոյ խափանուեցաւ երեսին վրայ, և աղիողորմ ձայնով մը հեկեկաց.

— Աստուած իմ, Աստուած իմ, ո՞ւր է իրաւունքն ու արդարութիւնը...:

Սակայն այդ մեծ չարագործութիւնը կատարուած միջոցին, անդին զարմանալի ու անսպասելի դիպուած մը տեղի ունեցաւ: Գրեթէ ուղղակի հրաշք մը: Բոլոր հալածուած, ձնշուած, սարսափահար ու արիւնքամ կալուածաբնակներուն սիրտը ահազին ուրախութեամբ լեցնող պարագայ մը: Ահաւասիկ պատահածը: Բռնապետ մեծ կալուածատէրը, հեռաւոր շատ փոքրիկ կալուածատէրի մը հետ վէճի բռնուեցաւ այդ ատենները, կալուածական խնդրի մը համար: Անիկա իր ամբողջ ոյժը թափեց յանդուզն կալուածատիրուկին վրայ, որպէս զի զայն ջախջախէ, ու ոտքին տակ առնելով փոշի դարձնէ: Բայց իր դէմ համարձակ ու անվեհեր պայքարող մը գտաւ: Աշխարհի պատմութեան մէջ քիչ անգամ երեւցած դէպք մըն էր այս անհաւասար ոյժերու ձակատումը: Համամարդկային համակրութիւնը դէպի պզտիկ մարտիկը, և հակակրութիւնը դէպի անոր ահագնազօր թշնամին: Իրարու հետ կռուի բըռնուող այս երկու կալուածատէրերը կը նմանէին Աստուածաշունչ Գրոց մէջ ներկայացուած Դաւիթին և Գողիաթին: Ու վերջապէս, նոր Իսրայէլացին նոր Փղշտայիլին յաղթեց: Փոքրահասակը հսկան տապալեց: Ի՞նչ ահաւոր անկում, ինչ ամօթալի պարտութիւն:

Ժ.

Եւ սակայն, մեծ կալուածատէրը, իր այս անկումը վերագրեց վերջին անգամ կողոպտած նահապետական ընտանիքի պետին ըրած «անէճք»ներուն, որոնց արձագանգը հասած էր իր ախանջը: Ու սկսաւ տագնապներ ու մղձաւանջներ ունենալ Անոր աչքին յաճախ կ'երեւար թշուառացած ընտանիքին գլխաւորը, որ սուրբի մը պէս լուսապայծառ դէմք մը ունէր, և արտասուալից աչքերն ու դողրոջուն ձեռքերը դէպի երկինք բարձրացուցած, իրաւունք ու արդարութիւն կը խնդրէր: Անոր այնպէս կը թուէր, թէ վերէն հուր կը տեղայ իր բնակարանին

վրայ, և թէ հեազհեաէ ուրիշ շատ մեծ չարիքներ պիտի հասնին իրեն: Այն ասեն արամաղիր կ'ըլլար անմիջապէս ծերունիին վերադարձնել իրուած գումարը և հանգստանալ: Բայց երբ տաղնապէ ու միճաւանջէ գերծ կ'ըլլար, իր ազահ ու գուռղ ետը և այլ հաշիւներ թոյլ չէին տար իրեն, որ արձակած հրամանը յետս կոչէ: Միւս կողմէ կը դիտէր, թէ այդ ընտանիքը կողորտուած ուրիշ ընտանիքներու չէր նմաներ իր նկարագրով: Անիկա, եղածը երբեք չէր մոռնար, կեղծ ու պատիր խոստումներէ չէր օրօրուեր ու չէր թմրեր, և օտարաբնակ իր եղբայրակիցներուն հետ միացած, սաստիկ կը բողբէր իրեն դէմ: Կարուածատէրը տակաւ ուրիշ մտահոգութեամբ մըն ալ կը պաշարուէր: Անիկա կը սկսէր կասկածիլ, թէ քանի որ ինք իր ոյժի բարձունքէն ինկած ու տկարացած էր, այդ բաղմանդամ ընտանիքը կրնար օգտուիլ առիթէն, և ուրիշ դժգոհ ընտանիքներու գլուխն անցնելով իրեն դէմ ելլել, և իր կողմէ զբաւուած հողաբաժիններուն վերստին տէր դառնար: Ահա այս ծանր մտածումէն, անվերջ բողբներէն ու զինքը հալածող աղիտարեր ուրուականէն բռնադատուած, վերջապէս վճռեց գոհացում տալ այդ ընտանիքին, և օր մըն ալ, անոր վերադարձուց այն ամենը, ինչ որ բռնագրուած էր: Եւ նահապետական ընտանիքը, չի նայելով որ վաղարդեան ապահովութեան վտասհաւթիւնը չունէր դարձեալ, բայց և այնպէս, գէթ այդ օրը մեծ ուրախութիւն մը զգաց, տեսնելով որ երջանիկ դիպուածով մը այս անգամ յաղթանակ տարին իրաւունքն ու արդարութիւնը:



ՀՈՎՈՒԵՐԳ

Երիտասարդ մը և երիտասարդուհի մը, խօսակցելով, Սողալակէն կ'իջնեն վար:

Երկուքն ալ դեղադէմ, վայելչահասակ, լաւ հագուած:

Աղջկան աչքերուն մէջ առինքնող, գերեվարող ոյժ մը: Տղուն նայուածքին մէջ կորովի փայլ մը, կրակ մը:

— Գիտես, Կարօ, շուտ բաժնուելու եմ:

— Դնրձեալ այդպէս:

— Ի՞նչ ընեմ....:

— Երեք օր է, որ քեզ տեսած չեմ:

— Ստիպուած եմ, հոգիս:

— Երեք օր, թէ երեք տարի:

— Իսկ ինձի համար աւելի երկար ու անտանելի:

— Ա՛խ, Սօնա, Սօնա....:

Եւ երիտասարդը, աղջկան ձեռքը բռնելով, կը սեղմէ ջղաչին թափով մը:

— Ո՛ւՓ, չն՛ր քեզի, ցաւցուցիր: Ի՞նչ ոյժ ունիս....:

* *

Երեւանեան հրապարակի են արդէն:

Ոչ երեքտարաբարջեր և ոչ կառքեր կը բանին: Բոլոր խոնութիւնները գոց են: Թիֆլիզի այդ մեծ հրապարակը կատարեալ աօնական երեւոյթ մը կը ներկայացնէ:

— Ի՞նչ կը կարծես, Կարօ, արդեօք այս ընդհանուր ցոյցերը ցանկալի արդիւնք մը պիտի ունենան:

— Անշուշտ: Ճնշուած ժողովուրդը կ'ուզէ այլևս ազատ ապրիլ: Եւ կառավարութիւնը, ինչպէս որ կ'երեւայ, զիջած է:

— Սակայն եթէ յուսախառն ըլլանք:

— Գի՞ծես, Սօնա: Այդ ի՞նչ կասկած է:

— Նախազգացում մը...:

— Յոռետեսութիւն:

— Գուցէ: Երանի թէ...:

— Կամքի ոյժ ունեցիր: Վանէ քեզմէ այդ զգացումը: Մի՛ թոյլ տար, որ անիկա քու հոգուդ մէջ բոյն դնէ, և քեզ թունաւորէ: Թեւը:

* *

Տվարցով փողոցի առջեւ հասան:

— Սօնա, տես սա՛ կողմը:

— Պուշկինի պարտէզը:

— Կը յիշես...:

— Ճիշտ բանաստեղծի արձանին առջեւ էր, որ առաջին անգամ իրարու հանդիպեցան մեր աչքերը:

— Նմանապէս մեր սրտերը:

— Մենք լուռ կանգնած էինք...:

— Սակայն, մեր հոգիները, ահագնաձայն կը գոռային...:

— Իսկ բանաստեղծը, կարծես, իր նայուածքովը մեզ կը քաջալերէր:

— Եւ իր ոսկի քնարը, մեր սէրը կը նուագէր:

— Ես, գլխովի մը պէս տուն վերադարձայ...:

— Ես ալ խենթի պէս...: Ու հիմա ալ խենթի պէս եմ...:

Ի՞նչ, Սօնա, իմ սիրելիս, քիչ վերջը դարձեալ պիտի բաժնուինք իրարմէ...:

* *

Գողովինսկի ծառուղին են հիմա:

Ուրախ գուարթ կը շարժի բազմախուն ժողովուրդը: Կը ժպտի Թիֆլիզի գեղեցիկ երկինքը: Կարմիր դրօշակներ կը ծածանին ամբողջ ծառուղիի երկարութեանը: Ոգեւոր ճառախօսութեանց, ազատութեան կեցցէներու, երգերու ու նոսազներու ձայներ կը բարձրանան ամեն դիէ:

— Ինձի նայէ, Սօնա, ընդհանուր ազատութիւն է: Պէտք է որ մենք ալ ազատ ըլլանք: Ես այլևս չեմ կրնար քեզմէ հեռու ապրիլ, նոյն իսկ ըսպէ մը:

— Բայց միթէ ես կրնամ:

— Ուրեմն վերջ տարու է այս անիմաստ դրութեան: Պէտք է որ սլակուինք, միանանք անմիջապէս:

— Այո, սակայն արգելքները...:

— Ամեն արգելք պիտի ջնջեմ: Հասկցա՞ր: Միամիտ եղի՞ր դուն:

— Յնչսս, կեննքս:

* *

Անոնք կանգ առին պահ մը Փառայ Տաճարին դէմի կողմերը:

Կարօ շեշտակի նայեցաւ Սօնային:

— Աչքերդ պաղեր են, Սօնա: Ինչո՞ւ: Ըսէ ինձի. ինչ կը մտածես:

— Ե՛ս...:

— Երջանիկ կեանք մը ունինք մեր առջեւ: Հասարակական գործունէութեան ընդարձակ ասպարէզ մը: Գաւառները պիտի երթանք, և միացած ոյժով պիտի գործենք: Մէկ խօսքով, ապագան մերն է: Կը լսես:

— Այո...:

— Ժպտէ ուրեմն:

— Սիրտս կը արօփէ ուժգին...: Հանգստանալու տեղ մը: Մտնենք սա դիմացի պարտէզը:

— Բայց ինչ պատահեցաւ քեզի, իմ աննման հրեշտակս: Անոնք ուղղուեցան դէպի Ալեքսանդրեան պարտէզը:

*
*
*

Հաղիւ քանի մը քաջ աւած էին, երբ Գոլովինսկիի վրայ յանկարծ յառաջ եկաւ ահաւոր սարսափ մը, աղեղատառ վայնատուն մը, դիւահար խուճոպ մը...:

Բազմաթիւ դինուած Բօղաբներ, աչքերնին արիւնով լի, զինուորներու հետ թափեցան ազատութեան երազներով օրօրուն ժողովրդին վրայ, և ահեղ հրաձգութիւն մը սկսան:

— Եկուր, գոչեց Կարօ, Սօնան կերպով մը դուրս քաշելով մարդկային հոսանքէն, և հասցուց դայն մինչեւ Փառայ Տաճարի դրան սանդուղներուն վրայ:

— Կարօ, Կարօ...:

— Ինքզինքդ բռնէ:

— Սարսափելի է...:

— Քաջութիւն...:

— Ի՞նչպէս պիտի պաշտպանուինք

— Կրցածնիս պիտի ընենք:

Եւ Կարօ գրպանէն ատրճանակ մը հանեց անմիջապէս:

*
*
*

Բօղաբ մը իր հրացանը մեղդեց անոնց: Կարօ խելոյն հարուածեց: Բօղաբը թաւալղոր ինկաւ վար ձիէն:

— Անիծից արմատ, որոտաց ուրիշ Բօղաբ մը, և հրացանը պարպեց իր ընկերը սպաննողին վրայ:

Կարօ, այլևս չլրցաւ ատրճանակը քաշել, և փռուեցաւ գետինը, կուրծքէն դարնուած:

— Վնիս Կարօ... ձեց Սօնա խելացնոր, և իր սիրելին պաշտպանելու դիրքով մը, խափանուեցաւ անոր վրայ:

— Բեղ ալ հեալ, աղատասէր քաճ, հրհուայ Բօղաբը, և գնդակով մին ալ Սօնայի գլուխը ջախջախելով, ձին անդին դարձուց, հեռացաւ:

— Կարօ... հփփեց Սօնա:

— Սօնա... հառաչեց Կարօ:

Ու անոնք լռեցին, անշնչացան:

Արդեօք իրականութենէ երազի անցան, թէ երազէ իրականութեան...:



Ժ Պ Ի Տ Ը

Ա.

Կը ժպտէր, միշտ սիրուն ժպտ մը ունէր այդ աղջիկը իր գէմբին վրայ: Կը ժպտէր անիկա երբ և ուր որ ալ ըլլար, ինչ հարկի ու պարագայի մէջ ալ որ գտնուէր: Կը ժպտէր մերձաւորի ու հեռաւորի, ծանօթի ու անծանօթի, երջանիկի ու թշուառի: Ժպտար անոր համար անհրաժեշտութիւն մըն էր: Առանց ժպտի չէր կրնար մտալ:

Ժպտակենցազ այդ աղջիկը ունէր վայելուց արտաքին նկարագիր մը, և հրասարբէջ արտաշատութիւններ ու ձևեր: Բարձր ուսում մը ստացած ըլլալով հանդերձ, առանին ամենահատարակ աշխատանքէ մը իսկ չէր խորշեր: Ողբեր կենդանութեամբ լեցուն ու արագաշարժ, միշտ կատակասէր ու սրախօս, և ուրախ ու գուարթ էակ մը: Գեռ շատ փոքր էր, երբ անոր չարածպիտ գէմբը ամենուն ուշադրութիւնը գրաւած էր, և դայն կոչած էին Օրբորդ ժպտա: Անիկա այդ անունով ալ մեծցած ու հանրածանօթ դարձած էր Պաքուի մէջ: Միայն ճնարկներն էին, սր անոր իւզաբեր մկրտութեան անունը կը գործածէին: Եւ որովհետեւ ժպտա իր այդ կնքանունը չէր սիրեր բնաւ, շատ անգամ կը քաշքշէր դայն, ըսելով.

— Իւզաբեր. այսինքն ըսել կ'ուզուի իւզ բերող, իւզ ծախող, իւզի փաճառականութիւն: Ընող աղջիկ: Արդ, ով որ կ'ուզէ իւզտիլ ու ձենձերտիլ, թող այդ անունը իր բերանը առնէ:

Ընդարձակ էր Ժպիտի ունեցած ամեն հասակէ ու սեռէ համակրողներուն շրջանը: Զայն իբրեւ զաւակ, իբրեւ քոյր, իբրեւ ընկերուհի և բարեկամուհի նկատողներ ու սիրողներ կային: Ընդարձակ էր նաեւ Ժպիտի հասարակական գործունէութեան ասպարէզը: Անիկա, ազգային հարցերով զբաղող շրջանակներու մէջ փայլուն անուն մը ունէր: Ժողովներու միջոցին զուարթօրէն ու տրամաբանութեամբ կը խօսէր և կը վիճաբանէր: Գործին ջերմօրէն ջլերաբերուողները կ'ասղնտէր, և ընդհանուրին ոգեւորութիւն կը ներշնչէր իր սրամիտ խօսքերովն ու տպաւորիչ ժպիտներովը: Անիկա զրահանութեամբ ալ կը զբաղէր: Լրագրութեան մէջ մերթ ընդ մերթ կ'երեւային անոր ինքնուրոյն և կամ թարգմանական յօդուածները: Յաճախ հրաւեր կ'ընդունէր մասնակցելու բարեգործական հաստատութեանց ի նպաստ սարքուած երաժշտական երեկոյթներու, ուր կ'երգէր մշակուած, կլոր ու քաղցրահնչիւն ձայնով մը, և շնորհալի կերպով ալ զաշնակ կ'աճէր: Անիկա իր սիրայօժար մասնակցութիւնը կը նուիրէր նաեւ բարի նպատակներու համար տրուած ներկայացումներու: Թալի շնորհովը օժտուած ըլլալով, ամենամեծ յաջողութեամբ կը կատարէր իրեն յարմար դերերը: Արդէն նուագահանդէսի մը կամ ներկայացման մը յայտագրին վրայ Ժպիտի անուան երեւումը, ձեռնարկին յաջողութեանը երաշխիք մըն էր: Անոր յանձնուած հանգանակութեանց պաշտօններն ալ արդիւնաւորութեամբ կը պսակուէին: Մերով, և առանց ուէ պարծանքի այլոց օգտին ծուռացող այս աղջիկը, իր ազատ ժամանակներուն կ'այցելէր նաեւ միսթաթութեան կարօս, անտէր հիւանդներու ու վշտահարներու: Եւ, զրեթէ առանց բացառութեան, ամենուն վրայ ալ սփոփարար ազդեցութիւն մը կը թողուր անիկա իր յուսատու և զուարթ խօսքերովն ու անպայմանօրէն վարակիչ ժպիտներովը:

Բ.

Բարեկեցիկ վիճակ մը ունենալով Ժպիտի ծնողները, բան մը չէին խնայեր կեանքերնին ամեն կերպով քաղցրացնող ու

երջանկացնող իրենց մէկ հատիկ զաւակին համար, որ սակայն շուալ ծախսող մը չէր: Ժպիտ կը հագուէր շատ պարզ, բայց մաքուր ու կոկիկ ճաշակով: Կոյր հեռեւող մը չէր Եւրոպայէն հասնող ամեն նորաձեւութեան: Համետ վայելչութենէն երբեք չէր շեղեր: Գլխարկին վրայ կը տեսնուէր միայն ժապաւէն. բնաւ թուշուն, փետուր ու ծաղիկ: Տնէն դուրս, անպայման ձերմակ ձեռնոց: Կուրծքին վրայ, ոսկիէ սղտիկ ժամացոյց մը, առանց շղթայի: Ուրիշ ոչ մէկ զարդ: Ականջները ծակել տուած չէր: Բրնձափոշի չէր գործածեր, բայց մանուշակի հոտով կ'օծուէր միշտ: Անոր առատ սեւ մազերը ամեն ժամանակ, զանազան հաճոյատեսիլ ձեւեր կ'առնէին զլիւն վրայ: Ու այդ ինքնատիպ ձեւերէն օրինակ առնողներ շատ կային: Բայց այդ դասական աղջկան մազին ձեւը չէր միայն ուրիշներուն իբրեւ օրինակ ծառայող: Ճշմարիտ յարացոյց մը նաեւ անոր ընդհանուր երեւոյթը, և բոլոր ձեւերն ու շարժումները: Այսպէս, ինչ ճաշակով հագուիլը, հովանոց ու հովազար գործածելու կերպը, քալուածքն ու կեցուածքը, խօսիլն ու նայուածքը, նստիլն ու ելլելը, երգելն ու նուագելը, բարեւումներն ու մեծարանքները, և այլ քաղաքաւարական եղանակները, իրենց բոլոր մանրամասնութիւններով: Ու միայն անոր բնական զուարթութիւնն ու մշտնջեան ժպիտներն էին որ կը մնային անընդօրինակելի:

Անիկա մեծ սէր մը կը տածէր զուարթ սծով գրուած վէպերու, և մանաւանդ երգիծական գրքերու նկատմամբ: Անոր գրադարանին մէջ կ'երեւային Արիսթօֆանի, Մօլիէրի, Պօմպօզէի, Մերվանդէսի, Կօկօլի, Պարոնեանի, և ուրիշ բոլոր հին ու նոր նշանաւոր երգիծաբաններու գործերը: Անպատճառ թատրոն պիտի երթար, երբ լսէր որ կատակերգութիւն մը կը ներկայացուի, Հայ կամ օտար դերասանական խմբի մը կողմէ: Նուագախաղերու մէջ ալ նախընտրութիւններ ունէր: Մօզարտի, Ռօսսինիի և Տօնիճէթիի քանի մը հանրաճանօթ հրաշակերտներէն զատ Օֆէնպախի, Օպէրի, Բլանդէթի, Սիլբէի, Ատամի և Լըքօքի նման երաժշտապետներուն գործերովը

շատ կը խանդավառէր: Եւ արդէն տունը և սյուր, առհասարակ, այդ վարպետներու արտադրած գործերէն կը նուազէր: Իր զծած զարնանային զուարթարար տեսարաններ ներկայացնող իւզաների զաշտանկարներով զարդարած էր տան բոլոր սենեակները:

Անկիս ստիւրութիւն ունէր, որ երբ եկեղեցի երթար քառաձայն սրտարար լսելու, կանանց շրջանակէն դուրս, մարդկանց մօտ կը կանգնէր, որովհետեւ կ'ուզէր հեռու ըլլալ բարեպաշտութիւններու դրոշմներէն, որոնցմէ բնաւ չէր սխորժեր: Եւ որովհետեւ ժպիտ հակառակորդներ ունէր, այս պարագան առիթ մը կ'ըլլար, որ անոնք իրենց լեզուին կապերը արձակէին: Բայց այդ նախանձամիտ կիներն ու աղջիկները, արդէն առանց այդ ալ, միշտ կը չարախօսէին անոր վրայ: Եւ ամեն անգամ որ անոնց բամբասանքները կը լսէր, ժպիտ կուշտ մը կը ծիծաղէր, և լրարերներուն զառնալով կը պատուիրէր.

— Գնացէք, կ'աղաչեմ, և այդ բարեսրտուկներուն ու անուշեղբուրակներուն ըտէք, թէ շատ ջնորհակալ եմ իրենցմէ զիս այսպէս խնդացնելու համար:

Ի՞նչ էր այդ նախանձտներու չարախօսութեան գլխաւոր նիւթը: Անոնց անսպառ դրամագլուխն այն էր, որ ժպիտ տղամարդոց ներկայութեանը շատ համարձակ էր: Ասիկէ դատ, իբր թէ անոր ունեցած հասարակական բոլոր գործունէութեան նպատակը ուրիշ բան մը չէր, եթէ ոչ միայն երեսու, և մասնաւորապէս հարուստ երիտասարդներու ուշադրութիւնը գրաւել, որպէս զի ամուսնութեան առաջարկներ ըլլան իրեն անոնց կողմէն: Ժպիտի հակառակորդները կամ չզիտէին, և կամ չէին ուղեր գլխաւ, թէ այդ մարդը սրտով աղջիկը պէտք չունէր ջանքեր թափելու, ամուսնական առաջարկ ընդունելու համար, քանի որ առաջարկութիւնները անվերջ էին: Այդ ինքնընտր թեկնածուներուն մէջ կային զարգացածներ, աչքառու զիրբի տէր եղողներ, և մեծ հարուստներ: Ամենն ալ պաշտելու աստիճան կը սիրէին զայն: Եւ ժպիտ, անշուշտ,

շատ վաղուց, իր փափաքած ամենագեղեցիկ պայմաններով օծառած ամուսնութիւն մը կնքած էր արդէն, եթէ միայն կամք ունենար ամուսնանալու:

Գ.

Եւ սակայն ժպիտ ամենեւին նպատակ չունէր ամուրի մնալու, և կամ աշխարհէ ձեռք քաշելով, երթալ կուսանոց մտնելու: Եթէ անկիս, ամուսնական բոլոր առաջարկութիւնները հաւասարապէս կը մերժէր, պատճառն այն էր, որ չէր ուզէր ամուսնաբեր: Անոր աչքին սեւ փայտն զիրք ու վիճակ հրապուրչ ու նշանակութիւն չունէին: Փնտռածը այլ բան էր: Միայն զաղափարական ու սիրածովս կեանքի մը երազն ունէր: Ու անկիս համարած էր, թէ այդ կարգի միութեան մը հասնելու համար, պէտք էր որ իր գրացումները առաջնորդէին իրեն: Ահա թէ ինչն անգրգուռիօրէն կը սպասէր իր սրտի ձայնին ու թերազանքներուն:

— Ոչ կը ծախուիմ, ոչ ալ կը գնեմ չարքատանիներու պէս, կ'ըսէր անկիս իր ընկերուհիներուն՝ որ ծախուելու համար հոգինին ելլելու չափ կը կոտորուէին ու կը ասնջուէին: Իրաւ որ ձեր վերնատունը տախտակ է, դուք փախուկներ էք, որ ինչ ալ ըլլայ, կ'ուզէք վաչրիեան մը առաջ ինքզինքնիդ յանձնել աքաղաղներու պէս վրանիս տանքացող սա տղամարդոց հովանաւորութեանը: Ի՞նչպէս կարելի է, առանց փոխադարձ համակրութեան, անձնատուր ըլլալ հանդիպողին, ով և ինչ որ ալ ըլլայ ան, պարզապէս տունը մնացած քուրիկ ըլլալու վախէն թռուրած:

Այսպէս թէ այնպէս, եղաւ օր մը, որ սիրատուածիկը իր աղեղը լարելով, նետահարեց ժպիտի սիրտը: Մակայն անկիս չապալեցաւ: Ինքզինք բռնեց: Երբեք չի տկարացաւ կրած զօրեղ սրտահարուածէն, և վաչրիեան մը իսկ չղարկեցաւ ժպտելէ: Ոչ որ իմացաւ, թէ անոր ներքին աշխարհին մէջ այդ տեսակ մեծ փոթորիկ մը փայթած էր:

— Բայց այդ ժպիտներդ զիս պիտի խենթեցնեն, ըսաւ անգամ մը ժպիտին այն երիտասարդը, որ փոխադարձաբար կը սիրուէր անկէ, և չէր կրնար այլեւս զսպել իր զգացումները:

Ժպիտ, անխռով երեւոյթով մը ժպտեցաւ, և անփոյթ ձեւով մը պատասխանեց.

— Իմ ուղածս ալ ձիշտ այդ է...:

— Կրահներու մէջ կը վառիմ:

— Կը խնդրեմ ուրեմն, քիչ մը հեռուն կեցիր ինձմէ, որպէս զի զիս ալ չի վառես քեզի հետ...:

— Ախ, իմ հոգեակս, ալ համբերութիւն չունիմ սպասեալու: Ե՛րբ տեղի պիտի ունենայ մեր միութիւնը:

— Դուն միթէ չէս զիտեր, որ Հայերու մէջ միութիւն ըսուած բանը գոյութիւն չունի...:

— Ես չեմ կրնար ղիմանալ այս ցաւին:

— Բժիշկին զնա. դեղ մը առ...:

— Դեղս դուն պիտի տաս:

— Ժպիտ մը: Կ'ուզես:

— Շատ կը սիրեմ քեզ:

— Ատիկա հասկցանք: Ուրիշ նոր լուր մը ունիս...:

— Կը պաշտեմ քեզ:

— Ո՛ր է հասցա երկրպագութիւնդ...:

— Իմ երկնային հրեշտակս, իմ թագուհին:

— Աղէկ: Այլևս երթաա բարով:

— Երթնամ:

— Միթէ բաւական չէ, որքան որ մնացիր իմ գահիս պատուանդանին առջեւ...:

— Աւելի լաւ է ինձի մեռիւր ըսես, քան թէ զիս ճամբու դնես:

— Այդ պարագային, երկուքէն ս'ըր որ հաճելի է քեզի...:

— Մեռնիլը:

— Լաւ ուրեմն...:

— Եւ հոս, քու աչքերուդ առջեւ:

— Սակայն, մի՛ մոռնար, բարեկամս, թէ ասկէ շատ հեռու կը դանուի քու ցմահ ուխտած ազգասիրական գործունէութեանդ պատերազմադաշտը:

— Իսկ եթէ իրաւ մեռնիմ հոս, իմ այս ցաւէս:

— Այն ատեն մէկալ աշխարհին մէջը ինձի կը սպասես: Ու երբ որ ես ալ գամ, հոն կը սկսինք նորէն շարունակել մեր այս գուարձալի կատակերգութիւնը...:

Վերջապէս շատ ժամանակ չանցաւ, և գեղեցիկ օր մըն ալ կատարուեցաւ անոնց պրակադրութեան հանդէսը: Եւ այդ հարսնիքը քաղաքին ամբողջ Հայ բնակիչներուն օրուան խօսակցութեան նիւթը եղաւ: Ժպիտը լաւ ճանչցողները ամենեւին չի զարմացան այդ ամուսնութեան: Իսկ անոնք, որ այդ աղջկան զգացումներուն անձանօթ էին, և վրան կը խօսէին, ըսելով, թէ անիկա անպատճառ միլիոնատէր փեսայու մը կը հետապնդէ, կատարուած իրողութեան առջեւ ասի ի բերան մնացին ու բացազանչեցին.

— Պահ, որո՞ւ մտքէն կ'անցնէր, թէ անիկա ետքը ետքը ատանկ անկուտիի մը հետ պիտի կարգուի: Յիրաւի կատարեալ ապուշ մըն է եղեր սա ժպիտը:

Իրաւ է, թէ այդ վայելչահասակ ու համակրելի դէմքով փեսան ճշմարիտ անկուտի մըն էր թէև, բայց մտաւորապէս զարգացածի և աղգային գործիչի համբաւ մը ունէր:

Գ.

Մեղրալուսինը ղիւթական երազ մը եղած էր երկու սիրակցորդ հողմներուն համար: Ժպիտ իր ամուսնական համեստուկ յարկին տակ, զգացած գերագոյն հրճուանքէն ու երջանիկութենէն սրտազեղած ու զզլիսած էր: Գարնանային արևու ձառագայթներուն տակ ղիւտիցած թռչունի մը կը նմանէր: Անդադար ասղիս անդին կը թռչտէր, կ'երգէր, կը ձուռտէր: Իսկ անոր ամուսինը, Վահէ, ինքզինքը բոլորովին կորսնցուցած էր: Անիկա, աննման կուռածաղիկը խլած ըլլալուն համար

յարգական խանդավառ ցոյցերու աւարկայ կ'ըլլար: Երբեմնի պարտուած միջակիցներն իսկ, Կովկասեան ասպետական ոգիէն մըւած, կուգային իրենց ջերմ շնորհաւորութիւնները անոր մատուցանելու: Բազմաթիւ երկատարող սրտերէ երանութեան հառաչներ կ'ուզուէին անոր: Բայց այս բոլորը անոր աչքին չի կային: Ներքին կեանքի անասման հրապուշտ ամբողջ արտաքին աշխարհը մտայած էր: Երջանիկ ըլլալէն աւելի բան մըն էր: Անիկա կը գողար, կը խենթենար պաշտելի յատկութիւններով օժտուած իր կնոջը վրայ: Նոյն իսկ այդ երկնային գանձին տիրացած ըլլալու մասին կ'ունենար վայրկեաններ, ուր իր սեպտական աչքերուն ալ հատարողը չէր ի գար:

— Խեղբիդ եկուր, եթէ ոչ բռնաշապկի կը հագնենմ' քեզի, կ'ըսէր անոր ժպիտ, լրջութեան խրատ տալու ձեւով մը:

Բայց միևնոյն վայրկեանին ինքն էր, որ ահազին ծիծաղ մը փրթցնելով, կը նետուէր յառաջ, և լեզուի ու ձեռքի հազար ու մէկ տեսակ կատակներով, իր հմայքէն թուրցած ամուսնոյն հոգին կը հանէր:

Ազջիկներ կան, որ երբ կ'ամուսնանան, « Տիկին » կոչուիլը իրենց ականջին խորթ կը հնչէ մէկէն ի մէկ, առաջին անգամ: Այնպիսիներն ալ կան, որ աիկին ըլլալէ ետք, պիտի ուզէին, եթէ հնարը գտնուէր, մինչեւ վերջը « Փրկորդ » անուանուիլ Պարզ քմահաճոյքէ մը աւելի, յաճախ ամուսնութենէ դժգոհ ըլլալու խնդիր մը գուցէ: Իսկ ժպիտ, ընդհակառակը, իր տիկնութեան առաջին վայրկեանէն սկսած, « Տիկին » յորջորջուելէ չափազանց մեծ հաճոյք մը զգացած էր: Կը պատասէր նոյն իսկ, որ իր առանձին եղած ժամանակը, երբեմն փափաք կ'ունենար տիկնութեամբ գուարճանալու:

Այսպէս, անիկա, անգամ մը սենեակին մեծ հայելիին առջեւ անցնելով, գեղանի գլուխը բարձր բռնած ու շրջադիտարկ քղանցքները ձեռքովը հաւաքած, սիգածեմ' քայլեր առաւ, և աչքերը միշտ հայելիին, սկսաւ խնդալ ու ինքզինք խօսիլ, այնպէս երեւակայելով, որ իբր թէ փողոցէն կ'անցնի այդ պահուն, և դէմը կ'ելլէ ծանօթ պարոն մը:

— Պատիւ ունիմ' բարեւելու ձեզ, յարգելի Տիկին ժպիտ, կ'ըսէ պարոնը խորին յարգանօք, գլխարկը վար առնելով և խոնարհելով:

— Բարեւ ձեզ, Պարոն, կը պատասխանէ ինքը:

— Կը խնդրեմ, աղնիւ Տիկին ժպիտ, թոյլ տուէք որ ձեռքերնիդ համբուրեմ, և իմ սրտազին մեծարանքներս մատուցանեմ' ձեզ:

— Օ՛, շատ զգածուած եմ' ձեր ընծայած պատուէն:

— Ի՞նչպէս է ձեր թանկագին առողջութիւնը, Տիկին ժպիտ:

— Հիանալի, պարոն:

— Շատ ուրախ եմ:

— Հապա ես որքան:

— Արդեօք ինչո՞վ կրնամ ասպետական ճառագութիւն մատուցանել, և հաճելի ըլլալ ձեզ, շնորհալի Տիկին ժպիտ:

— Դիմացս պար մը բռնելով:

Եւ քահագահելէն կըրած, ինկաւ աթոռին վրայ:

Ամիսները կ'անցնէին այսպէս, անդալի կերպով: Բայց ժպիտ, միայն իր տիկնութեամբ ու ամուսնական յարկի երջանութեամբը չէր որ կը խայտար: Դրսի կեանքը երբեք անտես առած չէր: Անիկա իր ժպտասփիւռ, միսթարիչ առաքելութիւնը, և հանրային բարի գործունէութիւնը, ըստ առաջնոյն կը շարունակէր: Սահմանափակուիլ չէր գիտեր ու չէր կրնար: Եւ արտաքին գործունէութիւնը անոր ներքին երջանկութեան աւելի մեծ թռիչներ' կուտար ու կը հասցնէր մինչեւ երկնային բարձունքները:

Այս մասին, սակայն, կատարեալ հակապատկեր մը կը ներկայացնէր անոր կեանքի ընկերը: Արդարեւ զարմանալի էր տեսնել այդ « թունդ ազգային գործիչ » ի համբաւը վայելող անձը, որ այլևս չէր հետաքրքրուեր իր սիրոյ անակէն դուրս գտնուող խնդիրներով, և չէր ոգեւորուեր իր երբեմնի գեղեցիկ գաղափարներով: Անիկա, ուղղակի, կըբոտ հաճոյամուրթեան մը անձնատուր, ամեն սկզբունք ու պարտականութիւն զանց

առած, և բոլորովին մեղկացած ու յուզացած էր: Ու Ժպիտի հրամայական ժպիտներն էին միայն, որ կը ստիպէին դայն, անհրաժեշտ եղած պարագային գէթ, քիչ մը թողուլ իր սիրաքնարի նուազումը, և երթալ պարտք մը կատարել: Այնպէս որ, որ մըն ալ Ժպիտ փայտաշուն հեղնանքով մը սա դիտուղութիւնը ըրաւ անոր.

— Հնարկաւ, բերդը գրաւեցիր, լմնցաւ, ու ազգը փրկուեցաւ... Ի՛նչ պէտք այլևս գործելու և օգտակար ըլլալու: Այնպէս չէ, իմ գուրգուրոտ աղանեակս...:

Ե.

Քիչ մը ժամանակ ալ, և ահա Ժպիտի մարմնոյն վրայ արտասովոր վիճակ մը: Անիկա կը « գիրնար »: Չսիրածը: Բայց հոգը չեղաւ, քանի որ գիտէր, թէ այդ « գիրութիւն »ը ժամանակաւոր էր: Բնական ու բնականն հարկ մը...: Ուստի, անիկա, իր մարմնոյն վրայ հեռոցհեռէ շեշտուող այդ փոփոխութենէն չի դժգոհելէ դատ, շատ ալ գոհ մնաց: Նոր տեսակ երջանկութեան մը վայելման բերկրանքովը լեցուեցաւ: Ու երբ որ այդ խնդիրը իրենց մէջ խօսակցութեան նիւթ եղաւ, անիկա հարցուց իր ամուսնոյն.

— Ըսէ տեսնեմ, Վահէ, թէ ի՛նչ անուն պիտի դնենք այն չարածձի պտըտիկին, որ Հրատ մորթակէն ձամբայ ինկած, կուգայ սա մեր պաղ աշխարհը...:

— Անուններու ամենագեղեցիկը:

— Չես զխտեր, թէ որքան պիտի չարչարեմ դայն:

— Կ'երեւակայեմ:

— Բայց երբեք պիտի չթողում որ լայ: Ընդհակառակը պիտի սորվեցնեմ անոր, որ ցաւ մը ունեցած ատենն ալ ժպտի, խնդայ:

— Ես կը վախնամ նոյն խակ, թէ դուն այնքան յափըտակուլս անոր սիրովը, որ զիս մոռնաս:

— Անշուշտ: Քեզ փողոց պիտի ձգեմ այն ատեն, քանի

որ մը բանի մը պէտք պիտի չգաս դուն...:

Ժամանակի ընթացքին, հեռոցհեռէ, Ժպիտի յղի վիճակը քայքայեցորէն աչքի իշնող աստիճանի մը կը հասնէր: Եւ սակայն, անիկա, դարձեալ քաշուած չէր արտաքին կեանքէ: Մարմնոյն նորաստաց անպարփակելի ձեւը կոկող զգեստներ հագնելով, կը հասնէր ամեն տեղ, ուր որ իրեն պէտք կար: Միշտ նոյն եռուն, կայտուն, արագաշարժ, անձնուէր, և կենդանութեամբ ու ցնծութեամբ լեցուն էակը:

Երկունքի օրերը մօտեցան վերջապէս:

Բայց, յանկարծ, նոյն միջոցներուն Կովկաս աղէտավի փոթորիկի մը մասնուեցաւ: Ահուելի խժողութիւններու թատերավայր մը դարձաւ այդ դրախտանման երկիրը: Կառավարութիւնը յաջողեցաւ, երկար ատենէ ի վեր իր որոճացած մէկ ծրագիրը իրագործել: Կովկասի երկու ամենակարեւոր ազգաբնակչութեանց, այսինքն Հայերու և Թուրքերու միջեւ ատելութիւն մը ձգեց, անհիմն ու ստայօղ լուրեր տարածելով...: Ու զրգուռները, դիւային թափով մը, յառաջ գնացին դիտաւոր քաղաքներէն սկսած մինչեւ յետին անկիւնները բնակող Թուրքերուն մէջ: Դպրոցի երես չիտեսած, քաղաքակրթութենէ միշտ խուսափած այդ մոլեռանդները առիթը գտան իրենց քանդող, յափշտակող ու սպաննող բնածին փափաքին գոհացում պատճառելու: Եւ անմիջապէս ոտքի ելլելով, թեւերնին սոթեցին, որպէս զի Հայերը ոչնչացնեն: Իսկ Հայերը, որ զգուշութեամբ ու հեռատեսութեամբ կը հետեւէին բոլոր իրերադարձութիւններուն, իրենց լսածներէն բնաւ չի զրգուռեցան: Անոնք, տեսնելով Թուրքերու ընթացքը, զանոնք զգուշացուցին բանասերիւի լարած դաւերէն: Չանացին որ անոնք բանակաւորութեան ու խղճի դան, և ետ կենան իրենց համար եւս հաւասարապէս ազիտաբեր եղող այդ ոճրական յիմարութիւններէն: Բայց անօգուտ եղաւ ամեն ձիգ: Թուրքերը երբեք չի կամեցան ըմբռնել, թէ կառավարութիւնը Կովկասի երկու դժբաւոր ցեղերը իրարու բաղխել տալով կ'ուզէր անոնց կենտական ոյժերը տկարացնել, որպէս զի այլ եւս չի կասկածի, թէ օր մը

անոնք կրնան երկրաբնակ միւս դժգոհ ցեղերուն գլուխն անցնել, և տեղական անկախութիւն մը ձեռք բերել...:

Ահա այսպէս, սատանան փորձերնին մտած, և իրենց արխնոտ քթին ծայրէն անդին չտեսնող Թուրքերը կատաղութեամբ յարձակեցան Հայերուն վրայ: Կռիւ երկրին ամեն կողմը: Ու անբնական չէր ի հարկէ, որ տեղական իշխանութիւնները առհասարակ լուռ հանդիսատեսներ եղան կատարուող բոլոր հսկայական եղեռնագործութեանց: Անոնք, արժանաւոր միջամտութիւն մը չընկէ զատ գաղտնապէս, և երբեմն նոյն իսկ յայտնապէս, բացարձակ կերպով, օգնեցին ու քաջալերեցին Թուրքերը: Ասոր ալ պատճառը պարզ էր: Չէ որ Հայերք Կովկասի մէջ իրենց տիրացած տնտեսական ու բարոյական մեծագոյն ոյժով, Թուրքերէ աւելի վտանգաւոր տարր մը համարուած էին: Ասկէ զատ, կառավարութիւնը ուղած էր վրէժ լուծել Հայերէ, որ համարձակած էին իրեն դէմ կանգնել, երբ անոնց եկեղեցական կալուածները խլած էր բռնաբար: Հայերը, սակայն, չի նայելով իրենց ինքնապաշտպանական սեղմ պայմաններուն, սկսան հնար եղած բոլոր ազնիւ միջոցներով դիմադրել վայրենի թշնամիին: Եւ անոնք ոչխարներու պէս չէ մորթուեցան ընդհանրապէս: Պատահեցաւ մինչեւ իսկ, որ դառնազան վայրերու մէջ յաղթանակներ ալ տարին շնորհիւ իրենց մշտարթուն հսկողութեան, և բռնած պաշտպանողական դիրքին:

Զ.

Հայ-թրքական կռիւները Պաքուի մէջ բռնկած էին աւելի սասախօրէն: Ու այն թաղը, ուր կը բնակէր Ժպլտ, Թուրքերու խուժանական խմբերը յաճախ կ'երեւային: Անոնք կ'անցնէին, կը դառնային, « Մահ Հայերուն » ազադակելով բարձրաձայն: Այդ խուժանախմբերը, որոնք կանոնաւորապէս զինուած էին, կազմակերպուած Հայ խմբերու վրայ երթալէ կը զգուշանային, և անոնցմէ հեռու կը փախչէին: Անոնք, Հայերու ուղիղ, ճակատաբաց ու վեհանձն վարմունքներէն բոլորովին զուրկ էին:

Ընդհանրապէս կը յարձակէին անդէն, տկար, կամ առանձին ու անօգնական մնացած Հայերու վրայ, զանոնք կը սպաննէին, և անոնց տուներն ու դիակները կը կողպտէին:

Ժպլտենց Ռուս սպասուհին, այն օրը, առաւօտուն կանուխ, իր հագուստները հաւաքելով ու ունեցած իրաւունքն ստանալով, հեռացած էր: Անիկա չէր ուղած մնալ Հայու տան մէջ սա համոզմամբ, թէ իրեն վտանգ մը կրնայ պատահիլ...: Վահէ երկու օրէ ի վեր արդէն տնէն դուրս ելած չէր: Իսկ երբ որ սպասուհին մեկնած էր, անիկա տանը դրան տոկունութիւնը ստուգելէ, և պէտք եղածին պէս ամրապլնդ մը փակելէ ետք, իրենց յարկի պատուհաններու փեղկերն ալ քաշած, և սկսած էր տենդոտ քայլերով ձեմել կիսաստուեր սրահին մէջ: Կանխապէս որոշուած էր, որ եթէ երբեք տունը յարձակման ենթարկուէր, իրենք ալ և վերի յարկը բնակող Հայերն ալ, տանիքէ տանիք անցնելով, պիտի փախչէին:

Որքան որ ալ պատուհաններու փեղկերը քաշուած, բայց անոնց մէջի բարակ ձեղքերէն կարելի էր դիտել տան առջեւի ու դիմացի փողոցները: Նոյնպէս կ'երեւար քիչ մը անդին փռուող հրապարակը, ուր կը սրբորէր սրտապատառ տեսարան մը: Այլ և այլ կէտերու վրայ ինկած էին սպաննուածներու մարմիններ: Հոսած արիւններէն գետինը տեղ տեղ ներկուած էր: Ամեն կողմէ և ամեն ուղղութեան վաղողներ կային: Անոնցմէ ոմանք կը կարծէին այս կողմը գտնել իրենց փրկութիւնը: Ուրիշներ հակառակ կողմ մը աւելի սպասով կը համարէին: Փախչողներուն մէջ կային զլխաբացներ ու ոտաբոս պիկներ: Երբեմն ալ կը տեսնուէին պատուած հագուստներով մարդիկ ու կանայք, և վրանին ու գլուխին արիւնոտ վիրաւորներ:

Ժպլտ սրահի մէկ պատուհանին առջեւը շարունակ կեցած, փեղկի ձեղքերէն դուրս կը դիտէր: Անոր սիրտը գերայուզուած և հոգին ալեկոծուած էր, թէև դարձեալ անոր դէմքին վրայ կ'երեւային ժպիտները: Սակայն այդ ժպիտները, այս անգամ, սովորական ժպիտներէն տարբեր, խորհրդաւոր արտայայտու-

Թիւն մը ունէին: Օղը թնգացնող հրազեններու պայթիւնները, արշաւող խուժանակներու սպառնալից գոռ ու գոչերը, և տիրող ընդհանուր ահաբեկ խառնաշփոթութիւնն ու ժխորը անոր ուշը չէին գրաւեր բնաւ: Անոր աչքերուն կային միայն գեանատարած զիակներու տեսքը, հոգեւարքներու տանջալից քաշկուտութիւնը, և մահէն փախչողներու զարհուրահար երեւոյթները: Եւ Վահէ, որ շարունակ կ'անդրադառնար իր կնոջ գրութեանը վրայ, սաստիկ մտահոգ էր անոր մասին: Բնաւ իր կամքովը չէր, որ անիկա լարուած ուշադրութեամբ դրսի սարսափելի կեանքովը կը զբաղէր: Սակայն, դայն պատուհանին առջեւէն ասդին բերելու համար ըրած բոլոր ջանադրութիւնները ապարդիւն եղած էին:

— Դուն պիտի հիւանդանաս այդպէս, ըսաւ վերջապէս անիկա ցած ձայնով, և աղերսական ու սիրազին եղանակով մը:

— Հիւանդներ կան, որ մեզ նման փոտած առողջներէն շատ աւելի գործեր կը տեսնեն այս պահուս, պատասխանեց Ժպլիտ: Թանձր քօղ մը մեր երեսին...:

— Այս տեսակ պարագաներու մէջ, զգոյշ ըլլալ պէտք է:

— Գոնէ տիկի մը պէս ուռեցած ու այսքան ծանրացած ըլլայի...:

— Ի՞նչ պիտի ընէիր:

— Այսպէս վախկոտ մկան մը պէս տունին անկիւնը չէի քաշուեր:

— Բայց, կամաց, ստանկ բարձր մի՛ խօսիր:

— Ծոցդ քար մը դիր:

— Խոհեմութիւն:

— Անշուշտ խոհեմութիւնդ է պատճառը, որ անձնապաշտպանութեան համար ատրճանակ մը իսկ չունիս:

— Կը ինդրեմ... սիրելի Ժպլիտ:

— Ահաւասիկ քաջ ազգային գործիչ մը, որ ճշտապէս կրնայ պատիւ բերել իր ցեղին...: Հիացումներս քեզ, կարծի տղամարդ...:

— Այս սոսկալի վայրկեանին ալ կատակ, իմ անուշիկ կիներ:

— Եկուր, եկուր ուրեմն, իմ խեղճուկ էրիկս, որ քեզ պահպանեմ իմ սա անթափանցելի շրջագրեալ-վահանովս, քանի որ դուն այդքան կը վախես:

Է:

Տան առջեւի փողոցէն աղէխարշ ձայն մը բարձրացաւ այդ միջոցին:

— Ի սէր Աստուծոյ, կեցէք, թողէք դիս...:

Աղէբեկ մազերով, անդէն Հայ մըն էր, որ տասնեակ մը թուրքերու մոջեւէն կը փախէր: Անիկա վերահաս փտանդին հանդէպ բնականէն դեր ի վեր ոյժ մը ստացած, փողոցէն մտաւ հրապարակ, և դարձ գարձիկ ու կրօր շրջանիկ մը ընելէ ետք, ուղղուեցաւ դէմի փողոցը: Բայց հաղիւ թէ փողոցի մայթին վրայ կրցաւ սոք դնել, երբ ետեւէն հասնող երկու գնդակներ գետին տապալեցին դայն: Եւ ահա վրայ թափեցան թուրքերը մարդակեր վայրենիներու պէս, և ամեն կողմէ զաշոյններու հարուածներ սկսան իջեցնել անոր մարմնոյն:

Հայը կ'աղաղակէր.

— Դրամներս առէք, մի՛ մեռցնէք...:

Թուրքերն ալ կ'ըսէին.

— Դրամներդ մերն են արդէն:

— Ուրիշ ինչ որ ուզէք կուտամ...:

— Հայերուն բոլոր հարստութիւններուն մենք տէր պիտի ըլլանք:

— Ընտանիքի տէր եմ... ձեզի գէշութիւն մը չեմ ըրած... խնայեցէք...:

— Ինայել ձեզի, վատ Հայեր, որպէս դի ելլէք մեզ կուտուրէք ու մեր ունեցածները կողոպտէք: Հատ մը իսկ չպիտի թողուք ձեզմէ:

Նդերաբախտ Հայը, անխնայ իջնող հարուածներուն տակ արիւնշաղախ, հոգեվարքի խուլ հունդիւններով սկսաւ գետնին

վրայ թապուտիլ, ձիշա ինչպէս վիզը կտրուած հաւ մը:

Այդ վայրկեանին սակայն, երիտասարդ Հայ մը, գլխաբաց վագելով կ'անցնէր անկէ, երկու ձեռքն ալ մէյմէկ ատրճանակ բռնած: Անիկա տեսաւ փողոցի մայթին վրայ չարատանջօրէն գալարուող իր արիւնակից եղբայրը: Զգացած բռուն ցաւէն սիրտը կտրտեցաւ, և արիւնը գլուխը խուժեց: Ուզեց որ վրանդի մատնուած աղգակիցը ազատէ: Եւ վիրաւոր առիւծի մը պէս խոյացաւ Թուրքերուն վրայ, ու երկու ձեռքի ատրճանակները անոնց ուղղելով, իրարու ետեւէ կրակեց:

Թուրք խմբակը, այս անակնկալ, խիզախ ու անվեհեր յարձակումէն յանկարծակիի եկած, ակնթարթի մը մէջ ցիր ու ցան եղաւ հրապարակին շուրջը գտնուող բոլոր փողոցներուն մէջ ու անյայտացաւ: Փախչողներէն երկուքը վիրաւորուելով ինկան քիչ հեռուն, այլևս չի կրնալով շարունակել իրենց ճամբան:

Թուրքերը ցրուելուն պէս, Հայը անմիջապէս մօտեցաւ գետինը արեան ձապաղիքներու մէջ անշարժ տարածուող իր եղբայրակցին, որ երախտագիտական տամուկ նայուածքով մը վերջին շունչը արձակեց:

Երիտասարդը երբ որ ստուգեց, թէ անիկա մեռաւ, իր թափած անօգուտ ջանքէն յուսահատ դառնութեամբ մը լեցուած, արցունքը չի կրցաւ դսպել:

— Աւնդ իմ հէք Հայ եղբայր, որ անհնար եղաւ քեզ աղատել, գոչեց կերկերաձայն, ու մեռեալին բաց մնացած աչքերը գոցեց:

Ու մինչ անիկա կը պատրաստուէր ոտքի ելլել ու ճամբան շարունակել, հրապարակին շրջակայ փողոցներու ծայրերէն երեւան ելան բազմաթիւ Թուրքեր, որոնք հայհուհներ արձակելով կ'ընթանային դէպ յառաջ: Սոսկալի էր անոր կացութիւնը: Խուսափելու միջոց մը ու աղատ ճամբայ մը չի կար: Ո՞ր մէկուն պիտի դիմադրէր: Կեանքին վերջն էր: Բայց անիկա, իր այդ մահասարսուռ տաղնապին մէջ նկատեց յանկարծ, թէ դէմի փողոցին վրայ, քիչ մը անդին գտնուող տնէն պատուհան

մը բացուեցաւ, և այնտեղ երեւաց ժպտադէմ կին մը, որ ձեռքերը արագ արագ շարժելով իրեն կը կանչէր:

— Շարժէ, շուտ եկուր, դուռը կը բանամ:

Հայ երիտասարդը մահէն կեանքի վերադարձողի մը յուզումով կայծկլտուն, ուղղուեցաւ դէպի այն պոռնը, ուրկէ արագահաս նախախնամութիւնը ժպտուն հրեշտակի մը միջոցաւ դինքը կը քաշէր դէպի փրկութիւն:

Ը:

Ժպիտ դինքը ցնցող անդսպութեամբ մը դիտած էր փողոցին այն կենդանի պատկերը, ուր կը լուսագծուէր ճշմարիտ անձնութեան մը մանրամասնութիւնը: Հայ երիտասարդ մը փախած պահուն, ինքզինք վտանգելով, ջանացած էր աղատել աղգակից մը, որ արիւնկալներու խմբակէ մը շրջապատուած, տեղացող հարուածներէն մահատանջ կը թաւալուէր գետնին վրայ, և վէրքերէն հոտոլ արեան հետ կը քամուէր իր հոգին: Իսկ յետոյ, երբ որ անիկա վիրաւոր եղբայրակցին մահը տեսնելով, իր կեանքը փրկելու մասին մտածած էր, արդէն ուշ էր. ամեն կողմէ հասնող խուժանին ցանցէն շրջապատուած էր: Բայց ժպիտ, Հայ երիտասարդէն առաջ նշմարած էր արդէն դէպի հրապարակ վազող Թուրքերը, մինչ անոնք դէմի փողոցներուն մէջ կը գտնուէին դեռ: Ըլլալիքը գուշակելու պէտք չի կար: Ու երբ անիկա նկատեց, որ իր ամուսինը սրահին մէջ ձեմած միջոցին ետեւ դարձաւ, ու դէպի անդին կ'երթար, առիթը բարեպատեհ համարեցաւ մտքէն անցածը կատարելու: Մեքենական արագաշարժութեամբ մը բացաւ պատուհանին շրջանակները, յետոյ փեղկերը հրեց, և ունեցած ձայնովը կանչեց վտանգուած Հայուն:

— Ի՞նչ ըրիր դուն, հարցուց Վահէ, դողահար մօտենալով կնոջը, և պատուհանը գոցեց անմիջապէս:

— Ուզեցի որ գլուխ քիչ մը դուրս հանեմ սա մեր հաւաքունէն, և աղատ օդ շնչեմ:

— Ամենա աչ պիտի վաանդուինք:
 — Դուն կրնաս տանիք ելլել, և հերոսաբար փախչելով ազատիլ:

— Օհ, իրօք պիտի կորսուինք, եթէ...:
 — Բաւական ծիծաղաշարժ է սա ողբերգական երեւոյթդ, սիրելիս:

Եւ ժպիտ ուղղուեցաւ դէպի սրահին դուռը: Վահէ անոր հետեւեցաւ:

- Ո՞ւր կ'երթաս այդպէս:
- Զբօսանքի:
- Վար մի՛ երթար դուռը բանալու: Եկ՛ուր:
- Բիչ մը ետքը պիտի դամ:
- Բայց խելքդ թոցուցի՛ր:
- Այո՛...:
- Ծիշտ որ խենթեցածես:
- Ահա ատոր համար ես ալ կը փութամ դէպի յիմաբանոց...:

Վահէ ծունկի դալով, կնոջը ոտքերուն փաթթուեցաւ:
 — Կեցի՛ր, ժպիտս, կեցի՛ր: Մի՛ երթար: Լսէ խօսքս...:
 — Սպասէ քիչիկ մը, իմ ստըտիկ մանկիկս: Մի՛ վախեր բնաւ ու մի՛ լար: Ես շուտով կը վերադառնամ, ու քեզի կաթիկ կուտամ...:

Ժպիտ արտասովոր կորովով մը, իր ընթացքը լսափանդ ամուսնոյն ձեռքերէն ինքզինքն ազատելով, դուրս նետուեցաւ սրահէն: Անիկա, հակառակ իր մարմնի ծանրութեանը, թուշուրի մը պէս թեթեւօտն, և ոտտատուն քալուածքով, անմիջապէս իջաւ վար սանդուղէն, և ածապարանքով մը փողոցին դուռը բանալով, զուլսը դուրս հանեց:

Վահէ, սանդուղին զուլսը կանգնած, խղճալի ձայնով մը կանչեց անոր հետեւէն: Նոյն իսկ գերիլի մը պէս աղաչեց, պաղաթեցաւ: Վերջապէս տեսնելով, թէ ուեէ կերպով չի կրցաւ դայն կեցնել ու ետ դարձնել, բռնադատուած ակամայութեամբ մը, ոտքերը հետեւէն քաշքշելով, սկսաւ իջնել սանդուղէն,

որպէս զի գէթ դուռը բանալ չի տայ: Իսկ երբ իջնելով դուռը բաց դտաւ, յանկարծ աչքեցեալ գօտիէն բեւեռային սառնամանեաց մէջ ինկողի մը պէս, ամբողջ մարմնովը սարսուաց: Ծնօտը սաստիկ թափով մը երերաց, և ակռաները, այնպէս իրարու զարնուեցան, որ թուեցաւ թէ ազուլոս եզան: Անոր դէմքէն արիւնը փախաւ: Գերեզմանէն ելլող մտեալ մը դարձաւ: Աչքերուն մէջ ահաւոր երկիւղի ու յուսահատութեան թանձր ամպ մը: Անիկա, կախաղան տանուող մահապարտ մը պէս, քալեց դէպի իր կիներ:

Թ.

Հայ երիտասարդին անակնկալ յարձակումէն ցիր ու ցանեղած Թուրքերը, երբ որ հրապարակին շուրջ բոլորը դանուող փողոցներուն մէջ անյայտացան, եղելութիւնը տարածեցին ամեն կողմ: Ու քիչ ետքը, բաղմաթիւ ընկերներու հետ վերստին ետ դարձան, բուն վրէժխնդրութեամբ մը փրփրած: Անոնք կուզային տեղն ու տեղը փարատելու յանդուզն Հայը, որ զիրենք փախցուցած և իրենց ընկերներէն երկուքը վերաւորած էր: Վստահ էին որ անիկա հրապարակին կողմերը եղած կ'ըլլայ դեռ, քանի, որ իրենց փախած փողոցներէն անոր անցնիլը տեսած չէին: Եւ Հայը, արդէն նկատուած Թուրքերէն, տանք դրան մօտերը կը գտնուէր, երբ որ հրացաններն ու ատրճանակները սկսան որոտար: Գնդակները թէև ամեն զիէ դէպի Հայը կը սուրային, բայց չէին դաչեր, անիկա շարժուն զիրքէ մը մէջ ըլլալուն համար:

— Գրանկ, կրանկ, կը մռնչէր խուժանը շարունակ, և հետզհետէ կը մօտենար:

Այն պահուն սակայն, ուր երիտասարդը ոտքը բաց դռնէն ներս դրաւ, գնդակ մը պատուեց անոր գագաթը ու գնաց խրեցաւ պատին մէջ: Հայը երկու ատրճանակներն ալ անդին նետելով, ձեռքերը տարաւ դէպի գլուխը, ուրիշ ուղիորէն հոտող արիւնը դէմքը ողողեց և իջաւ օսլայաշապկին ու հա-

գուտներուն վրայ: Միւնոյն ժամանակ անդիմադրելի ուժա-
թափութիւն մը զգաց: Սիրտը մարեցաւ, աչքերը խաւարեցան:
Անիկա ինկաւ վար, ձիշտ դրան մէջտեղը: Ու Թուրքերու
հրադէնները չի պայթեցան այլեւս: Կարծուեցաւ, թէ Հայը
սպաննուեցաւ: Այն ատեն սուրերը շողացին, և դաժան քրքիչ-
ներ ու խժըղութներ բարձրացան:

Ժպիտ, չի նայելով իր մարմնի արտակարկառ դիրքին,
Վերստով մը հակեցաւ դէպի գետնատարած երիտասարդը:
Հասկցաւ, որ անիկա ուշաթափ եղած է: Ձեռքերովը սրբեց
անոր արիւնլուայ աչքերը, և դայն մշտեց ու ցնցեց, որպէս զի
անիկա ինքզինքին գայ:

— Օ՛ն, բարեկամ, ըսաւ Ժպիտ, արթնցիր, քնանալու
ժամանակ չէ հիմա:

Ապա իր ամուսինը տեսնելով, յարեց.

— Եկերես, իմ քաջակորով ձագուկս: Ապրիս: Օգնէ ինձի
ուրեմն, որ ներս առնենք սա քնամոլ պարոնը:

Վիրաւորեալը հագիւ թէ ներս քաշուած էր, երբ խուժա-
նախմբերը դրան առջեւ հասան: Անոնք սկսան կրակել, ինկողին
տիրութիւն ընողներուն վրայ: Մէկէն ի մէկ տունը մտնելու
վախցան, կասկածելով որ գուցէ ուժանակ ըլլայ ներսը, և
կորստեան մատնուին: Ուստի ուղեցին դրէն տեսնել գործը,
և հոն գոնուողները սպաննելէ ետք խուժել ներս:

Վահէ գնդակներէն խուսափելու համար, ետ ետ ձգուեցաւ,
ու ներս քաշուած կողմնակի անկիւն մը սպաստանեցաւ: Իսկ
Ժպիտ, հասած վտանգին առաջքն առնելու կտրուկ ու միակ
միջոցին դիմեց: Աներկիւղ շարժումով մը յառաջ քալեց, և
երկաթեայ ծանրաշարժ դուռը անմիջապէս գոցելու ձիգ մը
ըրաւ: Բայց չաշողեցաւ, վասն զի գնդակ մը եկաւ, ծակեց
անոր աջ թեւը:

— Աւիր վարձքդ, սիրուն քած... հրհուացին դրէն Թուրքերը,
իրենց Մոնկոլեան դէմքերուն վրայ հրէշային ժպիտ մը դնելով:

— Ո՛չ, պատասխանեց Ժպիտ անոնց լեզուովը:

Եւ անիկա, իր վերքը առ ոչինչ գրելով, ծուեցաւ, ու ձեռքն

երկնցուց դրան ետեւը, փրկութեան վերջին փորձ մը ընելու
րոպէածին մտածումով մը:

— Քանի որ առած վարձքէդ գոհ չես, ահա քեզի նոր
պարգեւներ, ծաղրաբանեցին Թուրքերը, և դարձեալ տեղացու-
ցին քանի մը գնդակներ:

Այդ գնդակներէն մէկը Ժպիտի կուրծքին մէջը խրեցաւ:
Սակայն, Ժպիտ, տարապայման և բռնի ոյժ մը ի գործ դրաւ
ինքն իր վրայ այս անգամ, ծուած տեղէն շտկուեցաւ, ու իր
ձեռքերուն մէջ իբր թէ բան մը բռնած, ժպտուն դէմքով,
համարձակօրէն, գնաց մինչեւ դրան սեմին առջեւ: Ու այն
տեղ, ամբողջ պարունակութիւնը խուժանին վրայ նետելու
պէս շարժում մը ընելով, գոչեց բարձրաձայն.

— Ուրեմն, այս ոսկեգունդն ալ իմ կողմէ ձեզի նուէր...:

Թուրքերը, Ժպիտի ըրած այդ շարժումը տեսնելուն պէս,
ահաւոր սոսկումի ոստում մը ըրին դէպի ետեւ:

— Ռումբ է... ռումբ է... դիւահարի աղաղակներ փրթ-
ցուցին անոնք, և ակնթարթի մը մէջ տանը առջեւէն ցրուեցան,
ձիշտ ինչպէս բռնաշունչ քամիէ մը փողոցին փողիները կը
սրբուին...:

— Հն, հն, հն, ոչխարամիտ գաղաններ... խեղդուկ ծի-
ծաղ մը արձակեց Ժպիտ, և ձախ ձեռքը արիւնաբուլիս կրծքին
վրայ դրած, ետ ետ գնաց ու ինկաւ վիրաւոր երիտասարդին
քովը:

Ժ.

Երբ որ Վահէ խուժանին ցրուլին ու միւնոյն ժամանակ
կնոջը վիրաւոր վար իշխալը նշմարեց, իր սառած էութեան
յանկարծուտ տաքնալն ու ետ գալը զգաց: Անիկա, սպաս-
տանած անկիւնէն ասղին նետուեցաւ, և գետնատարած կնոջը
առջեւ կանգնելով, պահ մը մնաց շուրթած դիրքի մէջ, չզիտ-
նալով ինչ ընելը:

Այդ միջոցին, Ժպիտ գլուխը դարձուց յուշիկ, դուրսը
դիտեց, և դարձեալ ծիծաղեցաւ.

— Հն, հն, հն, ապուշ հրէշները...

Յետոյ իր ամուսնոյն ուղղեց խօսքը.

— Ի՞նչպէս, իմ սիրելի Վահէս, պարապ ձեռքիս գործած հրաշքին հաւնեցար:

Այս խօսքերուն ի պատասխան, մորմոքալի բացադանչու թրն մը հանեց Վահէ: Անիկա ծոնկի եկաւ, և թեւերովը կնոջը գրուիւր շրջապատել ուղեց: Բայց Ժպիտ պատուիրեց անոր.

— Գնա նախ դուռը դոցէ: Գդուանքներդ ետքը:

Վահէ տենդայոյց անապարանքով մը դոցեց դուռը: Սաւաջն վերադարձին կնոջը աչքերը բաց չգտաւ: Եւ անիկա, այս անգամ, իր առջեւ պարզուող ահուկ իրականութենէն աւելի խորապէս աղղուելով, կայծակնահարի ցնցում մը ունեցաւ: Անոր սիրտը կծկուեցաւ սաստկօրէն, և շնչափողը սեղմուեցաւ մամուլի թափով: Զգացած սոսկալի ամօթէն, խղճահարութենէն, վիշտէն ու յուսահատութենէն խեղդուելու գալարում մը ունեցաւ: Զղածգորէն երերցող ձեռքերը ինքնաբերաբար բարձրացան դէպի կոկորդը, ու հագած շապկին օձիքը փեթուեցին: Անիկա շնչահեղձ ըլլալու վիճակի մը հասած էր գրեթէ: Բայց, յանկարծ, անոր սիրտը աղաա շարժում մը ունեցաւ, փրաւ, յորդեցաւ, և արցունքի փրկարար առուակ մը աչքերէն հոսիլ սկսաւ: Այն ատեն, Վահէ, դառնակակիճ հեկեկանքներ արձակելով՝ խափանեցաւ կնոջը վրայ, և իր մատներովը բացաւ անոր աչքերը, որոնք դարձեալ գոցուեցան:

— Բայց, բայց աչքերդ, Ժպիտ, դոցեց անիկա աղերսագին: Բայց աչքերդ, իմ երկնային աննման հրեշտակս, ու ըսէ ինձի, թէ ինչ եղար: Ո՛հ, ինչ եղար: Բայց ես չեմ թողուր, որ դուն թաւամիս, աննման գեղով ու բոյրով փթթած իմ ծաղիկս: Ո՛հ, դուն չպիտի թաւամիս: Բայց աչքերդ: Ձեռ բանար: Ինչո՞ւ: Զպիտի բանաս: Հասէք, հասէք ու տեսէք թէ Ժպիտս ինչ եղաւ...:

Տան վերի յարկաբաժինը բնակող երկու ծերունի ամուսինները լսեցին Վահէի յուսահատ աղաղակները, և փութացին

վար իջնել: Ասոնք մինչեւ այդ ժամանակ շփոթութեան մէջ մնացած էին, որոշապէս չգիտնալով, թէ վարը ինչ անցած դարձած էր: Միայն թէ հասկցած էին, որ գրգռուած խոժանը նախ տանը առջեւ հաւաքուած, և ապա բանէ մը վախնալով անմիջապէս չքուած էր, որով իրենք փրկուած էին, և այլեւս պէտք չէր մնացած տանիք ելլելու ու փախչելու: Եւ մինչ վարէն լուր մը առնելու կը հետամտէին, Վահէի արտասովոր ձայնը աւիւն, և իջան վար: Ասոնք մէկ ակնարկով հասկցան, ինչ որ պատահած էր: Ու իրենց յուզումը զսպելով, նախ ջանացին Վահէն կնոջը քովէն հեռացնելու:

— Օհ, թողէք, թողէք, վերագոչեց Վահէ, ինքնիրմէ ելած: Զիս մի՛ հեռացէք ինձ կենդանութիւն տուող հողիէս:

— Պէտք է հանգիստ ձգել զինքը, հասկցուց անոր ծերունի դրացին հանդարտօրէն:

— Իմացէք, որ ես վախկոտ մը, վատ մը, մարդ անունը կրելու անարժան, և ամենաստոր մէկն եմ: Ամօթ ու նախատինք ինձի:

— Դուն քեզի եկուր, տղաս:

— Անիկա հերոսաբար վտանգին դեմ վազեց, սա արիւնակից եղբայրը ազատելու համար: Միւսնոյն ժամանակ, այդ առթիւ մեր վտանգուած կեանքերն ալ փրկեց քաջութեամբ ու հնարամտութեամբ: Իր անձը գոհել ուղեց ամենուս համար: Իմ ընելիքս ան ըրաւ: Մինչդէռ ես, անիծապարտ եսամտուրում ընելիքս ան ըրաւ: Մինչդէռ ես, անիծապարտ եսամտուրում ընելիքս մը ու ամենավատ վախկոտութեամբ մը ծակէ ծակ մտայ: Հագար ամօթ ու նախատինք ինձի: Թքէք իմ երեսիս:

— Պարոն Վահէ...

— Այո, ես իմ ամենախայտառակ ընթացքովս պատճառեղայ, որ իմ երկնային քաջարի ու ժպտուն հրեշտակս դարձնուի, իշնայ: Հիմա ես ինչ պիտի ընեմ...

— Բայց քիչ մը համբերէ տեսներք: Փառք Աստուծոյ, անիկա ողջ է: Այդքան յուսահատելու պէտք չկայ:

— Իր՞ան, իր՞ան կ'ըսէք, որ յուսահատելու պէտք չկայ:

Այդ պահուն սակայն, Ժպիտ հոգեվարքի երեւոյթ մը ստացաւ, և սկսաւ դժուարութեամբ շունչ առնել ու խռկալ:

և աչքերը բացաւ: Նախ անցած դարձածը մտաբերելու արտայայտութիւն մը ունեցաւ: Ապա, դարմայմամբ, և փոխն ի փոխ զինք շրջապատողներուն նայեցաւ, ժպտեցաւ ու ըստ մեղմաձայն.

— Բարեւ ձեզ: Դ՛նս կ'ուզէք ինձմէ, սիրելի աշակերտներս:

— Ժպիտ, պտօթկաց Վահէ, զդացած ահագին երջանկութեանը չկրնալով զիմանալ:

— Լ՛նս, բայց ո՛ր է դասագիրքերնիդ, հարցուց Ժպիտ նոյն եղանակաւ:

— Դասագիրքերնիս դուն ես, կ'մկնաց բարեբարեալ երբտասարդը հիացումով ու պաշտումով: Դուն քու անձնական օրինակովդ մարդկային ամենէն նուիրական պարտականութեան դասը կուտաս մեզի, այն է...

— Ժպտիլ:

— Գոյութիւնս քեզ կը պարտիմ, իմ վեհանայ թուրիկս:

— Ես ալ քեզի պէս դբօսանք մը կատարեցի, ուր՝ ոչինչ: Բայց կեանքիս մէջ չեմ յիշեր ուրիշ ուէ գբօս ուր այսքան մեծ հաճոյք ու երջանկութիւն պատճառած լար ինձի:

— Ե՞ս ինչ ըրի, հապա ես ինչ ըրի... դառնագին եղա նակով մը կրկնեց Վահէ:

— Ձեռքս պ՛նզ, տեսնեմ:

— Վշտացած չեմ ինձմէ, Ժպիտ:

— Ո՛չ, որովհետեւ կը տեսնեմ թէ կաշիէդ դուրս ելած է այլեւս:

— Այո՛, իմ պաշտելիս, պիտի ջանամ աչտուհետեւ ճշմարիտ անձնուիրութեամբ մը հետեւիլ պարտականութիւններուս

— Ի՛նչպէս կը դգաս դուն քեզ, Տիկին Ժպիտ, խօսք խառնուեցաւ զրացուհին, ձայնին մէջ մայրական գուրգուրանք մը դնելով:

— Շատ լաւ, իմ բարեսիրտ մայրիկս:

— Դուն քաջ ու բարի աղջիկ մըն ես, գովաբանեց զայն

Ճերակ զրացին: Շուտով պիտի աղէկնաս և զեւ ուրիշ շատ քաջութիւններ ու բարիքներ պիտի դործես:

— Գիտեմ թէ բժիշկ բերեցն անկարելի է, բայց կրնամ երթալ և խորհուրդ մը առնել զէթ, սրուշեց Վահէ, և ուզողուեցաւ զէսլի դուռը:

— Ատիկա իմ դործս է. պէտք է որ ես երթամ, յայտարարեց ճառայելու պատրաստակամ վիրաւոր երիտասարդը, և տաքի ելաւ:

— Եւ ո՛չ մէկդ, կամք յայտնեց Ժպիտ: Ձուր տեղը մարթերեիդ պիտի ծակծկուի: Ես ինքս արդէն պիտի երթամ հիմա...

— Ո՛ւր, հարցուց Վահէ շփոթուած:

— Բժիշկներու բժշկին: Իսկ դուն Վահէ, այս օրուրնէ քու խոտմանդ կատարմանը:

Ժպիտ լուեց պահ մը: Ու երբ որ վերատին խօսիլ սկսաւ, բերուն ճանրացած և ձայնն աւելի տկարացած էր:

— Ծնողացս ժպիտ մը, յարեց անիկա, դժուարութեամբ քաշելով և նայուածքին փայլը կորսնցուցած:

Անեմն ալ լուռ ու անշարժ, չբացածի պէս մնացին:

Ժպիտի աչքերը դոցուեցան, և շրթունքներէն դուրս ելաւ ո՛ր շշուռջ մը.

— Ողջոյն ձեզ... ժպտուն հրեշտակներ...:

Ասանք եղան Ժպիտի վերջին խօսքերը: Ու անիկա մեռաւ, մէքին վրայ թողելով գերագոյն երջանկութեան մը կենդանի արտայայտութիւնը, յաւիտեան անանց ուրախ ժպիտ մը:



Հ Ա Մ Բ Ո Յ Բ Ը

Ա Ն Ձ Ի Ն Ք

ԼԵՒՈՆ (Լիւրաւոր), ԿԱՏԱՐԻՆԷ, ՄԻՔԱՅԷԼ, ՄԱՐԳԱՐ, ՅՈՎՀԱՆՆԷՍ (Կարսի իւրաւոր անդամներ):

(Դեպքը տեղի կ'ունենայ 1905 ին, Կովկասի Հայ-քրիստոնէական կուռի միջոցին: Տեսարանը կը ներկայացնէ Թիֆլիզի ձիւնապատ մէկ փողոցը:)

ՏԵՍԻԼ Ա.

ԼԵՒՈՆ ԱՌԱՆՁԻՆ

ԼԵՒՈՆ. — (Գլուխը վեր առնելով, երկիւղալից նաշուածով մը շուրջը կը դիտէ) Ամբողջ խումբ մըն էր, որ վրաս յարձակեցաւ: Ու ես, անխնայ հարուածներու տակ ինկայ, ինքզինքս կորսնցուցի...: Եթէ զէնք մը ունենայի վրաս...: (Յուսահատօրէն) Բայց ես մինակ եմ, չկայ Թաւառ, որ խնամէ ու մխիթարէ զիս: (Գողգոթայով) Ինչ ցուրտ: Կը պաղիմ: Դուն ինչ պիտի ըլլաս արգեօք, իմ հրեշտակս, երբ որ զիս այս վիճակիս մէջ տեսնես: Դեռ քանի՞ ամիս եղաւ, որ միացանք, ու հիմա...: (Չայնէ մը անարեկ կը ցնցուի) Նորէն գազանները...: (Կը կործի գետին):

ՏԵՍԻԼ Բ.

ԼԵՒՈՆ, ԿԱՏԱՐԻՆԷ, ՄԻՔԱՅԷԼ, ՄԱՐԳԱՐ, ՅՈՎՀԱՆՆԷՍ:

ՅՈՎՀԱՆՆԷՍ. — Ահաւասիկ Հայ վերաւոր մըն ալ: (Ձեռքին դրօշակը վար կը դնէ):

ԿԱՏԱՐԻՆԷ. — Ո՛րքան արիւն կորսնցուցած է այս խեղճ երիտասարդը: Գործի սկիւնք:

ՄԻՔԱՅԷԼ. — (Լեռունը ֆենելով): Մարած է: Սթափեցուցիք:

ՄԱՐԳԱՐ. — (Ձեռքի պայուսակէն տուակ մը հանելով կուսայ Միֆայելին): Ահա՛ ձեր ուզածը, բժիշկ:

ԿԱՏԱՐԻՆԷ. — Վերքը ինչպէս է:

ՄԻՔԱՅԷԼ. — Մահացու:

ԿԱՏԱՐԻՆԷ. — Մեղք: Այնու ամենայնիւ ջանք մը ընելու է: Գուցէ արդիւնք մը յառաջ գայ:

ՄԻՔԱՅԷԼ. — Կարելի է վերքը կապել: (Սրտիեցոռացիքը Լեռունի ֆիթն կը բռնէ):

ԼԵՒՈՆ. — (Այլեւրը բանալով, սարսափահար): Կ'աղաչեմ, մի՛ սպաննէք զիս...: Խնայեցէք ինձի...: Խնայեցէք իմ խեղճ կնոջս...:

ԿԱՏԱՐԻՆԷ. — (Գորգուռանկով կը շրջապահէ Լեռունը): Սիրելի եղբայր, մենք քու ազգակիցներդ ու բարեկամներդ ենք: Եկած ենք քովդ, որ քեզ օգնենք, վերքդ կապենք:

ԼԵՒՈՆ. — Իրաւ: Դուք երկնային մխիթարիչ հրեշտակներ էք ուրեմն, որ քովս կուգաք: Շնորհակալ եմ: Բայց ո՞ր է Թամարս:

ԿԱՏԱՐԻՆԷ. — (Յուզուած) Թամարդ...:

ԼԵՒՈՆ. — (Լալագիւն): Այո, Թամարս, իմ բարի, իմ քաղցրիկ, իմ սիրունիկ Թամարս:

ԿԱՏԱՐԻՆԷ. — Վայրկեան մը, հոգեակս, և փափաքդ պիտի կատարուի: Բայց նախ վերքդ կապենք: (Միֆայելի աջակցութեամբ Լեռունի վերքը կը կապէ):

ԼԵՒՈՆ. — Ինչպէս կը պապակիմ: Քիչ մը ջուր չունիք, որ տաք ինձի:

ԿԱՏԱՐԻՆԷ. — (Միֆայելի հետ ակնարկ մը փոխանակելէ ետք Մարգարին) Քիչ մը ջուր, խնդրեմ:

ՄԱՐԳԱՐ. — (Ջրով լեցուն գաւաքը Կատարինէին կարկառելով): Հրամանեցէք, քոյր Կատար:

ԿԱՏԱՐԻՆԷ. — Ա՛յ, իմ սիրելի եղբայր, իմէ՛, և թող

այս ջուրը մատուցի մը գորաւոր ջրին պէս քեզ փրկութիւն պարգեւէ: (Լեռնի գրուիսը վեր կ'առնէ, եւ գաւառը կը սանի անոր շրքունքներուն:)

ԼԵՒՈՆ. — (Խուշոյ): Օ, բարի քուրիկ, կարծես թէ վրաս հոգի եկաւ: Ինձի կեանք տուիր այս ջրովը: Վարձքք Աստուծմէ: Հիմա օգնէ ինձի, որ Թամարին քով երթամ: Եթէ ես աւելի ուշանամ, անկիւս վշտէն կը մեռնի: (Յանկարծ մեռելի գոյն կը ստանայ:)

ԿԱՏԱՐԻՆԷ. — (Լեռնի գրուիսը իր ծուռկիկն վրայ դնելով): Աստուած իմ...:

ՅՈՎՀԱՆՆԷՍ. — Կ'երեւայ թէ կը դառանցէ:

ՄԻՔԱՅԷԼ. — Վերջին վայրկեանն է:

ԼԵՒՈՆ. — (Տարտաւ նայումովը Կատարիկէին ուղղելով): Գրկէ զիս, իմ պաշտելիս...:

ԿԱՏԱՐԻՆԷ. — (Մեկուսի): Իր կիներ կը կարծէ: Հէք Թամար...: (Դառնազիկէ): Անող, որ այս վիճակին մէջ գտանք զինքը, և չլրցանք օգտակար ըլլալ իրեն:

ՄԱՐԳԱՐ. — Բայց քոյր Կատար, կ'ուզէիք որ ամեն օրնութիւն յաջող արդիւնք ունենայ:

ՅՈՎՀԱՆՆԷՍ. — Մոռցանք թէ այսօր քանինքը փրկուեցան:

ՄԻՔԱՅԷԼ. — Այդ թշուառին համար մեծ երջանկութիւն մըն է, որ իր մահուան բողբոջին այսպէս սիրով ու զուրգուրանքով կը շրջապատէր զինքը:

ԼԵՒՈՆ. — (Միշտ Կատարիկէին լնայելով): Համբոյր մը, Թամարիկ... որ այս ցաւէս աղաւթիմ... ոտքի ելլեմ...:

ԿԱՏԱՐԻՆԷ. — (Աջկերը շեղումով: Մտածկոտ: Լեռնի գոյնուն մագերը շոյելով): Համբոյր...:

ԼԵՒՈՆ. — Այո:

ԿԱՏԱՐԻՆԷ. — (Անվարան): Ահաւասիկ: (Կը ծոխ, կը հարկուրե Լեռնը): Գնհ ես հիմա:

ԼԵՒՈՆ. — Եր...ջա...նիկ: (Կը մեռնի:)



Խ Ա Չ Ը

Կարճ էր հասակով, և զիրուկ մարմնով: Դէմքը արեւէն այրուած, մօրուք ու պիս աղէբեկած:

Թափթիւմ հագուած մը կը կրէր, որուն գոյնն ալ եղծուած էր:

Բիչ մը կող էր, ի բնէ էր: Կը ըսէր՝ թէ ինք Հայաստան է ծնած, և երխաւարով Կովկաս տարագրուած: Գահանայ մըն էր այս մարդը, Խորխուռնի մականունը:

* * *

Պարու քաղաքին տէրաբնէրը, հիւր մը ունեցան օրին մէկը:

Այդ անապատիկն, նոյն ինք Խորխուռնին: Պարագայի մը տակ, եկած էր նախաշտաբ: Տէրաբնէրը ծուռ նայեցան, և խիտ շատ հակառակեցան:

Բայց անիկա չանձրկեցաւ, ասդիս ինկաւ՝ անդին ինկաւ:

Եւ կերպով մը յաջողելով, հաստատուեցաւ ընտանիքով:

* * *

Ճիշդ արք ատեններ, խել մը խեղճ Հայեր,
քաղաքէն քիչ անդին, զիւրակ մը
հիմնեցին :

Եւ որովհետեւ անհովիւ էին,
քաղաքի տէրտըրոցը զիմնեցին :

Այդ տէրտէրներն ալ կեղալ մը արին,
և Խորխոռունին Հայ գեղ նետեցին :

Մարդը լուեց, ու համբերեց :

Դժբախտ աղքատ մը, ինչպէս իր հօտը :

Բայց բարի յոյսը, միշտ հոգւոյն խորը :

*
**

Պարու դարձեալ իրար է անցեր,
ջարդող քանդող ոտքի են ելեր...:

Մեռել մը կայ Հայ գեղը, և ծանրացեր դեակը :

Անխտանդ կը թուի քաղքին շուրջը, ուստի
կը առաջարկէ տէրտէրը.

— Արիք, որդիք, սա մեր թշուառ հանգուց-
եալը, տանինք գնենք գերեզմանը :

Կը կազմուի թափօրը, երիտասարդ բոլորը :

Եւ կը ուղղուին հանգստոցը, որ գե-
ղէն հեռու է ճիշդ ծամ մը :

*
**

Լուի է հողվտախբը, խաղաղիկ բորբախբը :

Փոս կը իջեցնեն մեռելը, կը սկսին

վրայ տալ հողը :

Եւ ահա պայթիւն մը, Թուրքերու վոհմակ մը :

Արդէն կազմ՝ պատրաստ հայորդիները, կը
վազեն շխտակ դէպի Թուրքերը :

Ու իրարու ետեւ կը իջնան, անմիջապէս
կը անհետանան :

Խորխոռունին անգէն ու շուարուն,
կաղ կաղ քայլեր կը առնէ մուրրուն :

*
**

Բայց մէկէն ի մէկ կեցաւ ան սահմուկած,
տեսնելով դէմը քանի մը Թուրք կանգնած :

Ալ հնար չէ փախչիլ, վտանգէն աղատիլ :

Աղօթք մը ըսաւ, երկինք նայեցաւ.
յետոյ խաչը վեր բռնելով, աղաղակեց
բարձր ձայնով.

— Յնչց տուր ոյժդ, զօրութիւնդ :

Պիղծ գնդակ մը, փշրեց խաչը :

Ուրիշ գնդակներ ալ տեղացին, ու
Խորխոռունին ինկաւ գետին :

*
**

Քաղաքը տակաւ հանդարտեցաւ,
տէր-հօր գոյմն ալ տարածուեցաւ :


Մարմինը դռան ծակիկուած, գետինները
քաշկուտուած :

Կծկուած աջ ձեռքին մէջը, փշրուած
խաչին բրդուձը :

Աչքերը բաց էր մնացած, մէջը բողոք
մը քարացած...:

Հաւատքի գէնքը, փրկած չէր զինքը :

Հէք Խորխոռունի, յուսախնայ հողի...:



Հ Ա Ր Ս Ա Ն Ի Ք

Պ Ա Տ Վ Ե Ր Ա Ռ Ա Ջ Ի Ն

« Կ Ե Յ Յ Ե Է » Ն Ե Ր ՈՒ Ա Ր Չ Ա Պ Ա Ն Գ Ը

(Տեսարանը կը ներկայացնէ Պարսկաստանի Ղարաղաղ գաւառի Հայ գիւղերէն ձկնայն մեջ յայտնի Կրպոյնեց սան մեկ սեներակը: Անկիւն մը կ'ըսէ կը վառի: Այո՞ս յայտնի մը ու բարակ ծուխի մը մեջ կ'երեւայ հարսակեաց հանդիսակազմերու երկսեռ մեծ խումբը, ծաղապատիկ նստած: Առանձին, իրարու խոյ, հարսն ու փեսան: Մեջ տեղը, գեղնին վրայ ափոց մը, գինիի շիշեր, բաժակներ, եւ ուտելիքներ:)

(Գեղարք կը պատահի 1910ին)

ԿՐՊՈՅԵՆՅ ՀԱՅՐԻԿ. — Շատ շնորհակալ ենք ամենէլ ալ, որ մեզ յարգելով, հաւաքուեցաք նորէն: Ինձոր քիթերնէս ու բերաննէս բերին մեր հարսնիքը առջի օրը այդ անիրաւ ալլաղղիները: Այնքան դողեր անցուցինք, որ շիտակը ըսելով, մը չէր վաչեր այս հարսնիքը շարունակել: Բայց խորհելով որ դպն կ'իստա թողուլը բախտաբեր չէ, ուղեցինք լմնցնել այսօր: Ասկիւ կարելի է բարի պատճառ մըն ալ կ'ըլլայ, որ մենք

շատ չենք մտմտար առջի օրուան պատահածին վրայ, ու անօգուտ տեղը չենք մաշուիր: Բան մը, որ մը եղած, վերջացած է:

ՄԱՏՈՅԵՆՅ ԱՎՕ. — Միթէ երբեք կրնանք վայրկեան մը իսկ մտքերնէս հանել տեղի ունեցած դէպքը, Կրպոյնեց հայրիկ: Այն ինչ լսելը ու ստիպի սպառնալիքով մը վրանիս եկան ու մեզ պլոկեցին: Տարիներու քրտնաջան աշխատութեան արդիւնքն էր մեր հատուցած այդ փրկանքի գումարը:

ԿՐՊՈՅԵՆՅ ՀԱՅՐԻԿ. — Իրաւ է ըսածդ Անօ, իմ աչքերուն լոյսը, բայց եթէ չի տայինք, ետքը աւելի դէշ պիտի ըլլար:

ԱՌԱՅԵՆ ԱՐԵՐ. — Որովհետեւ եկողները շատուոր, և ամենն ալ սատարիկ զինուած էին: Թշուառական Կուզ Հասանն ալ անոնց գլուխը:

ԴԱԻՐԷԺԵՆՅ ՅՈՂՍԷՓ. — Առանց այդ գաղանի զրդուսին ու առանց անոր առաջնորդութեանը, արդէն կարելի չէր, որ այդ խոթանախումբը համարձակէր քալել մեր գեղին վրայ:

ԱՌԱՅԵՆ ԱՐԵՐ. — Կրակներ թափի անոր գլխուն: Ըսածիդ պէս, Յովսէփ, բոլոր չարիքներուն պատճառը ան է: Մէկալ աւազակներն ալ միշտ անոր կը նային ու անկէ օրինակ կ'առնեն: Հերիք չէ որ մեզմէ և ուրիշ Հայ գեղերէ շարունակ ըրած յափշտակութիւններէն այնքան հարստացած է այդ անօրէնը, նորէն իր անկուշտ աչքերը կը անկէ մեր ունեցածին վրայ: Անոր գործած ոճիրներն ալ շատ են: Ինչ ըսենք, Աստուծոյ ողորմութիւնը հասնի մեզի ալ ու Տաճկացուունցի մեր Հայ եղբայրներուն ալ:

ԿՐՊՈՅԵՆՅ ՀԱՅՐԻԿ. — Ամէն, ամէն: Ու մտղթներ մտնաւանդ, որ մեզմէ առաջ Տաճկացուունցի մեր եղբայրներուն հասնի Աստուծոյ ողորմութիւնը, ինչու որ անոնք մեզմէ շատ աւելի անբախտ, և դառն ու ցաւալի վիճակներ տեսած են ու դեռ եւս կը տեսնեն: Մենք հազար փառք տարու ենք Տիրօջը, որ առջի օրուան փորձանքը անցուցինք առանց հոգու կորուստի, ու այսօր ալ մեզ անհանդատացնող վախ մը չունինք:

Ասեակք ուրեմն սա մեր գինիները, անուշ ընեք, ու փճացած տրամադրութիւններնիս սեղը բերեք քիչ մը: Ալ հերիք է, որքան որ տխուր տրտում մնացինք: Օգնուար ինչ:

ՎԱՐԳՈՅԵՆՅ ՕՀԱՆ. — Անանկ է, և կարծեմ թէ մասամբ տրտական ալ ենք մեր տրամադրութիւնը փոխելու, ի սեր սա Գոյզին, որ նոր կեանքի մը մէջ կը մտնէ: Գոնէ զուարթութեան քօղով մը պատելու ենք երեսնիս, որպէս զի մեր հարսն ու փեսան ալ ուրախ սրտով վայելեն իրենց երջանկութիւնը:

ԱՌԱՔԵԼ ԱԲԵՐ. — Ահա մեր կեանքը ասանկ է: Մեր ամենաերջանիկ բողոքներուն իսկ, մեզ տխրեցնող պատճառ մը կ'ըլլայ միշտ:

ԿՐՊՈՅԵՆՅ ՀԱՅՐԻԿ. — Խմենք, ու տրամադրութեաննու հետ մարմիննիս ալ տաքցենք: Եթէ ոչ իրաւ որ պիտի պաղք կարկնք դրսի ձիւնին ու փուքին ազդեցութենէն: Բայց հիմա հարց է, թէ ամենէն առաջ որո՞ւ կենացը պիտի խմենք:

ՄԱՏՈՅԵՆՅ ԱԿՕ. — Խօսք չկայ, որ ամենէն առաջ մեր փրկելի ընկեր ու նոր փեսայ քաջ Աղասիի, և նազելի քոյրիկ նոր հարս Անգինի կենացը պիտի խմենք: (Երկու բաժակի մէջ գինի լեցնելով կը շակի հարսին ու փեսային կոշտայ):

ՎԱՐԳՈՅԵՆՅ ՕՀԱՆ. — (Գինիի բաժակը բարձրացընելով): Կ'առաջարկեմ ուրեմն մեր օրուան թագաւորին ու Բագուհիին կենացը:

ԱՄԵՔԸ. — (Հեկեղելով): Շատ ապրիք, հարս ու փեսայ, ու բախտաւոր ըլլաք: (Կը խմեն):

ԱՂԱՍԻ. — (Բաժակը ձեռքը, կանգնելով): Իմ ամենասիրելի ազգականներս ու բարեկամներս, բոլորէդ ալ շնորհակալ եմ ի խոր սրտէ: Քիչ մը առաջ մեր անմահ ընկեր Աիօն Բայ Աղասի կոչեց զիս: Ես իրաւ որ կը կարմրիմ, տեսնելով թէ այդ անմահ հերոսին ու իմ ջնջին անձի միջեւ հաղարար լեռներ ու ծովեր կան: Ան սէր, ես սէր: Անկնալէս զեռիք կ'անցնիմ մանաւանդ, յիշելով մեր համայնքի զխուռն պատահած առջի օրուան դէպքը, երբ ես նոյն միջոցին կ'առնալով մը պէս տուր մնացի...:

ԳԱՒՐԷԺԵՆՅ ՅՈՎՍԷՓ. — Գուն քու քաջ տղամարդութեանդ ապացոյցը շատ անգամներ տուած ես, Աղասի: Աստի համար մի՛ յուզուիր: Իսկ առջի օրը ոչ թէ դուն էիր, որ դուրս չելար անէն, այլ մենք չի թողուցինք որ ելլես: Գուն ինքզինքդ չպիտի կրնայիր զուգել այդ թշուառականներու անբախտ ասկարիութեանը առջեւ, ու անշուշտ անոնց վրայ պիտի յարձակելիր:

ԿՐՊՈՅԵՆՅ ՀԱՅՐԻԿ. — Եւ շատ անբախտութիւններ յառաջ պիտի գային:

ԱՂԱՍԻ. — Գուցէ: Ձեմ գիտեք: Իրողութիւնը այն է միայն, թէ առջի օրուան չարիքը մինչև հիմա պատահածնէն ընդ քոյրովին տարբեր էր, գէթ մեր գեղին համար: Ու ես նորէն դան զբախտութիւնը այն սեղ է, որ այդ փրկանքի դամարին հատուցումով փաստ մը տուինք: Թէ մենք տկար ենք իրենց ոյժին դէմ: Աւրեմն անոնք հետզհետէ աւելի յառաջ պիտի երթան, ուղղակի մեզ խողխուղ պիտի ջանան, և ասկէ ետք մը բացարձակապէս մեր մասին ու արեւմովը սնանիլ պիտի ուզեն: Ձե՞ որ մեզ տկար դասն, և իրենց անիրաւութիւնը պատժող իշխանութիւն մը գոյութիւն չունի...:

ԳԱՒՐԷԺԵՆՅ ՅՈՎՍԷՓ. — Շատ շիտակ են Աղասիի նկատողութիւնները:

ԱՌԱՔԵԼ ԱԲԵՐ. — Բայց և այնպէս, Աղասի, իմ սիրելի փեսաս, աշխատելու է կարելի եղածին չափ խոհեմութիւնը ձեռքէ չթողուլ: Մեծ չարիքէ մը ազատուելու համար պարտիկ չարիք մը կրելը յանձն առնելու է: Իսկ երբ անոնք վրանիս յարձակին ուղղակի մեզ ոչնչացնելու նպատակաւ, ինչպէս ըրած են ուրիշ Հայ գեղերու, այն ատեն անշուշտ ասանկ չպիտի վարուինք:

ԱՂԱՍԻ. — Այո, պատուական հայրս, այն ատեն բնականաբար, ստիպուած, գոյութիւննիս ցոյց պիտի տանք, և ամեն գնով մենք մեզ պիտի պաշտպանենք: Միայն թէ ուշ

պիտի ըլլայ... Իրենց առջև մեր բայ թողած դռներէն անոնք արդէն ներս մտած պիտի ըլլան... Բայց ինչ որ ալ ըսենք անօրում է: Այլ ևս կարելի չէ գործուած սոսկալի սխալը շտկել: Ասկէ ետքը մեզի ուրիշ բնելք չի մնար, եթէ ոչ միայն աչքերնիս չորս բանալ, և ամեն վայրկեան արթուն ու պատրաստ ըլլալ, վատ թշնամիին դէմ կլլելու համար: Կը խոնմ ուրեմն ամենուզ կենացը, և մեզ կը մտղթեմ քաջասրտութիւն, քաջասրտութիւն, և զարձեալ քաջասրտութիւն: (Կը խոնմ Անգիւնիկն հետ.)

ԱՄԵՆՔԸ. — (Ծափահարելով.) Կեցցէ, կեցցէ, կեցցէ: (Իրան խառնաշփոք աղմուկներ կը շտռին. գուռն, գոջիւն, կանսնց ու երեսայոյ ճիշեր, եւ հրացաններու պայքիւններ, նսսած սեղերնեկն վեր կը բռնչին, եւ սուկահար աղաղակներով իրար կ'անցնին:.) Ի՞նչ է այս...: Ի՞նչ կը նշանակէ ասիկա...:

ԼԲԱՅԵՐԸ. — (Շնչասպառ սեւիկն վրայ կը կանգնի.) Հասէք...: Եկան...: Գեղը կոխեցին...: Նորէն այն անօրէնները...:

ԱՂԱՍԻ. — (Կանգնած սեղը անագնաձայն.) Մի՛ շփոթէք: Իրար մի՛ անցնէք: Բաւական բազմութիւն մըն ենք: Դուրսը ուրիշ աղալքներ ալ կը միանան մեզի: Վարը քանի մը գէնքեր կան: Ձէնք չունեցողները ուրազ, կացին, ձոկան, ձող և այլ ինչ որ գտնեն թող առնեն: Ահա ես ձեզի կ'առաջնորդեմ: Վստահ եղէք, որ եթէ շիտակ, անվախօրէն վրանին քալենք, անոնք տեղի պիտի տան: (Իեպի դուռը խոյսանալով.) Եկէք ետեւս:

ԳԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

ՀԵՐՈՍԱՆԱՆ ԿՈՒՌԻ ՄԸ ԱՐԳԻՒՆՔԸ

(Մուր երկիւնիկն սակ, ձիւնապաս դաշտալայր մը: Ձիւնը փոքորկալից կը սեղայ.)

ԿՈՒՋ ՀԱՍԱՆ. — (Կկզած սեղը, իր շայն վերարկուն

Անգիւնիկն վրայ ծածկել ջանալով.) Յամառութիւն մի՛ ընէր, սիրուն աղջիկ, պիտի պողիս սասանի: Թող որ վրայ ծածկեմ, մինչեւ որ սա մեր մարդիկը քիչ մը յոգնութիւն առնեն: Հարկաւ, դիւբին բան չէ ձեր գեղէն մինչեւ հոս քեզ շալկել բեբելը: Մեր ձիւնը բոլոր աւարի բեռներուն յատկացուցան: Բայց արդէն, ալ շատ տեղ չի մնաց մինչեւ մեր գեղը: Ահա հունա է: Կանչենք կը լսուի: Հիմա իմ պատուական պատեբազմիկներս ձեռք ձգած թանկապին ինչքերով, հասած են մեր գեղը, և մեզի կը սարսեն, որ երթանք և ուրախութիւններ բնենք: Դուն խենթ ես որ կուրս: Վարդընէ և եթ պիտի սկսինք մեծ ու փառաւոր հարսնիք մը: Դուն իմ կինս պիտի ըլլաս, ու մեր լոյս հաւասքը պիտի ընդունիս: Կինս ըլլալէդ ետքը, նոյն իսկ իմ միւս կնիկներուս էն առաջինը ու գլխաւորը պիտի ձանչնամ քեզ...: Իմ անչափ կալուածներս ու բոլոր հարստութիւնս ետքը ետքը քու ձակառոյ պիտի գրեմ...: Սքանչելի ու աննկարագրելի, և թագուհի մը վայել կեանք պիտի ունենաս...: Հասկցար, իմ գեղեցիկս, իմ դիւթիչ յաւերժաբարձուկս: Ուրեմն մեղք ես, մլ մի լար, ու թող տուր որ քեզ տաքցենմ սա վերարկուովս: (Անգիւնը ծածկելու արելի ուժեղ փորձ մը կ'ընէ.)

ԱՆԳԻՒՆ. — (Ոսկերը կապուած, մարմնով դողախար, ակռակերը կափիկափռն, ինկած սեղը քաշշուրելով, փիչ մը կը հետանայ Կուզ Հասանեկն, միշտ հետեկալով.) Չեմ ուզեր, հրեշ, չեմ ուզեր:

ԿՈՒՋ ՀԱՍԱՆ. — Չէ, ձայնիդ աստիճանը քիչ մը բարձրացուցիր: Այդ չեղաւ: Իմ պայմանս, առաջին վայրկեանէն, քու բարձր ձայն չի հանելդ է: Մինչեւ հիմա հնազանդեցար. աղէկ: Պէտք չէ ուրեմն, որ ասկէ ետքն ալ անաստես հրատարակ: Ետքը, զիտես...: Երբ որ մեր տունը հասնինք ուզածիդ մանիս: Ետքը, զիտես...: Երբ որ մեր տունը հասնինք ու պարէ: չափ պտուայ ու կանչէ: Եթէ կ'ուզես, նոյն իսկ երգէ ու պարէ: Ինչի բան մը ըսող չի կայ: Եւ արդէն պէտք է որ այն տեղ աչք անմիտ տիրութիւնդ բոլորովին ծախես, վերցնես մէջտեղէն, և ուրախ դուարթ շուրջս թուրուաս, իմ սիրական թռչնիկս:

ԱՆԳԻՆ. — (Լացը աւելի ցածցնելով.) Երանի թէ դժոխքի կրակներուն մէջը ինչայլ ու այրուէի: Այս ինչ ձիւն էր որ պլխուս եկաւ: Ինչպէս բաժնեցին զիս իմ սիրելիներէս: Արդեօք հիմա ո՞րքան կը տանջուիս ինձի համար, իմ անմահ նշանաձս, իմ տէրս, իմ սէրս ու կեանքս: Ուրախ հարսնիքնիս նախ արարութեան ու յետոյ սարսափի փոխուեցաւ: Այն ինչ զարհուրեցի կռիւ էր: Շարունակ աչքերուս առջեւ է անիկա: Ընկերներէդ ոմանք մեռած, ոմանք վիրաւոր, մնացածները հաւաքածուած, մինակդ, անվախ առիւծի մը պէս, ինչպէս զիշատիչներու ահագին խումբին վրայ յարձակեցար կրկին ու կրկին անգամ, և հրացանիդ կոթովը զիակներ փռեցիր գետինը: Ետքը..., զազանները ետեւի կողմէդ, գնդակի բռնեցին քեզ: Ու ինկար վար, վիրաւորուած: Այն ատեն Անգլնդ քովէդ քաշկուտելով, դեղէն գուրս հանեցին:

ԿՈՒՉ ՀԱՍԱՆ. — Բայց նորէն այդպէս ողբեր պիտի բռնես ու արցունքներ թափես: Յաւզ ինչ է...:

ԱՆԳԻՆ. — Գիտես թէ ուր կը տանին զիս, այս սաղաշէլները:

ԿՈՒՉ ՀԱՍԱՆ. — Սա անիծեալ լեզուն ձգէ մէկ կողմ՝ այլևս, որ ըսածդ ես ալ հասկնամ:

ԱՆԳԻՆ. — Ինչ պիտի ըլլայ վախճանս: Մեռնելու միջոց մը գտնէի, և կամ սա տեղը սառէի, մնայի: Բայց ինչ կ'ըսեմ. միթէ կրնամ մեռնիլ առանց քեզ տեսնելու, իմ երկնային հրեշտակս, Ադամի, Ադամի...:

ԿՈՒՉ ՀԱՍԱՆ. — Եթէ այդ անունը անգամ մըն ալ բերանդ առնես, կրնայ ըլլալ, որ ձեռքէս փորձանք մը ելլէ: Ետքը ես յանցաւոր չեմ: Ես այդ անունը ժանտախտի ու մահու չափ կ'ատեն: Անիկա իմ քանի մը քաջերուս զուլը կ'երաւ: Քիչ մնաց ինձի սլ պիտի սպաննէր: Ուստի, զբուշայիլը, ու մի՛ սախտեր զիս որ այդ անիծուածին համար չարիք մը քնեմ՝ քեզ, քեզ որ իմ սիրելի կինս պիտի ընեմ: Արդէն տուն հասնելուս պէս, սաքիդ կապերը պիտի քակեմ, ու քեզ բարբոսիլն

ազատ պիտի ձգեմ: Իմաց՞որ, սիրունիկս: (Մօտենալով կ'ուզէ հաւթառելն) Իմ պտրտիկ աղանեակս...:

ԱՆԳԻՆ. — (Հրեղով գեսիւն կը ձգէ զայն.) Լպիրը արարած:

ԿՈՒՉ ՀԱՍԱՆ. — (Եղելով.) Այդ եղաւ որ ըրիր ինձի, չար աղջիկ: Կ'երեւայ թէ քեզ շատ ուզելս զիտնալուդ համար ասանկ կ'ընես: Չէ, շիտակը, ըրածդ չի վայրեց: Բայց ինչ որ է, ես քեզ կը ներեմ՝ նորէն: Ինձի նայեցէք, տղաք, Ձէյնալ, Հիւսէին, ալ հերիք է որքան յոգնութիւն առիք: Ես սկսայ պաղիլ: Սա փափուկ արարածն ալ ինձմէ աւելի կը դողայ: Կը վախնամ որ ետքը հիւանդ կ'ըլլայ: Ուրեմն ձամբայ:

ՀԻՒՍԷԻՆ. — Ձէյնալ, առաջ դնւն կ'առնես շալակը, թէ ես առնեմ:

ՁԷՑՆԱԼ. — Միեւնոյն է, եղբայր: Մինչեւ հոս ինտոր որ ըրինք, ասկէ ետքն ալ անանկ կ'ընենք: Հիմա ես կ'առնեմ, ու քիչ մը անդին, յոգնելուս պէս, քեզի կուտամ: (Անգիւնիւն քեւերեհն բռնելով վեր կը հանէ զայն.) Դէ, թանկագին տիրուհի, շալակս եկուր տեսնեմ:

ԱՆԳԻՆ. — (Թեւերը փաշելով, երեսի վրայ գեսիւնը կ'իյնայ, կարկամած ձեռները ձիւններուն մեջ կը խրէ, եւ կը հեկեկայ խեղդող ձայնով.) Մարիկ Աստուածածին, եւ կը հեկեկայ խեղդող ձայնով.) Մարիկ Աստուածածին, դուն հասիր օգնութեան...:

ՀԻՒՍԷԻՆ. — Չարմանալի բան: Մինչեւ երբ այս դժուարակամութիւնը: Այս տիրուհին անպատճառ խելքը կորսնցուցած է:

ՁԷՑՆԱԼ. — Չի մտածեր, թէ ինչ փառքերու ու պատիւներու պիտի հասնի: Չի զիտեր, թէ ինչ երջանկութիւններ պիտի վայլէ մեր տիրոջը ապարանքին մէջ: Ախ, երանի թէ մայրս զիս ասոր պէս գեղեցկուհի մը ծնէր, ու ես իր տեղը եղած ըլլայի:

ԿՈՒՉ ՀԱՍԱՆ. — Յառանջ, Ձէյնալ:

ՁԷՑՆԱԼ. — Խոնարհ ծառադ եմ, տէր իմ: (Ծոռելով վերսիւն վեր կ'առնէ Անգիւնը.) Ափսոս, հազար ափսոս:

Իրաւ որ բախտդ չես ձանձնար ու երջանկութիւնդ չես զիտեր, շնորհատիպս տիրուհի: Բիւր երանի էր, որ ես ըլլայի քու տեղդ:

ԿՈՒՋ ՀԱՍԱՆ. — Շատախօսութեանդ վերջ տուր, Զէյնալ ու գործիդ նայէ: Հիւսէին, օգնէ ընկերոջդ:

ԱՆԳԻՆ. — Հայրիկ, մայրիկ...:

ԶԷՅՆԱԼ. — (Հիւսէինի օգնութեամբ Անգիինը բռնի կը շարկէ:) Հիւսէին, ոտքերը վեր բռնած ես որ բեռս թեթեւայ,

ՀԻՒՍԷԻՆ. — (Անգիինի արունքները գրկած:) Այո, սիրելի ընկերս, քալէ:

ԱՆԳԻՆ. — Աղասի, Աղասի, Աղասի...:

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Կ Ա Ն Ա Ն Ո Յ Է Ն Ն Ե Ր Ս

(Կուզ Հասանի սան կանանոցի մէկ սենեակը: Նուագածութեան, խաղ կանչելու, ծախ գարնեղու, եւ ոսփեր դրոշմելու ձայներ սան մեջեմ:)

ԱՆԳԻՆ. — (Հարսանեկան քանկագին շրջագոյնս մը հագած, կը նեւե սենդոս փայտով:) ... Այո, ըստ իմ վերջնական որոշմանս, մինչեւ վերջին վայրկեանը պիտի շարունակեմ կեղծել: Միշտ ուրախ, զուարթ ու համակիր պիտի երեւամ, ամեն կասկած փարատելու համար: Եւ պիտի ջանամ հնարք մը գտնել, սա հրեշտարեակ որջէն փախչելու: Պիտի փախչիմ, ինչ կերպով ու ինչ գնով ալ որ ըլլայ: Մեր գեղին ձամբան գիտեմ: Արդէն այս օր վերջ կը գտնեն ինձ համար սարքուած այս հարսանեկան դիւային հանդէսները: Սպասելու է որ մութը կոխէ, եւ բազմութիւնը ցրուի: (Վանդակապաս պատուհանին մօտ կ'երթայ, եւ աչքերը արկերուն, երկու ձեռները շրթունքներուն կը սանի եւ ապա կ'երկնցնէ դէպ յառաջ) Համբոյրներ ձեզ հոգուս ու սրտիս խորէն, սիրելիներս: Գիտեմ,

թէ հիմա ինչ ողբի ու սուգի մէջ էք ինձի համար: Իսկ դուն, պաշտելիդ իմ Աղասի, արդեօք ինչպէս եղար: Եթէ կարող ըլլայիր, անպատճառ եկած էիր զիս ազատելու, ամեն բան աչքդ առած: (Երագուն:) Ո՛ւր էր թէ թոչուն մը ըլլայի հիմա, ու այս դժոխքէն անարդել դուրս թռչելով, մօտդ գայի ու վերքերդ ես իմ ձեռքովս խնամէի: (Դարձեալ շրջի կը սկսի սենեակին մէջ, վրան գլուխը դիտելով:) Կրակէ շապիկի պէս մարմինս կը վառէ հագածս, կ'ուզեմ պատառ պատառ ընել զայն, բայց ստիպուած եմ համբերել: Զարեղի գազանը, խորհելով որ զիս իր կինը պիտի ընէ, ուրախութեան կը պայծի: Իսկ իր երկու կիները, իրենց նախանձէն կ'ուզեն զիս հում հում ուտել: Իրաւունք ունին իրենց տեսակէտով: Սակայն, ես ինչով մեղաւոր եմ: Գոնէ չափ մը դնէին իրենց լեզուին ու վարմունքին: Ինչ որ է, ատոնց խայթումներուն ալ տոկարու է:

ԱՂԱՍԻՆԸ. — (Սկոտեղով գաւաթ մը օջառակ կը բերէ:) Հրամանէ՛, անուշ ըրէ, սով գեղեցկութեան տիպար իշխանուհի:

ԱՆԳԻՆ. — (Օջառակն առնելով:) Շնորհակալ եմ, քոյրս: (Կը խոնկէ:)

ԱՂԱՍԻՆԸ. — Զիս որքան երջանիկ կ'ընես, քու աղնիւ բնաւորութեամբդ, ու խոնարհ սրտովդ ինձի մտերմօրէն «քոյրս» ըսելով: Հաւատն, իմ պայծառափայլ իշխանուհիս, որ քու երախտագէտ գերիդ պիտի ըլլամ մինչեւ կեանքիս վերջին շունչը: (Ծռնկ ջոխելով, Անգիինի ոսփերը համբարեղ կ'ուզէ:)

ԱՆԳԻՆ. — (Թոյշ չսալով:) Ելիր: Ես չեմ սիրեր ատանկ յարգանքներ: (Դաւաքը սկոտեղին վրայ կը դնէ:) Վրաս բան մը չունիմ, որ քեզ նուէր տամ, քու ըրած ծառայութեանդ համար:

ԱՂԱՍԻՆԸ. — Ես ուրիշ բան չեմ փափաքիր, եթէ ոչ սա միայն, որ Աստուած քու պատուական կեանքիդ երկարութիւն պարգեւէ ու սրտիդ բոլոր փափաքները կատարէ,

իմ շնորհալի ու բարեսիրտ իշխանուհիս: (Դուռս կ'եղի:)

ԱՆԳԻՆ. — (Գահաւորակիս վրայ նստելով, գոռալը ձեռքերուն մեջ, կը մտածե պահ մը:) Իսկ եթէ չի կրնամ փախչիլ այս գիշեր, ու ճիւղին իր ճանկերը մօտեցնէ ինձի...: Ուժերս տկար են անոր դէմ...: Այդ պարագային ... դէպի մահ, և բարեհալ մահն Աղասի, ճնողը և բոլոր սիրելիներ: Սակայն ինչ կերպով մեռնիլ: Ի՞նչ ընելու եմ, որ առանց ուշադրութիւն գրաւելու, անձնասպան ըլլամ: Արդեօք կրնամ աղախինը համոզել, որ ինձի...:

ԱՅՇԷ. — (Արագ մտնելով:) Աստուծով չես արժանանար իրիկուան ողջ առողջ հասնելու, անզգամ, որ եկար ու մեր բախտը ձեռքերնէս կը խլես:

ԱՆԳԻՆ. — Ես ո՛չ մէկուն բախտին աչք չունիմ, տիրուհի:

ԱՅՇԷ. — Պապանձէ, ստախօս:

ԱՆԳԻՆ. — Կը խնդրեմ, որ հանդարտիք: Ես ամենեւին մեղաւոր չեմ: Դուք գիտէք արդէն, որ զիս առին հոս բերին, և հիմա կ'ուզեն որ...:

ԱՅՇԷ. — Եւ հիմա կ'ուզեն որ, այո՛, քու չորնալիք սրտիդ փափաքը կատարեն, և քու չսպասած ու չերազած երջանկութիւնները վայել տան քեզի, անանկ չէ, ո՛ճ: (Տեսնելով որ ծափահար կը մտնէ:) Ա՛խ, սիրելի քոյր իմ, այլևս մեր անկախութիւնն ու հանգիստը կորուսած, մենք երկուքս ալ մեր տիրոջը աչքէն ելած, ու ասկէ ետք սա սատկելիքին իշխանութեանն ու հրամանին տակն ինկած ենք: Եկուր, եկուր ուրեմն, որ իրար փաթթուինք ու մեր թշուառ վիճակին վրայ լանք: (Կը հեկեկայ:)

ՅԱԹՄԱ. — (Այլեւի թեւերուն մեջ կ'իյնայ լալով:) Լանք, սիրելի քոյրս, և ողբանք: Արդարեւ սեւ օրը եկեր ու պատեր է մեզ: Ասկէ ետքը մեզի համար այս տունը բանտ, ու այս անիճեակին ներկայութիւնը տանջանք ու մահ է: Ա՛լ երթանք ջուրն իյնանք ու խեղդուինք: (Անգիսնիս մօտենալով:) Ըսէ տեսնեմ, թունաւոր ի՞մ, թէ ինչո՞ւ եկար ու մեզ թշուառացուցիր: ԱՆԳԻՆ. — Եթէ գիտնաք, տիրուհի, թէ սրտով ո՛րքան

համակիր եմ ձեր երկուքին ալ. վստահ եմ որ բնաւ չպիտի ուզէք հասցնել ինձի այս ծանր վիրաւորանքները:

ՅԱԹՄԱ. — Անհաւատները կեղծաւորութիւնը իրենց օրօրոցէն սորված են: Քեզի պէս մեր սուրբ կրօնքին դարձողները նոյն իսկ չեն կրնար բոլորովին սրբուիլ իրենց մարմին ու արիւն եղող կեղծ ու պատիր բնաւորութենէն: Ա՛խ, եթէ կարենայի...:

ԱՅՇԷ. — Սպասէ, սպասէ, ես հիմա անոր մտէն ու արիւնէն դուրս պիտի հանեմ իր օձաթոյն կեղծաւորութիւնը: (Կը յարձակի Անգիսնիս վրայ, ու կարմիր ներկած եղունգները կը խրէ անոր վզին երկու կողմը:)

ԱՆԳԻՆ. — (Կ'աշխատի ինքզինք պաշտպանել:) Թողէք զիս, թողէք զիս: Ի՞նչ կ'ուզէք ինձմէ:

ՅԱԹՄԱ. — Քեզ սատկեցնելը վարձք է: (Անգիսնի քաշելով կը ձգէ գետն, եւ անոր կողորդը կ'ստնէ ձեռքերուն մեջը:) Ահա՛ ասանկ, ահա՛ ասանկ, ո՛հ...:

ԱՅՇԷ. — (Ծռնկները կը դնէ Անգիսնի փորին վրայ, եւ ձեռքերովն ալ կը ծածկէ անոր քիթն ու բերանը:) Մէկ անգամէն լմնցնելու է գործը...: Ետքը ինչ կ'ըլլայ, թող ըլլայ...:

ԱՆԳԻՆ. — (Չիմքը խեղդաւորուած ընող ձեռքերն իրմէ հեռացնել ջանալով հոն դառնալով:) Մեղքեք, խնայեցէք ինձի...:

ԱՂԱԽԻՆԸ. — (Պտուղներով շեշտուած արհեստը կը մտնէ:) Պայծառափայլ իշխանուհիներ, ահա ձեզ... (Կիները տեսնելով սոսկաւորուած ուսում մը կ'ընեն, եւ պտուղները ձեռքէն վար կ'իյնայ:) Մե՞ծ Աստուած, մե՞ծ Աստուած...:

(Դուռս կը վազէ:)

ԱՆԳԻՆ. — Ի սէր Աստուծոյ, գթացէք. կը խեղդուիմ...:

ՅԱԹՄԱ. — Օ՛խ, լաւ է, հոգի քաղէ, չարաչար սատկէ:

ԱՅՇԷ. — Ա՛լ ողջ պիտի չի մնաս դուն: Օրդ լմնցած է:

ԿՈՒՉ ՀԱՍԱՆ. — (Մտնելով կը վազէ կանանց վրայ:) Կատաճներ, կատաճներ...: (Մեկ թեւովը Այլեւ, միւս թեւովը ծափահար կոպտորէն կը հրէ, անդին կը ձգէ:) Ի՞նչ է այս ձեր ըրածը, ինչո՞ւ ուրախութիւնս կը խանգարէք: Ինչո՞ւ իրարու հետ հաշտ ու սիրով չէք ապրիր: (Անգիսնի գետնէն կը վերցնէ:)

ԱՅՇԷ. — Մեղի նախատեց...: Վրանիս յարձակեցաւ...

ՅԱԹՄԱ. — Մեր կողորդէն բռնեց, ու մեզ խեղդել ուզեց...

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Ես ձեր ինչ բարի պտուղ ըլլալը զիտեմ:

Անիկա չեկած ալ, դուք միշտ իրարու միս կ'ուտէիք: (Անգիևի նրեան ու մագերը շոյեցով) Եթէ ասկէ ետք անդամ մըն ալ մատ դնեն քու վրայ, վայր եկեր է անոնց պիտուն: (Խորհեցով) Բայց չէ, չէ, ասանկ չըլլար: Պէտք է որ քեզ բաժնեմ ատոնցմէ, և ուրիշ սենեակ մը դնեմ: Եկուր, սիրունիկս, եկուր որ երթանք: (Անգիևը քեռը զարկած, փաշեցով դուրս կը ջանի)

Պ Ա Տ Կ Ե Ր Զ Ո Ր Ր Ո Ր Դ

Հ Ա Յ Ո Ւ Հ Ի Ի Ն Պ Ա Տ Ի Ի Ը

(Կուզ Հասանի անկողնասենեակը: Անկիւն մը գետնասարած անկողիներ: Բիչ մը անդին մեծ կրակ մը կը վառի: Մեկ կողմ մը դրուած գահաւորակիկ վրայ նստած են Կուզ Հասան եւ Անգիև: Առջեւին սեղան մը, որուն վրայ կը գտնուին զոյգ մը վառուած աշտանակներ, օղիով շեցուն խոշոր շիշ մը, երկու գաւաթ, եւ պտուղներ)

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — (Օղի շեցնելով կը խախտէ) Ահա վերջապէս ըմպան մեր հարսանեկան փառաւոր հանդէսները: Աղուոր չէին: Գիտես թէ որքան խաղացի ու խնդացի: Ինչ որ է, հիմա ամեն մարդ չքուցեցաւ, զնաց: Մեր տանը մէջիներուն հրամայեցի, որ այս գիշեր դուրս երթան, ու մեզ առանձին թողուն: Իսկ կնիկներս ալ իրենց մարերնուն տունը ղրկեցի: Այլեւս մեզ խանդարող մը չունինք այս տանը մէջ, ու մենք կրնանք ուզածնուս պէս հանդիստ կերպով անձնատուր ըլլալ մեր հաճոյքին, ու թաղուիլ հեշտանքներուն խորերը: Անանկ չէ, իմ գեղեցիկս, իմ անմահ էնքինս: Անունդ շիտակ կ'արտասանեմ:

ԱՆԳԻՆ. — Հոգ չէ:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Այդ չըլլալիք ջատուկները քեզ շատ նեղեցին, գիտեմ: Բայց բնաւ հոգդ մի՛ ըներ: Դուն պիտի տեսնես, թէ ես ինչպէս անոնց հերը պիտի անիծեմ: (Օղի կը

շեցնէ): Այս անգամ քո գաւաթդ ալ պիտի լեցնեմ: Չպիտի մերժես: Անպատճառ պիտի խմես: (Անգիևի գաւաթը կը շեցնէ)

ԱՆԳԻՆ. — Գոնէ քիչ լեցնէիր: Զուրի գաւաթ կը նմանի:

Զեմ կրնար ամենը խմել:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Ի՞նչ կ'ըլլայ ատով: Խմէ՛ որ լա՛ւ տրամադրուի...: Տես, ես արդէն շատ խմած էի, ու հիմա դուրսս ալ կը դառնայ օղիէն, բայց նորէն կը խմեմ, որ աւելի հաճոյք զգամ: Ասկէ զատ, կը խմեմ նաեւ քեզի ալ հաճոյք պատճառելու համար, քանի որ ինձի անանկ պատուիրեցիր: Չէ:

ԱՆԳԻՆ. — Այդպէս է:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Լաւ ուրեմն, դուն ալ խմելու ես իմ հաճոյքիս սիրոյն:

ԱՆԳԻՆ. — (Գաւաթի օղիէն փակի մը կաթիլ առնելով) Ո՛հ, ո՛հ, բերանս կ'այրէ: Իրաւ որ աւելին չեմ կրնար: Վարժուած չեմ խմելու:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Այդ եղաւ: Բայց հոգ չէ, հարկաւ նորէն կը խմես: Ինչո՞ւ պտուղ չես ուտեր:

ԱՆԳԻՆ. — Ախորժակ չունիմ:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Ես ախորժակ ունիմ, բայց չեմ ուտեր: Կ'ուզեմ միայն օղի խմել: Ահաւասիկ թէ ինչպէս մէկ ումպով ամբողջ գաւաթը կը դարակեմ: (Կը խախտէ) Այս անգամ պէտք է համբոյր մը տաս ինձի: (Անգիևին մօտենալով) Սա կարմրուկ թշերէդ համբոյր մը:

ԱՆԳԻՆ. — (Իրմէ հեռացնելով զայն) Ոչ քիչ մըն ալ համբերէ...:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Բայց ա՛յ համբերութիւնս կը հատի: (Կ'երժկայ, քեռերն ու ոտերը՝ կ'երկնցնէ յուշաբար) Ելի՛ր, պառկի՛ր:

ԱՆԳԻՆ. — Ծառ շուտ է: Բնաւ քուն չունիմ: (Օղիին շիշը ձեռքն առնելով) Այս ինչ է. դեռ բաւական օղի կայ մէջը: Պէտք է որ բոլորը հատնի:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Հատնելէն ետքը պիտի պառկի՛ք: ԱՆԳԻՆ. — Ինչպէս որ կ'ուզես...: (Կուզ Հասանի գա-

Այս աղեղ ջլղիկները վաղը ոտքերուս տակը առնելով, գլուխնին պիտի ջախջախեմ: Անոնց կաշիները քերթելով, տիկ պիտի շինեմ, ու մէջը օղի պիտի լեցնեմ: Դուն հոգ մի՛ ըներ, էնինիկ: Ի՞նչ կ'ըլլայ որ հետս խաղաս անգամ՝ մը: Անանկ որոշած եմ, որ շուտով այն անհաւատներուն զեղը սրէ պիտի անցընեմ, և բոլորովին մոխիր ու աւերակ պիտի դարձնեմ, Սաղի էր, ի՞նչ էր այն շունին անունը, որ զիս պիտի սպաննէր: Եթէ ձեռքս անցնի, բուհ, բուհ, զայն մորթելով մնացու պիտի ընեմ, մանր մանր կտրտելով պատինձանի մէջ պիտի լեցնեմ, պիտի եփեմ, և անյազ պխորձակով պիտի լափեմ: Դուն ալ կ'ուզես ուտել (Երեւայով կը դառնայ ու կ'երթայ Անգիլիին ձեռքէն կը ֆաշէ): Ալ բանը մի՛ երկնցներ, Քինիկիկես, ի՞նչես: Պառկինք: Եթէ կ'ուզես հոս երկնանք:

ԱՆԳԻՆ. — (Օղիի արևանը գաւաթին մէջ ֆամելով):

Այս ալ որ խմես, կը լմնայ:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Ետքը անկողին:

ԱՆԳԻՆ. — Այո...:

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Այդ գաւաթը դուն քու ձեռքովդ պարպէ բերանս:

ԱՆԳԻՆ. — Ծառ աղէկ: (Տեղէն եղելով գաւաթը կը դարձնէ Կուզ Հասանի քերնին մէջ):

ԿՈՒԶ ՀԱՍԱՆ. — Նեկտար, նեկտար: Ցառքենք, Նինքինիկ: Չէ, պառկինք: Ո՛վ երջանկութիւն...: (Անգիլիին վրայ երթայով, քեռերը անոր վիզը կը ձգէ): Ահա մեծ մարգարէին ըսած արքայութիւնը...:

ԱՆԳԻՆ. — (Կուզ Հասանը այնպէս սաստիկ կը հրէ, որ անիկա ետ ետ կ'երթայ միևնչեւ անկողինը, ուր մեջքին վրայ իյնալով կը մնայ, նայուածքին հետ հագիւ հագ շարժելով ձեռքերը): Վերջապէս...: (Այլերը բոցավառ, կը մօտենայ Կուզ Հասանին, որուն մեջքէն կախուած դաշոյնը ֆաշելով, կը սանի կը խրէ անոր կոկորդը): Նողկալի հրէշ, քու գոյութիւնդ այս կողմերու Հայութեան գլխուն մշտական չարիք մըն էր: Հիմա գնա դոխքը, ու հոն կատարէ շահատակութիւններդ: Դուն ուզեցիր Հայուհիին պատիւն ալ ձանկղ անցընել: Տես ուրեմն, թէ անիկա ինչպէս քու գազանային արիւնդ կը հոսեցնէ: (Ուշադրութեամբ դիտելով

Կուզ Հասանը): Ալ լմնցած է գործը: Հիմա, զգեստս փոխեմ, և ապա դէպի սիրելիներս: (Դաշոյնը կ'առնէ, եւ անկողնին վրայ արքելով ծոցը կը դնէ): Մինչեւ գեղ հասնիլս ասիկա կրնայ պէտք գալ ինձի: Սակայն այս սպաննութեան հետքը կորսնցնելու է, եթէ ոչ, ետքը փորձանք կ'ըլլայ: (Քիչ մը խորհելէ ետք) ... Այո, հրդեհը լաւագոյն միջոցն է: Իսկ իմ հետքս ջնջելու մասին յետոյ որոշում մը կուտանք, երբ որ մեր տունը հասնիմ: (Սեղանը բռնելով կը սանի անոյ դիտելին վրայ կը տեսնուի, կրակին ֆոյի չի վառուած փայտերը, վերնակներն ու բարձերն ալ սեղանին վրայ կը շարէ: Յետոյ, վառ աշտանակը առնելով կը բռնկցնէ զանոնք, յետոյ Կուզ Հասանի հագուստները եւ անկողինը): Թէև բոցը մինչեւ ձեղուն բարձրանալով կրնայ տարածուիլ, բայց դուրսն ալ քանի մը տեղ բռնկցնելու է: Երբ որ տունը ամեն կողմէ հրդեհուի, դեռ մարդիկ չի հասած, շուտ մը մոխիր կը դառնայ, և այս անձանաչելի մարմինն ալ աւերակներուն տակ կը թաղուի: (Չեմքը կուրծքին վրայ դրած, ռոպէ մը կը դիտէ այրուող Կուզ Հասանը): Ինչպէս կը արփէ սիրտս...: Ալ կանգնելու ժամանակ չէ: (Վառ աշտանակն առած, դուրս կ'երէ սենեակէն):

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԵՐԿՈՒ ՄԲՏԵՐՈՒ ՄԻՍՑՈՒՄԸ

(Կրպոյնեց տունը սենեակ մը: Խորը, գեղեցիկ արած անկողնի մը մէջ Աղասի պառկած: Մեկ կողմը հողի կրակարան մը, միւս կողմը սեղան մը, որուն առջեւ նստած եւ Կրպոյնեց Հայրիկը եւ Կրպոյնեց Մայրիկը:

Կանթեղ մը կը վառի):
ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — (Կամաց ձայնով): Գիշերը անցնելու վրայ է, կնիկ, և դուն դեռ չես պառկիր: Խօսքս մտիկ ըրէ, ելիր ու գնա քիչ մը հանգստացիր: Եթէ անիկա բանի մը պէտք ունենայ, ես հոս եմ:

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — Կուրմալիք աչքերուս կողմերը կրնան իրարու գալ ու գոցուիլ:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Ես նորէն ատեն ատեն քիչ մը կը քնանամ: Դուն այս քանի օր է որ քուն ու երազ չունիս: Չես գիտեր, որ եթէ դուն ալ ելլես Տիւրքմէն, շատ գէշ կ'ըլլայ վիճակնիս:

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — Թող այդ խօսքը: Դուն այն ըսէ, թէ ինչ պիտի ընենք: Այս տղուն երեւոյթը աղէկ չէ: Մանաւանդ այս օր ու այս իրիկուն շատ թոյլ ու տկար է: Ատենը մէկ ինքզինք կը կորսնցնէ, աչքերը խողար մոլար կը բանայ, Անգիլին անունը կուտայ ու բաներ մը կը խօսի: Խելքը միտքը պատահածներուն վրայ է:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Իրաւ է: Բայց ինչ որ կ'ընանք ըրած ենք ու կ'ընենք: Խիղճերնիս հանգիստ է այդ կողմէ: Մնացածը Աստու ձեռքն է:

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — Ա՛խ, իմ կարիճ, իմ քաջարի որդիս, քու մէջքդ գետինը եկած չէր մինչեւ հիմա: Ինչո՞ւ ասանկ երկար պառկեցար: Վա՛յ դիտու: Եթէ Անգիլիս հոս գտնուէր, կարելի էր որ շուտ մը աղէկնար: Ի՛նչքան կը հալի ու կը մաշի անոր համար: (Կ'արտասուէ:) Հապա դուն, իմ անուշիկ հարսնուկս, որ դեռ հարսնուկս չեղած անօրէններուն ձեռքը ինկար, ու սրբուհիի մը պէս կը տանջուիս...:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Լուէ, կնիկ: Այդ տեղուանքը մի՛ խառներ...: Սիրտս չի դիմանար. ես ալ գէշ կ'ըլլամ... (Ձեռքին ետեւի կողմովը կը արթե քրջուած աչքերը):

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — Ա՛խ, ինտո՞ր չի յիշենք ու չի մաշինք: Այն ինչեր էին որ տեսանք...: Որքան ալ շատուոր էին այդ անաստուածները: Ունեցածնիս տարին: Տարածնին թող զլուխնին փարատի: Բայց հարսերնիս յափշտակեցին, պատիւնիս ոտքի տակ առին, ու տղանիս այս օրը ձգեցին: Ու գեղին մէջ քանինները աղքատութեան ու սուղի մէջ ինկան, և քանիններուն տունը քանդուեցաւ: Երկինք, Աստուած, ո՞ր է քու արդարութիւնդ:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Աստու ընենք: Անկէ հաշիւ մի՛ ուղեր: Եթէ կ'ընաս, աւելի շատ աղօթք ըրէ, ու իր ողորմութիւնը հայցէ: Անշուշտ հարսերնիս չէին կ'ընար փախցնել, ու մեր պատիւը ոտնակոխ չէր ըլլար, եթէ տղաս վերաւոր գետին չիցնար: (Պահ մը շուռ):

Սա մեր խնամիներէն լուր մը առի՞ր այս իրիկուն:

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — Չառի: Չեմ գիտեր թէ անոնք ինչ պիտի ըլլան: Իրենց զաւկին ցաւէն հիւանդ ու կամաք դարձած են: « Անգիլ » որ կ'ըսեն, մուխ կ'եղէ անոնց գաթին: Երէկուան պատահածը դեռ սիրտս կը մաղկտէ: Իրենց տունէն ներս մտնելուս պէս, երկուքը մէկէն վիզս փաթթուեցան ու անանկ հեկեկուք մը փրճուցին, որ քարերն անգամ կը ծաթէին: Շատ ստիպեցի իրենց ոք մեզի գան, բայց չեկան:

ԱՂԱՍԻ. — (Աչքերը կը քանայ, եւ նայուածքը անորոշ, ձեռքերը կ'երկնցնէ դեպ յառաջ:) Փախի՛ր, Անգիլ...: Այս կողմէն, տղերք, այս կողմէն...: Լաւ, հիմա յարձակի՛նք...: Վա՛յ, զարկին զիս...: Եկէք, շուտ հասէք...: Վա՛յ, վա՛յ...: Հոս մարդ չի կ'այ...:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — (Մօտենալով:) Աղասի, տղաս, ահա հոս ենք:

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — (Աղասիի անկողնին ֆովը ծռակի գալով) Ցաւերդ առնեմ ու արեւուդ մեռնիմ, որդի, ինչ կ'ըսես: Բան մը կ'ուզես:

ԱՂԱՍԻ. — Նայուածքը որոշապէս, եւ փոյրոխակի հօրն ու մօրը վրայ դարձնելով:) Անգիլը: Դեռ չեկաւ իմ երկինային գանձս: Այս ինչ կ'ըսէ ե որ անողորմօրէն կը վառէ սիրտս: Արդեօք նահատակուեցա՞ւ թէ զաղաններուն ձեռքը կը չարչարուի: Վա՛յ իմ խեղճ, իմ սուրբ Աստու զառնուկս: Ես չեմ կ'ընար դիմանալ քու ցաւուդ...: (Մտանորմով հեծիւն մը կ'արձակէ):

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Հանդարտէ, տղաս, ու համբերէ, որ շուտով աղէկնաս: Ես իմ Աստու զառնուկս մեծ յոյս ունիմ, որ իմ սիրելի հարսնուկս հոգով ու մարմնով անջնաս ու անարատ նորէն գիրկերնիս պիտի գայ: Անկիս քաջ, խելացի ու հնարամիտ աղջիկ է: Անպատճառ միջոց մը խորհելով ու ու հնարամիտ աղջիկ է: Ու անոր ազատուած, եկած օրը, ելք մը գտնելով կ'ազատի: Ու անոր ազատուած, եկած օրը, ատեններնիս նորէն հարսնիքի տուն պիտի ըլլայ, և բոլոր գեղացիք մեզի հետ ուրախ պիտի ըլլան, որովհետեւ հարսնուկս դացիք մեզի հետ ուրախ պիտի ըլլան, որովհետեւ հարսնուկս պատիւը ամենուն պատիւն է: Իրաւ կ'ըսեմ, տղաս, թէ երբ որ անկիս գայ, ու դուն ալ գայն տեսնելով աղէկնաս ու ոտքի

ելլես, մեր կիսատ թողած դժբախտ հարսնիքը պիտի լրացնեմ, աւելի մեծ հանդէսներ կատարելով:

ԱՂԱՍԻ. — Այդ օրհնած բերանդ համբուրեմ ու քու զօրաւոր յոյսիդ ու սուրբ հաւատքիդ մատաղ ըլլամ, իմ սիրելի հայրս: Ա՛խ, կարող ըլլայի մէջ մը ոտքս սա շէմքէն դուրս դնել, մնացածը շատ հեշտ էր: Ե՞րբ պիտի ծագի այդ օրը: Ե՞րբ այդ կենսատու արեւը սա վատող մարմինս երկաթ ու պողպատ պիտի դարձնէ: Բոպէ մը, միայն բոպէ մը, Անգինս աղատած, թեւերուս մէջն առնէի, ու անկէ ետքը թող մտնէիս: Հողս թէթեւ ու ոսկորներս հանգիստ պիտի ըլլան այն ատեն:

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — Ինչո՞ւ ատանկ սիրտ արորոջ ու յուսահատ խօսքեր կ'ընես, իմ քաղցրիկ որդեակս: Անգինն ալ պիտի ազատի, դուն ալ աղէկնալով ոտքի պիտի ելլես, ու Աստուծով շատ երկան ու բախտաւոր օրեր պիտի տեսնենք ամենքս ալ: (Իրսէն դռն զարնէրու ձայն լնլ) Այս ինչ է: Իմացո՞ք դուք ալ, որ դուռը կը զարնեն:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Այս, իրաւ է: (Կրկին դրան ձայն): Ահա նորէն: Առտուան կողմ, այս ցուրտին, դուռերնիս զարնողը ո՞վ կրնայ ըլլալ:

ԱՂԱՍԻ. — Անգինս է...:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Հաւատք քո կեցուցին զեեզ, տղաս: Բայց կրնայ ան չըլլալ հիմա: Դուն, ատով մէկտեղ, պէտք չէ որ հաւատալէն դազրիս: (Դարձեալ դրան ձայն, աւելի ուժգին եւ իրարու վրայ) Տէր ողորմեա, կը կտորտեն դուռը: Երթամ բանամ, տեսնեմ ո՞վ է ու ինչ կայ: Բարեբար Աստուած, դուն բարին առաջնորդես: (Կ'երթայ):

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — Կը մսխ, տղաս: Երթամ կրակը խառնեմ:

ԱՂԱՍԻ. — Մսխ: Ի՞նչ կ'ըսես, մարիկս: Երնէկ էր որ սա երդիքը բացուէր, ձիւնն ու ցուրտը ներս դային, ու կրակներու մէջ այրուող ու խորովուող իմ մարմինս ու սրտիկս հովացնէին քիչ մը: (Ողբալով) Վճյ, հազար ու բիւր վայ իմ արքայութեան հրեշտակ Անգինս, որ քեզ տարին դժոխքը ձգեցին...:

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — (Ինկզիսին զայեղ ջանալով) Ալ հերիք է մաշիս, որդի: Հերիք է սրտիկդ հատցնես: Ատանկով

ուշ կ'աղէկնաս: Համբերէ տեսներ, բարին Աստուած ինչ կ'առաջնորդէ: (Դուրսը մտնելով) Ձայն մը չելլեր: Այս մարդը ուշացաւ: Երթամ տեսնեմ ինչո՞ւ չեկաւ: (Դուրս կ'երթէ):

ԱՂԱՍԻ. — (Ձայնն աւելի թարձրացնելով) Անգին, իմ սրբուհի կոյս հարսս, ո՞ր ես: Ա՛խ, ո՞ր ես, և ինչ վիճակի մէջ կը գտնուիս: Օ՛, փոթորկած հողիս այլ ես այս անդամալոյճ, մեռած մարմինիս մէջը չի պարտկիր: (Պառկած սեղիէն ոտքի ելլելու ջանքեր կ'ընէ): Այս անկողինը գերեզման մըն է: (Այգերը խօշաբար թանալով ոտքի ելլելու ջանքեր կը սասկացնէ): Պատրաստ էք, ընկերներս...: Ծուռ դէպ յառաջ...: Թուէք ինձի հետ...: Ահա հոն է Անգինս...: Կրակ սա բորենիներու վոհմակին...: Կրակ, կրակ, կրակ...:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — (Ուրախութեան կայծկոյտն, եւ գրռիւր օրօրելով, կը մտնէ արագաբար): Աղասի, Աղասի, ինչ է այդ...:

ԱՂԱՍԻ. — (Ոտքի ելլելու ջանքի մէջ) Անգինս ազատուեցաւ...: Յաղթութիւն...: Մարդագայլերը թառ ու մտնելան...: Ահա իմ գառնուկս...:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Աղէկցո՞ւր, իմ տղաս: Գիտես...:

ԱՂԱՍԻ. — (Ոտքի ելլած, թեւերը տարածած) Անգինս ազատուեցաւ...: Ահա կը տեսնեմ, որ անկիւղ դէպի զիս կը վազէ...:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Այո, Աստուած երեսնիս նայեցաւ ու զթաց մեղ:

ԱՆԳԻՆ. — (Կրպոյցեց Մայրիկին կրթնած, շնչասպառ ու այրայրուէ եղած կը մտնէ, եւ վազելով կ'երթայ Աղասիին կը փաթարի): Աղասի...:

ԱՂԱՍԻ. — Անգին...:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — (Յուզումէն ձայնը խեղդուած) Ձաւակներս...:

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — (Ծուռկ ջոխած, կ'աղօթէ, ուրախութեան արցունքներ թափելով) Ողորմութեանդ փառք, երկնաւոր սուրբ թագաւոր:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — Օրհնեալ է Աստուած, վերջապէս մեր հարսնիքը երջանկութեամբ պիտի լմնցնենք:

ԱՆԳԻՆ. — Ալ հերիք, Աղասի: Քիչ մը հանգիստ ըրէ: Չես լսեր, իմ սիրելիս: (Աղասին իրեւ զգուշութեամբ մը հետազննելով, կը պառկեցնէ, եւ անոր գրուխը կը դնէ բարձին:) Այս ինչ է, Աստուած իմ...: (Սեւեռաբիք կը դիտէ Աղասին, որ բերանը բաց, եւ աչքերը անբարբռ անշարժ իրեն կը նայի:) Աղասի...: (Չեմբուրովը անուր կ'երեւցնէ գայն:) Ի՞նչ եղար, Աղասի...:

ԿՐՊՈՅԵՆՑ ՀԱՅՐԻԿ. — (Իողահար ծոելով, կը նայի Աղասիին: Յետոյ իր բերանը անոր ախանջին տանելով, անբողջ ձայնովը կը պոռայ:) Աղասի, տղաս...: (Չեմբուրը անոր բիթն ու բերանը կը գոցէ, եւ տեսնելով որ անիկա ռեւե շարժում չընէր երեսն ի վար կ'իյնայ գետին:) Վայ, վայ, լմնցաւ տղաս:

ԱՆԳԻՆ. — (Մասները մագերուն մեջը, զարհուրագին:) Այն:

ԿՐՊՈՅԵՆՑ ՄԱՅՐԻԿ. — (Շուարած դիրքին շարժուելով, տունն քով կը վազէ, ու անոր գրուխը կը գրկէ:) Հոգ ու մտիկ իմ զլսու...:

ԱՆԳԻՆ. — (Շանքահարի մը ցնցումով, Աղասիի դիակին վրայ կը խափանի, յուսահատօրէն նշելով:) Աղասի, Աղասի, Աղասի...:



Նոյն Հեղինակին

ՎԵՅ. ՀԱՅՐԻԿԸ ԲԱԳՈՒ	25	ՍԷՆՔ
ՏԱՐԱՅՈՒԱԾ ԱՆՏԸ (Ա. ԲԵԳՈՒՔԻՆ)	25	ՍԷՆՔ
ԱՅՑ ՄԸ ԱՆԻ ՔԱՂԱՔԻՆ	25	ՍԷՆՔ

Գ Ի Ն 50 Ս Է Ն Թ

Դիմել Հեղինակին.

S. M. DZOTSIKIAN

115 E. 24th St. NEW YORK, City

ՀՀ Ազգային գրադարան



NL0340655

35239